

ՅՈՒՍԱԲԵՐ

I

ԲՈԼՃԵԻԻԶՄԸ ԵՒ ԴԱՇՎՑՈՒԹԻՒՆԸ

II

ՅԱՄԱՅՆԱՎԱՐ ԴԱՏԱԿԱԶԸ

III

ՈՎ Ե ՀԵՂԻՆԱԿԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ
ԴԱՇՆԱԳԻՒ

329.14 463

թ 81 Բոլշևիկ և
ռազմակառավարությունը

ՀՈՒՍԱԲԵՐ

9 (47. 925)

ՃԱՎԼԵՏ

I

ԲՈԼՃԵԻԻԶՄԸ ԵՒ ԴԱՇԱԿՑՈՒԹԻՒՆԸ

II

ՀԱՍԱՅՆԱՎԱՐ ԴԱՏԱԿԱՋԸ

~~976~~
463

III

ՈՎ Ե ՀԵՂԻՆԱԿԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈՂԻ
ԴԱՇՆԱԳՐԻ

A II
8/163

1948



16000000

16000000

16000000

16000000

16000000

«ՅՈՒՍԱԲԵՐ»

ԲՈԼՇԵԻԻՉՁՄԸ
ԵՒ
ԴԱՇՎԱԿՑՈՒԹԻՒՆԸ. . .

(ԹՈՒԻՑԻԿ ԱԿՆԱՐԿ)

1920 էն պոդին, 28 ապրիներ շաբաթակ, բոլշե-
վիկները, առանց երբեք ձանձնանալու, կը գառնան
մեր շուրջ, ինչպէս երկիրը՝ արեի...

Բոլշևիկներու ամենասիրական դործը—մեզ թա-
զելու այս արարողութիւնն է.

Այս ուղղութեա՞ր ամենէն հանդիսաւոր աիրը
կատարեցաւ երնանի մէջ. 1923 նոյ. 20 ին.

Մայրաքաղաքի պետական թատրոնի շէնքին
մէջ, զերին հսկողութեան տակ ջեկայի, 250 «դաշ-
նակցական պատաժաւոր»ներ խմբւեցան, իրենց հետ
ունենալով լիազօրակրերը 3247 դաւանափոխ «դաշ-
նակցական»ներու:

Ալեքսանդրապոլի, Ղարաքիլիսէի, Դիլիջանի շըր
ջանի, Ղամարլուի, Լուսիի, Զալալ-Օղլուի, Բաշդեա-
նիի և Դարալագեալի «դաւանափոխ»ները 3247ի մէջ
չէին մտներ. Այս շրջաններու «պատաժաւոր»ները
ուղացած ըրտարվ՝ համարվարին չէին մասնակցեր։
Հստ հնախաձեռնող Բիւրոյի աեղեկատաւթեան,
յայտարարութեամբ հեռացողներէն դառ՝ շատեր հե-

ռացած էին Դաշնակցութենէն առանց որևէ յայտարարութեան...

Քիչ աւելի ուշ նոյն Եռեանի ժէջ գումարւեցաւ «Երիտասարդ գաշնակցական»ներու համագումարը՝
80 «Պատգամաւոր»ներու մասնակցութեամբ։

Համագումարները կուգային հանդիսաւորապէս լիկիդացիայի՝ «հաշւեյարդար»ի ենթարկեւու Դաշնակցութիւնը և զայն ընդմիշտ գեղման դնելու Ահա այն բանաձեր. որ միաձայնութեարք քւեարկւեցաւ 1923 նոյ. 20ի համագումարին կողմէ։

«1. — Լիկիդացիայի ենթարկել Հ. Յ. Դասնակցութեան բոլոր կազմակերպութիւնները Հայաստանում։

«2. — Հաստատել գաւառական եւ օրգանային կոնֆերանցիաների որոշումները դասնակցական տեղական կազմակերպութիւնների լիկիդացիայի մասին։

«3. — Առաջարկել Ադրբեյջանի, Վրաստանի եւ Խորեգային Հանրապետութիւնների սահմաններում, այլ եւ Տաճկաստանի ու գաղութահայ միւս վայրերում գտնող դասնակցական աշխատաւոր շարքերին մեր օրինակով լուծել դասնակցական կազմակերպութիւնները եւ ցրել դեկալար մարմինները տեղբում։

«4. — Անվաւեր յայտարարել Դասնակցութեան բարձր կուսակցական մարմինների կողմից տրած կուսակցական մանդատներն ու յանձնարարութիւնները։

«5. — Վճռական կերպով արգիլել Հ. Յ. Դասնակցութեան արտասահմանում գտնող բարձրագոյն մարմիններին՝ նրապարակ գալ կամ յայտարարութիւններ անել Հայաստանի կազմակերպութիւնների

անունից:

«6.— Սոյն որոշումներն ուղարկել Բ. Խնտերնացիոնալի միջազգային բիւրոյին ի գիտութիւն:

«7.— Դնել մեր քաջանդակ ուժերը միջազգային բանագործական յեղափոխութեան եւ նրա մարտական տար Գ. Կամբեների տամադրութեան տակ եւ լինել պատրաս նրա ղեկավարութեամբ պատասխելու հոկտեմբերեան մեծ յեղափոխութիւնը եւ նրա ծնունդ Խարերդային իշխանութեան նւանումները բռուր հակայեղափոխական ուժերից եւ վաճանեներից, լինեն նրանք դրսից քէ ներսից» (ան «Գիտական գրական» «Արեգ»ի (գուաշնափութ) թ. 2, 1924):

Միայն այս համագումարներով բոլչեկիները չեզացան (որովհետեւ համագումարներով Դաշնակցութիւնը հաջւեյարդարի չենթարկեցաւ):

Եթեանի գիւտանառները, ինչպէս ըստնք, յաճախապէս իրենց գումարթիւններու մեջ նաև թաղման արարութիւններ կը կատարէին մեր վրայ:

Անոնք նաև մեր մահը կ'աւետէին հայ ժողովութին, ապա կ'աւնէին մեր գիտէր և զայն կը գնէին գարազի մը մեջ, ամսուրամսուր գարազը կը գամէին, եաքէն, ինչպէս վայել է հայ-քրիստոնեային, մեր գին յօւղարկաւորներու հոծ բաղմութեամբ կը տանէին գերեզմանատառն, հոն կը կատարէին թաղման հանգիստուր արարոզութիւնը, ապա բուռ ջը հոզ կը նետէին մեր վրայ, վերջին «Հոգոց»ը կ'ըսէին, պահապաններ կը կարգէին մեր շիռիմի շուրջ և ուրախ ուրախ տուն կը գերազանային՝ մեր հազարթութին տախտակ մը անկերով հետեւալ Թակադրութեամբ, — «ԱՍՏ ՀԱՆԳՈՒ Հ. Յ. ՊԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»:

Սակայն հազիւ տուն հասած՝ լուր կը հասնէր բոլ-

շեկներուն, որ «Ղազարսս»ը մէկէն ելած է իւր գիրքիմանէն, սարսափի մատնած պահապանները և ոգջառոց պատուի ելած գեղի Հայոց Աշխարհը՝ իր եւ ակէն գըեթէ համայն հայութիւնը տաներով...

Այս լուրջ առներո՞ւ բայշկեկները նարե՛ն կը թաղէին մեզ, մենք կոկին յարութիւն կառնէինք, և այսուս անդէրջ, 28 տարիներ շաբունակ, 1910 էն, մինչև այսօր»

Տարիներ առաջ, եղերարդիտա բանաստեղծոր՝ Եղիշէ շե Զարենց՝ որուն միհայր ած էր Զեկայի զնաններուն մէջ իր մերժին ջունջր փշեց. գոտիան կատու մը մէջ — ՀԱՅՈՒԹԵԱԼ, ՊԱՐՈՆԸ ԿԱՄ ՊԱՐՈՆ ՀԱՅՈՒԹԵԱԼ, Խորագրի տակ — թաղման և յարութեան այս «առաջնաւած»ը հետ է եալ ձևավար.

«Այս անգամ արդէն սպալուրութիւնն այնէր, ու ես հանդիպում եմ մէկին, որին ՏԱՄԻՆԵՐ ԱՌԱՋ ՏԵՍՆ, ԵՄ ԴԱՎԱՂԱՆ (այս և Ծետապա, բայու ընդգծութեանը իսքէ՝ Զարինցէն — «Յ.») ... Պարզ՝ սպալուրութիւնն այն է, ու ես, չգիտեմ երկնային ի՞նչ զարմանալի հրաբուզ, հանդիպում եմ ահս մի կենդինի նշեցեալի, այսինքն ոչ թէ կենդանի ննջեցեալի, այլ աւելի ճիշդ կը լինէր ասել՝ մի յարութիւն առած ՀԱՅՈՒԹԵԱԼի, որին ես ինչս իմ սեփական աշխեռով ՏԵՍՆ, ԵՄ ԴԱՎԱՂԱՆ կամ ՀԱՆԱՊՈՅՆ ԵՄ ԿԲԵ, ՄԻԱԶԵՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ, Եւ նոյնիսկ, ՄԻ ԲՈՒԺ ՀՈՒ իլ, ԽԲՄ ԵՄ ՑԱՆՆ, ՎՐԱՆ՝ «հոգու հանգստութեան համար», ինչպէս ընդունած է այդ անել... եւ ահս յանկարծ, այսան անսպասելի կեպով ենում է դէմս նա, այդ հանգստցեալը, ոնց որ գետնից կամ պատից բուսնելով... («Խորհրդային Հայաստան» 5 Ապր. 1925):

Տարբեր բառերով նոյնը կը վկայէր 70 հատուր նոց «Մեծ կորմնդային Հանրապետութեան»ը,

«ԴԱՅ ԵԱԿՑՈՒԹԵԱՆ» նսիրւած գլուխը ան կը փառ
կեռ հետեւաւ. «ՀԵՎԵՐԴՎՈՒ»

լին լին կերկար տիմարութիւնը Հայոստանի մէջ,
արմատէն պօկելով դրամատիրութիւնը եւերին մէջ,
մահացու հարւած կը հասնէ զաւակիզմին» (Պ. բ. 40. բ. 59. էջ 53!):

և ակ «ՀԱՅԻՆԿԱՆ ՀԱՐՑ» ին նսիրւած. «ԽԵՐԲՐԴ»
ՀԱՅՈՍՏԱԿԱՐՈՒՆ» ը կը փակէր հետեւաւ, Քահերթավ».

«Դաշնակցութիւնը այժմ կը գտնի բարոյական
լիակատար հայքայումի մէջ եւ իր ազդեցութիւնը կը
կորսնցնէ անգամ աւրազիր զանգվածներու վրայ».

«Խարերդային յեղաւումէն ետքը Հայոստանի մէջ,
Դաշնակցութիւնը, անկասկածօրէն, դատապարտւած
է վերջնական կորուսի, եւ այդ կորուսով նոր էջ
մը կը բացի «Հայկական Հարց»ի պատմութեանը
մէջ» (Պ. բ. 40. էջ 431).

Հա Շայնակառ գուշակներու այս Թարգարէացում-
ները եղած են 1916 ին, ասկէ աւելի քան քսան աս-
րիներ առ սջ:

Մինչ իրազաւթիւնն այն է. ոչ Դաշնակցութիւ-
նը նաև այսօր, այս Թարգարէացումներին աւելի
քան քսան տարի վերջ. կազմակերպչութին հզորագէս
Խարսխած է Գաղթաշխարհի մէջ, իսկ իրը մայ-
նութիւն՝ կ'իշեէ Հայրենի եւ կըն ներս.

Մեր երկու իրական գաղիւք՝ 1936 Յուլիս 9-ին
Խերէրդաւոր գնդակներու տակ արիւնւայ գետին
գուած Աղասի Խանջեան՝ բան մը գիտէր անշուշա-
ներք իսեն բախտակից՝ իրմէ քիչ մը աւելիուշ ուղե-
գական սրւած լուսաւորութեան նախարար՝ Դրսաւա-
ժաւա Միջնեանի կ'ըսէր.

«Խարերդային իշխանութիւնը կատարումի են-
քարկւելու դէպիսում, դաշնակներն են այն միակնէ-

ալ ոյժը, որը կարող է անցնել իշխանութեան գույխը:

«Ինտելեկտ, մի որեւէ բան պատահելիս, ես եւ դու եք փախչենք եւ հայ ծօդովլրդի Տէրը կը դառնայ Դաւնակցութիւնը»: («Խորհրդային Հայաստան», 1936 Հոկտ. 30):

Այս ասզեռը գորած և տպւած են երեանի մէջ, ուր իշխանութիւնները անթիւ անգամեր գերեզմաններ՝ փորած և բռւռն ու խանդակառ քարանականներով Դաշնակցութիւնը արփափած են այդ գերեզմաններու մէջ:

Հակառակ այս ամենուն՝ Դաշնակցութիւնը կը կին ստքի է:

Հակառակ բոլլեիկներու հրատաչոր բղձանքին՝ մեռած տեսնել Դաշնակցութիւնը, այս վերջինը չէ մեռնիր, չ'ուզեր մեռնիր:

Ընդհակառակն. որքան աւելի հայածանքները՝ բանատարկութիւններ, գնքակահարութիւններ և առեանգումներ՝ կը ստուկանան Դաշնակցութեան գէ՞ր, այնքան աւելի արիաբար կւաւելու և մեռնելու կաթքը կարանայ յեղափախական այս հին ու փառ աւոր փաղանդին մէջ:

Ինչո՞ւ այսպէս:

Ա՞ւը է այս առեղծւածի բանալին:

Խ. Միութեան մէջ շուզ 180 ցեղերու, ժողովուրդներու և ազգերու նմոյշներ կան. այս 180-ի մէջ 50 ժողովուրդներ են շատ զատկառելի զանդած մը ունին իրենց ետին:

Այս բալոր ժողովուրդներու մէջ գործող քաջապահական կուսակցութեանց մէջ՝ Քիչտ նկատի ունինք նախա-Հակառակութեան շոշանը՝ Հնդկութնլի՝ Հ.Յ. Դաշնակցութիւնն է:

Խ. Միութեան մէջ չկայ ժողովուրդ մը, որուն

ծոցին մէջ գործող քաղաքական կազմակերպութիւն
մը 58 տարիներու անցեալ մը սւնենար իր ետին,
ինչպէս որ Դաշնակցութիւնը ունի, մի՛շա նոյն ա-
նունին տակ և խօսքին մէջ մի՛շա նոյն ծրագրով։

ինչպէս որ չկայ նաև քաղաքական կազմակեր-
պութիւն մը, որ այնքան տառապանքներ և ցնցով
գեղաւոր ապրած ըլլայ. որքան Դաշնակցութիւնը աղ-
բեցաւ։

Եւ նկատել պէտք է. որ այս 58 տարիները ոչ
թէ անւանական տարիներ եին, այլ անշնչ բոլորը
լեցւն եին բռւան, լարւած և յաճախ բախտակշխ-
պայքարներով։

Հակառակ այս բոլորին—հակառակ իր ծեր տա-
րինեին, իր փաթորկալից կեանքին և իր կած տառ-
պանքներուն—ան նաև այսօր նոյնքան երիտասարդ-
է իր հոգիով, նոյնքան խանգակառ իր հաւատքով,
և նոյնքան զատրաստ պայքարի և մահւան, որքան
ասկէ 58 տարիներ առաջ եր։

Ո՞ւր որոնել բացարութիւնը այս տարօրինակ ե-
րեսթի։

Ինչո՞ւ մասնաւորաբար Բոլշևիկն մը, հակառակ
մեր գէմ մզան իր յամառ ու գաժան պարարին և
հակառակ իր բոլոր ակնկալիքներուն, անկարող եղաւ
մեզ մահւան գատապարտել։

Զսիօղեցաւ իր ճիգին մէջ ոչ միայն գուր-
ուր (ուր իւեն կ'աջակցէին բոլոր հակառաչնակցական
տարրերը) այլև ներս՝ հայրենի երկրին մէջ՝ ուր-
կէ բռնութեամբ վտարւած եինք մենք։

Իր պայքարին մէջ մեր գէմ իւեն կռւան ունե-
նալով հանդերձ, Հայրենի Աշխարհը, ուր ինք մե-
նատիրաբար կ'իշխէր 1920-էն ասէին, Բոլշևիկն մը,
այնուամենայնիւ, զարտեցաւ թէ՛ գուրսը և թէ

Ներսը:

Եթէ առատական ուժնն ու առատական բանակները չըլլան, «Հ ի կակ Մէկ ՀԱՏԻԿ բոլշևիկ արիներուն մէջ ամենէն արին — ոչ իսկ Մէկ ՈՒ այլևս չի անար Հայաստանի մէջ»:

«Մի ԲԱՆ ՊԱՏԱՀԵԼԻՍ. — ինչպէս ոռ պիտի բսէո Խանքեան, — ԲՈՂՈՔ ԿԸ ՓԱԼԽԵԾ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՏԵՐՈՒՍԻՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԻ ԿԸ ՄՆԱՅ»:

Ինչո՞ւ այսպէս, «ուր է արմատը այս առեղծւածին».

Ինչո՞ւ Դաշնակցութիւնը, հակառակ Բարչեկալմի սպառած բոլոր ճիգերուն, չբեաւ ոչ երկրի և ոչ ալ Գաղթաշխարհի մէջ։

Ո՞ւր է այս երեսյթին բացատրութիւնը։

Ամէն քաղաքական կազմակերպութիւն ի վերջոյ այն է. ինչ ոռ եր քարոշած զաղափարները և եր կատարած զարծեն են։

Անիարդակ գաղափարակիներու, ինչպէս նաև անիարդակ գաղափական կառակցութեանց գործունէութեանց մէջ զործերը միւս կը հարապատասխաննեն զաղափարներուն (ձախողանքները և պարտութիւնները եղբեք էական չեն), որովհետև, ըստ ի բառաւթեան Գիրքի, «Խօսքէն կը ծագի «բարձ»ը, և «բան»ը կը գաւնայ «ի սկզբանէ» ամէն ինչ, կը գաւնայ ինչը Ասուած։

Քաղաքական կազմակերպութիւն մը պարտութեան մատնելու համար, պարտութեան մատնել պէտք է անոր ահա այս զաղափարները՝ անոր Աստիածը։

Հսու, այս մա զին մէջ յաղթանակելով է, որ քաղաքական կազմակերպութիւն մը ինքնին կը մեռնի։

Յաղթանակը, սակայն, զաղափարական պէտք զ լլայ, բայց երբեք Ֆիզիքական։

Գաղափարակիրները խաչւելով՝ գաղափարները
ոչ թէ կը մեռնին, այլ կը յադրանակեն:

Դահճի եաթազանով անձիտւայ զաղափարակիք
գլուխէ մը, ճիշդէ, առատորէն արիւն կը հօսի, սա-
կայն ժիաժամանակ այդ նոյն գլուխէն, ինչպէս որ
հանճարեղ նկարիւը կը պատկերէր. նոյն վայրիեա-
նին իսկ շքեզաբար լոյսի շոգեր կը ճառաջա, թեն...

Պէտք չէ. որ այս լոյսերը շոգան. որովհետեւ
էականը այս զաղափարներն են և ոչ այն անօրը,
որ զանոնք կը պարփակէ.

Իսկ զաղափարները պարտութեան կտրելի է ժամ-
նել միայն երկու կերպ. —

Կո՛մ պայցարի մէջ այդ գաղափարներու սնան-
կութիւնը ապացուցանելով.

Եւ կամ այդ գաղափարները հակառակորդէն նոյ-
նութեամբ իւրացնելով և զործադրելով:

Երբորդ կերպ չկայ.

Սակայն առաջին պարագային բաւական չէ մի-
այն իննադասել, միայն ծխտել, միայն հակառակոր-
դի բաւանած գաղափարներու սնանկութիւնը ապա-
ցուցանել.

Զուգակցաբար ապացուցանել պէտք է, որ բաւ
բաւանած գաղափարները, հակառակորդի բաւանածին
բազգաժամբ, աւելի՛ վսեմ են, աւելի՛ արդար և
իրաւացի, աւելի՛ կենսունակ և ժողովրդանուեր:

«Ի՞ո՞ղ կարի» և «կեցցէ»: — այս զոյտ նշանա-
խուցերը, մեկը՝ հակառակորդի, իսկ միւսը՝ քո՛ւ բա-
ւանած գաղափարի հասցէին, պէտք է ընթանան քով-
քովի, իրարժէ անբաժան և իրարու զուդընկեր:

Իսկ երկրորդ պարագային՝ միայն ձեւապէս հա-
կառակորդի գաղափարները իւրացնելը բաւական չէ,
զանոնք նաև զործադրել պէտք է:

Ուստա աղջի բիւրեղատիպ առաջնորդներէն ԶԵՐ-
ՆՔԻՉԱԿԻ, կը նկատէր. — «Քաղաքական գործունեու-
թիւնը — ՆԵՎԱԿԻ, պողոտայի մայքը չէ» (ԼԵՆՀԻՆՔՐԱՄԻ
ԳԼԽԱւոր, շխտակ, սալարկւած ու մաքուր պազաման,
հարթ, մաքուր և անթերի մայթերով, ուրկէ կըր-
նայիր քայլել մին, և իսկ դեց աչքերով. — «Յ.»)։

Այս պազամայի «Պայթ»ը չէ՝ քաղաքականու-
թիւնը. կարելի չէ գաղափար մը և՛ իւրացնել և՛
չիւրացնել. կարելի չէ բառերով իւրացնել (Պանդ-
ւածները խարելով). մինչ զարծերով այդ գաղափա-
րէ դէմ դորձել։

Մանրիկ սուտերով անհատ մը կրնայ սոտիկան
մը եաբել, սակայն քաղաքական կօւսակցութիւն մը
չի կրնար կեղծ ու խարդախ գաւանանցով տեարար
զանդւածներ առաջնորդել։

Ինչ որ մատանշնչեցինք իբրև ընդհանուր սկըզ-
բունք՝ նոյնութեամբ կիրարկելի է նաև մեր կեանցի
նկատմամբ։

Բոլուկեզմը մեր գէմ մզած իր պայքարին մէջ
մեզ պարտութեան մատնելու միայն երկու ճարբայ
ունէր —

Ան կամ պէտք է ապացուցանէր սնանկութիւնը
մեր գաղափարներու և կենսունակութիւնը իբ դա-
ւանած վարդապետութեան։

Եւ կամ, մեզ անկարող հաչակելով մեր արդար
գաղափարներու իրացումին մէջ. մեզմէ առնելով,
զանսնը ինք պէտք է զարծարդէր։

Պայքարի այս երկու ձեւերէն մէկուն մէջ եթէ
յաջաղեր թուշելիք ո՞ւ և ամբաջաւթեամբ շա-
հած պիտի ըկար յազթանակը և փարած մեր բերեզ-
մանը։

Այլողէս պիտի պարաւէր՝ ա՛յ առելի ամբացնե-

լով մեռ գիրքը։ ինչ պէս յայտնի է, եզաւ այս վեոցինք. Թորշեւ-
ւիզ մը պարաւեցաւ պայքարի երկու ճամբաներէն թէ
մէկուն և թէ միւսին վրայ։

Մենք առարախտաբառ, ճնառաւորութիւն չու-
նինք քիչ-չատ բաւառար չափավ հարցը ներկաւաց-
նելու հօսու թեռնի ժամա սիւնակները այս հնարաւա-
րութիւնը մեղի չեն ապր. ուստի հարկադրուած ենք
ընահանուր ձեռվ Խոսի, մեղ և Յուշեղը իւսեմէ
բաժնող հիմնական հարցերէն առաւելաբար երկուքի՝
Ազգութեան և Հայունիքի մասին։

Պայքառը առս զոյտ առժեքնեռու շուրջ կուգայ
հինեն. նախա-Հակաեթերեան չոփանեն։

Գագափառաբանորէն մենք և Բոլեկիզ մը այս
հացենու մեջ կեցած եինք հիմնօքին հսկաւակ գիր-
քեռու վրայ։

Մեզի հաբառ յախենական առժեք մըն էր Ազ-
գը. մինչ Բու, եկալ զոյտ կը նկատեր առծամա-
նակեայ Երկոյթ մը։

«Ժամանակակից ազգերը, — կ'աւսուցանէ Սթա-
թին, — արդիւնք են որու պատմաւցանի մը. արդիւնք
են դրամաթիրուրեան ծաղկման. Ա. ատականութեան
հաւելյաւզարով եւ դրամաթիրուրեան զարգացումով
միաժամանակ սկիզբ կը դրի մարդոց համախրի-
րումին ազգութեանց նիւթունով» (Սթաթին — «Մար-
տիզմը եւ ազգային գաղաւրային հարցը»: Մասկու, 1938, էջ 65):

Սթաթին կը կոկներ այն, ինչ որ իրժե առաջ
գարդապետած եւ լենին։

«Ազգային հարցի հանդեպ Մարտին եւ իննելս
ընդհանրապէս վերաբերած են խոսօքն իննադատա-
րար՝ ընդունելով անոր պայմանադրուէն պատմա-

կան նեանակութիւնը: «Բանւորական հարց»ի բաղ-
դատումով, ազգային հարցի ստորադաս արձեքը են-
թակայ էր ո՞չ մէկ կասկածի Մարքսի համար» (ԱԵ-
ՆԻՆ — «Ամբողջական Գործեր», հ. 17, Մակւա, 1921,
էջ 459-460):

Համայնաժառ կաւակցութեան ժ.թ. համագու-
մարին (17-23 Ապրիլ 1923), ուր կը քննւեր աղքա-
յին հարցը, Սամական, որ զեկուցաբերն էր հարցի.
անդամականայով քիչ վերը յիշատակւած քաջաւած-
քին, կը յայտարարէր.

«Հոս շատերը ապաւինեցան Վլատիմիր Խիչի
գրութեանց եւ յօդածներուն. Ես պիտի չուզեի յի-
շատակել անունը իմ ուսուցչիս՝ ընկ. Լենինի՝ որով-
նետեւ անիկան հոս չկայ (Վլատիմիր Խիչ)՝ Լենին՝
այդ օրերուն հիւանդ պառկած էր. — «Յ.»). Այնուա-
յնեայնիւ, ես հարկադրւած եմ յիշատակել անվինե-
լի նօմարտութեան (աքսիս Քայլ) հանգամանք ունե-
ցող կտար մը, որ ոչ մէկ քիւրիմացութիւն չի յա-
րուցաներ, ՈրՊի՛լի Ընկերներուն Միջթին Մէջ ՈՉ Մէկ ՑԱ-
ՐԱԿՈՅՑ ՀՄՆԱՅ ԱԶԳՈՅՑԻՆ ՀԱՐՑԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ կնդի ՄԱՍԻՆ
(ընդունութեան՝ մեղմէ. — «Յ.»); Ինքնուրուման նւիր-
ւած յօդածին մէջ ննաւեկելով Մարքսի նամակը
ազգային հարցի մասին՝ ընկ. Լենին նետեալ եզ-
րակացութեան կը յանցի.

«ԲԱՆԻՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԲԱՂԴԱՏՈՒԹՈՎ՝ ԱԶԳՈՅՑԻՆ ՀԱՐՑԻ
ՍՏՈՐԱԴԱՍ ԱՐԺԵՔԻ ԵՐԹԱԿԱՅ ՁԼ ՈՉ Մէկ ԿԱԾԿԱԾԻ ՄԱՐՔՍԻ
ՀԱՄԱՐ» (ընդունութեան՝ մեղմէ. — «Յ.»).

«Հոս միայն երկու տող է, սակայն այդ երկու
տողը կը վնուէ ամեն ինչ: Ահա ասիկան է. որ զոց
պէտք է սուրվին («ուսուրէնի թէց՝ «իրենց քիթին
ողեազ է ցերթեն» . — «Յ.») մեր շարք մը պահանջ-
ւածէն աւելի փութացան ընկերները» (ԱԵՆԻՆ եի ՍԹԱ-

լին — «Ժողովածու Կամկուսի պատմութեան ուսումնասիրաւմին վերաբերող գրութիւններու», հ. Բ. Մակա-
ւա, 1936, էջ 592).

Եւ ճիշտ էր Սթավին. էականը առղերու քանակը
չէ, այլ այն որակը, հիմական գաղափարի մը այն
խացութը, որ տեղ գտած է այդ քանի մը առղե-
րու մէջ.

Իր բարձր հեղինակութեա՞ր լենին կուգար վը-
կայելու, յիշատակութեամբ Մարգսի անւան, որ
«տեսակարար կշիռ» ազգային հարցի, բանւորական
հարցի բազգատումով. շտու աւելի նազ է, որ այդ
իսկ պատճառով ազգային հաղոցը, իր և ստորագաս
և երկրորդական արժեքը, ենթակայ է գերաբերյանի՝
բանւորական հարցի շահերուն.

Լենին բառերու հետ խաղաւ չեր սիրեր. իւ սի-
նիքութեամբ ան իրեն մըցակից չուներ, երբ պէտք
կ'որ, երբ անհրաժեշտ կը բաներ, ապշեցուցիչ ան-
պատճառութեամբ մը կ'ըսէր ամէն բառ յստակ ու
ոշոշ.

«Յանձին լենինի, — այս գերջինի մահւան ասի-
թով կը նկատէս վ. Զեռնու. — զերեզման կը մտնէ
ուսւ լեղափախաւ թեան ստեղծած նկարագիրներու մէջ
ամենէն խուսար» («Վալիս Ռուսին», Փրակ 1924 թիւ
3. էջ 36):

Նկարագիր և խուսար — ամենէն աւելի ա'յս սի-
նիքութեան և ա'յս անպատճեռութեան իմաստով:

Եւ որո՞նետե այսպէս էր իր նկարագիրը, ուստի
լենին առանց որևէ բան քողարկելու, պարզ ու ո-
րոշակի կը այտառաքեռ.

«Մենք կը վկանչենք, որ ՀԱՄԱՁԽԱՐՀԱՅԻՆ ԸՆԿԵՐՎԱՐՈՒ-
ԹԵԱՆ ՇԱՀԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ՄԵՐ ԱԶԴԱՅԻՆ ՇԱՀԵՐԷՆ, ԲԱՐՁՐ ԵՆ
ՊԵՏՈՒԹԵԱՆ ՇԱՀԵՐԷՆ» («Ն. ԺԱՆԱԼՈՒ», Գիշե ԽVII, էջ

153).

Խօսքը քանակագէս աւաղի մը մեծութիւնը ունեցող հայ ժազովոքի մասին չէ, այլ աշխարհածաւայ առաս երկորի Խօսքը անսրազգային և պետական շահերու մասին է...

Եւ լենին ի՞ս ողդի և ի՞ր պետութեան շահերը վաս կը դասէ «Համաշխարհա ին ընկերժարութեան» շահերէն, ոռովհետն ընկերժարութեան մէջ մնայուն և նիմնական տոժէք կը տեսնէ. մին, ազգութեան (և պետութեան) մէջ՝ առժամանակեայ և եւկրողական:

Ազգութեանց ծառու թը կազերսի որու պատմաց բացանի մը իրու արտիւնք քազաքա-անտեսական որու պայմաններու, լենին և Սթային տառի իսկ կը նախաճշգէին ոչ միայն ազգութեանց սկիզբը, այլև անսոնց անհետաց բան սպահը:

Այս պայմաններու որ ծնաւնդ տւած էին ազգութեանց այդ պայմաններու վերացութօնի այ պիտի վերնային նաև ազգերը:

Աւելի որոշ. դրամաթրութեան առանցքն ծնած բրյուսի՝ գառամատիրութեան խոստակամունք և ընկերվառութեան աղթամակով ալ ընդ իշտ պիտի չըտային աղջերը:

«Պատրական նարեկորի» մը՝ առժամանակեայ եռեայթ մը րլլութիւն, առգերը իրու այլպիսին, պիտի անցնէին պատմութեան, երբ պատմութեան անցնէին իսկուց ծնունդ տառը պատմական — ընթացիկ և առժամանակեայ — պայ բանները:

«Ինչպէս ընկ. Սթային է առաւմ, — փոքրառութեան Պ. Ասէեան կը մեկնառանէո «ազգեռու հօր» ու բանքը, — ապագայում, երբ սոցիալիզմը կը յադրանակէ միջազգային մասնարով եւ ոչ թէ միայն մի

եւկրում, — մեր սոցիալիզմի անդրանիկ եւկրում, — սոցիալիզմը կոմունիզմի կենցաղ, սովորական երեւյթ դառնալուն գուգրնեաց՝ պետութեան, պրոլետարիատի դիկտատորայի հետ միասին կը Սկսեն Հեծոցնեածի Անձեւաննա, ՆոՅնՊէս Սջդիթինները իրենք կեցնենիրակ, իրենք կոհիՏորԱզով (ընդուժութեառը՝ մեղ թէ. — «թ») — կը ստեղծի սոցիալիստական մի բնդիանուր, թէ՛ բովանդակութեամբ եւ թէ ձեւով բնդիանուր կույրւրա, Մի Ընդշննիր կեցնիվ (ընդուժութեառը՝ մեղ թէ. «թ»):

Նաև այս «Մի Ընդշննիր կեցնիվ» ճշգրկով՝ վարչաւորը կը մեկնաբանէր:

«Ինչպէս ընկ. Սթալինն է ասում, այդ լեզուն, ի հարկէ, չի լինի ո՛չ վելիկուուսական, ո՛չ զեմանական. այլ մի նոր լեզու կը լինի» (Պ. Աբէլենն — «Հայաստանի բնակչութիւնը նախախռնդպային եւ խորհրդային ցաշններում», Եռան, 1931, էջ 135):

Իսկ ինքը՝ «աղդերու հայրը»՝ Սթալին՝ որ աղդերուն օրօր կարդարիվ անօնց գերեզմանը կը փարէ՝ կը գոեն:

«Ձեւով ազգային եւ բովանդակութեամբ սոցիալիստական կույրութեաների բարգուանումը պրոլետարիատ՝ մի եւկրում ունեցած դիկտատորայի պայմաններում՝ ԱշԴ ԿոհիՏորԱզով Մի Ընդշննիր կեցնիվ ՍոՅնիկուսան Մի Ընդշննիր կոհիՏորԱզի Ալջ ի Մի ԶՈՒկելի ՀԱՄԱՐ (ընդուժութեառը՝ մեղ թէ. — «թ»), այն ժամանակ, երբ պրակետարիատը կը յաղբանակի ամբողջ աշխարհում, եւ սոցիալիզմը կը դառնայ կենցաղ. — նէնց սրանումն է ազգային կույրութայի լենինեան հարցադրման դիալեկտիկութիւնը» անդ. էջ 135):

«Հայերէն»-ը՝ ահաւոր է, անը՝ բարբարս (թարդ-

մանչի շնորհիւ), սակայն որոշ ճիգով մը ի ժառան
րիւ հասկնալի:

Լենին համայնաժար կուսակցութեան մէջ ամեւ-
նէն հեղինակաւոր մեկնաբանն է Մարքսեան վար-
դապետութեան: Այս վերջինը բիւր ձեւերով կարելի
է մեկնաբանել, սակայն կուսակցութեան մէջ պար-
տաւորիչը ա'յն մեկնութիւնն է. որ լենինը կուտայ:

Մարքսեան վարդապետութիւնը նամայնավ ար կու-
սակցութեան մէջ ժողովրդականացնողը — լենինն է:

Սթալինը՝ լենին չէ:

Լենին ոչ միայն մեծ մարտավար մըն էր այլև
մեծ տեսաբան մը:

Այդպէս չէ Սթալինը. ան գործնակա'ն ոյժ մըն
է և ոչ տեսաբանական, իր մարզը կենդանի կեանքն
է և ոչ տեսութիւնը:

Սակայն այս ըսել չէ, որ Սթալինը իսպառ հե-
ռու է տեսութեանց աշխարհէն:

Ան այսօր Խ Միութեան մէջ ճանչցած է իր-
քան տեսաբանական առաջին և ամենէն հեղինակաւոր
գէմքը:

Լենինեան վարդապետութիւնը բիւր ձեւերով կա-
րելի է մեկնաբանել. սակայն կուսակցութեան մէջ
պարտաւորիչը ա'յն մեկնութիւնն է, որ Սթալինը
կուտայ:

Լենինեան վարդապետութիւնը նամայնավ ար կու-
սակցութեան մէջ ժողովրդականացնողը — Սթալինն է:

Աւելին, այս գիծով՝ լենինի խոզովակով՝ նաեւ
Մարքսեան վարդապետութիւնը ժողովրդականացնող
ամենէն նեղինակաւոր գէմքը այսօր — դարձեալ Սթա-
լինն է:

Սթալինը ունի ուրիշ առաւելութիւն մը ևս:
Բայց առիկ ձեռվ յստակ, որոշ ու պարզ է իր ոճը:

Այդպէս չելենինը. իր ոճը մանւածագատ է ու խըթին. և իր առասերէնը՝ անձկուն և անդիւրը մբանելի։ Սթալինը, ճիշտ է, չունի լենինի յանդոնութիւնը՝ բացափկի սինիքութեամբ մը ամենէն վայրագ ու բարբարոս գաղափարները մեզին ու անվարան արտայաւուելու («Դիտաւորեալ կոպտութեամբ եւ գրեթէ Եինիլիսական սինիքութեամբ մը կը սիրեր արտայայտի Լ. Թոլսթօյ, ան չէր սիրեր ունեւէ գունաւորում։ Այս բանին մէջ ան շատ նման էր Լենինի», կը նկատէ Ն. Պերսեան իր «Ռուսական Գաղափարը» գերքին մէջ, էջ 184)։

463
Սակայն լենինն ալ իր հերթին չունի Սթալինի սճի պարզութիւնը։ Ամենէն իրթին գաղափարն իսկ երբ աեզտաբած է Սթալինի գլուխն մէջ և իւրացւած իրմէ, իր գրչին ասկ ամենէն գիւրը մբանելի կերպարանքը կ'առնէ։

Լենինը յաճախ կօրելի է եւ չհասկնալ, մինչ Սթալինը չհասկնալ երբեք կարելի չե։

Նոյն են երկուքը՝ եւ նման, եւ առընթեր՝ նաև կենդանի խօսքի մէջ։

96
Երկուքն ալ հաետորներ չեն։ սակայն «Լենինը նուեսոր չըլլալով՝ աւելին էր, քան նուեսոր», ինչպէս որ Զերնով կ'ըսէր իր յիշատակած յօդւածին մէջ, մինչ Սթալին երբեք հաւասոր չե (ի գէղ առանքին կը խօսի շեշտած վրացական առաջանութեամբ մը)։

Լենինը հսկայ մըն է Սթալինի բազգատարամբ։ սակայն իրոզութիւնն այն է, որ անօր աթուալ, բընութեամբ և համատած սարսափի մէջ, այսօր հեղինակաւորապէս կը գրաւէ Սթալինը։

Այս ընդարձակ շեղումը կատարեցինք լոկ ըսելու համար, որ լենին և Սթալին ազգային հարցի մէջ կը ներկայացնեն—լրիւ և արբազութեամբ—



A 11/163

Մարդու լենին-Սամակնեան մառապեասւթիւնը».

«ԲԱՆԻՈՐՈԿԱԼՆ ՀԱՐՑԻ ԲԱՂԴԱՏՈՒՄՈՎ. — Կր ոռէ լե-
նին — ԱԳԳԱՅԻՆ, ԴԱՐՁԻ ՊԱՌՈՒԴՈՒ ԱՐԺԵՔԸ ԵԽԹՈԿՈՅ ԶԵՐ
Ո՛Չ ՄԵԿ ԿԱՍԿԱԾԻ ՄԱՐՔՄԻ ՀԱՄԱՐ»».

Իր ուստցչի այս պատգամը մեկնաբանելով՝ ըՍ-
Թալին արգասի իւաւուցով կր նկատես.

«ՀԱՍ ՄԻՈՅՆ ԵՐԿՈՒ ՏՈՂ է, ՍԱԿԱՅՆ ԱՅԻ ԵՐԿՈՒ ՏՈՂԸ ԿՐ
ՎՃՈՒ ԱՄԷՆ ԻՆՉ»».

Իր հեռթին լենին կր յայտարարէր.

«ՄԵՆՔ ԿԸ ՎԿԱՅԵՆՔ, ՈՐ ՀԱՄԱՇԽԱՐՀՈՅՆ ԸՆԿԵՐՎԱՐՈՒ-
ԹԵԱՆ ՇԱՀԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ, ԲԱՐՁՐ ԵՆ
ՊԵՏՈՒԹԵԱՆ ՇԱՀԵՐԻՆ»».

Եւ կամ.

ՍԹալինեան ազգային քաղաքականութեան նը-
պատակն է. — զայն կը մեկնաբանէն երեանի համայ-
նաժառ գորիչներէն Պ. Առէւեան՝ «ՆԵԶՋՆԵՑԼ ԱՆՆԵՑԱՑՆԵԼ
ԱԶԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԻՐԵՆՅ ԼԵԶՈՒՆՆԵՐՈՎ, ԻՐԵՆՅ ԿԱԼՏՈՒՐԱՆՆԵՐՈՎ»:

Ի հեռթին ՍԹալին կր մեայես. ոռ իրենց նը-
պատակն է. «ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆՆԵՐԸ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶ-
ԻՒՎ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԵջ Ի ՄԻ
ԶՈՒԵԼ»».

Զափազանց ընդարձակ և հարուստ է նիւթը, զայն
նոյնիսկ չափով մը կարելի չե սպառել այս սեզմ
սիւնակներու մէջ, ուստի շատանանք ասո քանի մը
տոզերով».

Այս հիմական է տարբերութիւնը Բալշենի թի
և Դաշնակցութեան միջև ազգային հարցի մէջ.

Առդ, այն պայքարին մէջ, որ տարբեցաւ ազ-
գային հարցի շուրջ, մեղմէ ովկ քաշւեցաւ իր գա-
ղափարտկան գիրքերէն:

Ո՞վ քուարկեց իր վարդապետութիւնը՝ զայն
խարդախօբէն ներկայացնելով զանդւածներուն.

Բոլոր պայմաններու առկ—ոչ Դաշնակցութիւնը։
Ան այսօր աւելի հասատամատօրէն՝ զաներէկ, և
երեկ ոչ այնքան եանգամավառ չըւնչով՝ որդան այ-
սօր կառչած կը մնայ իր հին ու ծանօթ գաւանան-
քին՝ Աղգութեան մէջ աեսներավ մեր աշխարհի գե-
րադասն և յաւետենական արժէքներէն մէկր։

Բոլշեկիզ բը կոցա՞ւ մեր այս ըբրանումին ան-
ճիշտ ըլլալը ապացուցանել։
Եռե՞ք։

Ոչ Թիայն չկոցաւ, այս ձեւապէս—տարաբախ-
ասրար կեղծենպվ ու ստեղով—դամի զեջումներ ը-
րաւ մեզի ինք «տեր կանգնելով» ազգային հարցին...

Եւ եռե այս է իրոզութիւնը, ի՞նչպէս կ'ուզէք,
որ Բոլշեկիզ բազափառական պարագանի մէջ կարո-
շանալ Դաշնակցութեան քերեզմանը փոռել։

Ի՞նչպէս կ'ուզէք, որ հայ ժազօնուի սուարա-
հած զանգւածները, թէ՛ գուրսը և թէ մայր եւկրի
մէջ, ոռոնց հատին և միտքը խաթարւած չեն իւրա-
տի՛ լըվանքինականութեամբ մը, հետեւին Բոլշե-
կիզին և ոչ Դաշնակցութեան։

Ի՞նչպէս կ'ուզէք, որ այդ զանգւածները—խոր-
քին մէջ ազգ մը ամբողջ—ընթանան այն հսսան-
քին ետեւէն, որ կիրենք և իրենց հագեկան—հարուստ
ու բազմադարեան—բանձերը գէպի անհատացում և
դէպի մահ կ'առաջնորդէն...

Անհնարին է այս, հակառակ կենսաբանութեան,
մեղմէ անբաժան յարատեւմի, գոյութեան և կետ-
քի հզօր և անդիմադրելի բնազդին։

Այդ է պատճառը, որ հալածական Դաշնակցու-
թիւնը այնքան գիւրսութեամբ բազափառական պար-
գանի մէջ փախուստի կը մատնէ իշխանապետով Բոլ-
շեկիզը՝ միշտ հայ ժազօնը լի անմըցակից առաջ-

Նորդը մալով։

Սակայն նոյնն է նաև Հայենիքի հառցին մէջ, որ նիւթեղէն անօթն է հսդեղէն գանձի՝ Ազգութեան։

Այս երկաւը մի են և անբաժան, դրեթէ նոյնացած իրարու։

Ինչնարժէք մեծութիւն մըն է նաև Հայրենիքը, նոյնքան յաւկտենական, որքան ինքը Ազգը։

Այս չէ, սակայն, Բոլշևիզմի ըմբռնումը հայրենիքի մասին։

Բոլշևիզմը նաև Հայրենիքի մէջ՝ իրո՞ւ գաղափար և խօսուրդ՝ կը աւելի առժումանակեայ երեւոյթ մը, ծնունդ պատմական որոշ պայմաններու։

Այս պայմաններու անհետացումով՝ ընկերվարութեան յազթանակով գրամատիրութեան վրայ՝ ընդմիշտ պիտի անհետին ոչ միայն ազգերը, այլ և անոնց նայենիքները, և զիտի ստեղծելի միալեզու ու միագույն մէկ մարդկութիւն՝ աշխարհածաւալ մէկ և ընդհանրական հայրենիքով։

Եւ ճիշդ այդ պատճառով, այս միակ ու գեռադուն նպատակը նկատի առնելով, բոլոր մասնակի խնդիրներ՝ աղջի մը, հայրենիքի մը գատը պէտք է սորցապանել ընդհանուր շարժման, պէտք է լո՞րեցել այս շարժման շահերուն։

«Դեմոկրատիայի մասնակի պահանջները, — կուսուցաներ լենին, — եւ առնց կարգին նաեւ ինքնուռուման պահանջը, բացառնակ (առողիւթ), չէ, այլ ՄԱՍՆիկն է (այս և հետաքա, ընդգծութենքը իսթէ լենինէ. — «թ.») նամադեմոկրատական (այժմ՝ նամընկերվարական) ՀԱՄԱՇԽԱՄԱՅԻՆ շարժման։ Հնարաւոր է, որ որու ու առանձնակի դէպիերու մէջ մասնիկը հակասէ ամբողջին, այդ պարագային մասնիկը պէտք է մերժել. Եւրոպայի համի մը մեծ ու մեծագոյն ժո-

դովուրդներու ազատագրումը պէտք է վեր դասել՝
փոքր ազգութեանց ազատագրման շահերէն։ Մասնա-
ւորի շահերը պէտք է սուրադասել ընդհանուրի շա-
հերուն» (Լենին — «Ամրազական Դործեր», 4. XIX,
1921. Մասկա, էջ 204—205 և 257—258)։

Մեկնաբանելով իր ուսուցչի այս պատճառը —
այն թէ՝ եղբ «Թասնիկը» կը հակառէ «ընհանուր» ին՝
շայն պէտք է մերժել — Մթալին կը ուեր։

«Այսպէս դրած է հարցը ազգային անջատ շար-
ժումներու մասին, նաև անականութեանը մասին ...
նույն յետադէմ բնայիր, երէ, ինարկէ, մենք նարցը
դիմելու ըլլանք ոչ թէ ձեռական տեսակէտ, ոչ թէ
վերացական իրաւունքներու լոյսին տակ, ոչ ուռա-
կի (օսնքութ) կերպով՝ յեղափոխական շարժման
շահերը նկատի առնելով» (ՍԹԱ.Ին — «Լենինիզմի
Հարցերը», Մասկա, 1945. Ժ. Տրատ., էջ 48)։

Ի՞չ մը մեկնաբանել ունալու է այս տաղերը, ու
րուց առկ, ի գեղա. թագնաւան կը թույն նաև Հայ Դատը։

«Դեմոկրատիայի մասնակի պահանջները, — ան-
դամ մըն ալ յիշատակն ու Լենինի խօսքը՝ զայն ըն-
թերցողի յիշող աթեանը մէջ թառմացնելու համար, —
եւ ատոնց կարգին նաև իմնուրուման պահանջը, բա-
ցարձակ (ադուրիւթ) չէ, այլ ՄԱՍԻնին է (այս և նետա-
ռաւ, ընդունութեանը իսթէ՝ Լենինէ, — «Յ.») համադե-
մոկրատական (այժմ՝ համընկերվարական) ՀԱՄԱԾՆԱԲՀԱ-
ՅԻՆ շարժման։ Հնարաւոր է, որ որու ու առանձնակի
դեպքերը մեջ մասնիկը հակառէ ամրօղին, այդ պս-
րագային մասնիկը պէտք է մերժել եւ ըսպայի ժամի
մը մեծ ու մեծագոյն ժաղավարդներու ազատագրումը
պէտք է վեր դասել փոքր ազգութեանց ազատագրման
շահերէն։ Մասնաւորի շահերը պէտք է սուրադասել
ընդհանուրի շահերուն»։

իր աւսուցչի այս պատճամը մեկնաբանելով՝ ըս-
թալին կը հասկցնէր, որ թուշեիզ թը ազգեռու ինք-
նորոշման «զատագով» հանդիսանալով, «չ թէ Սկզբ-
ԲՈՒՆԻ կը պաշտպանէ — «ԶԵԽԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՑ» և «ՎԵՐԱ-
ՑԱԿԱՆ ԽՐԱՅՈՒՆԻ» — այլ որոշակի բաղաքականութիւն
կը առնի...»

Թուշեիզ թը լոկ այն ազգային շարժումները կը
պաշտպանէ, որոնք նպաստաւոր են «յեղափոխական
շարժման — ընդհանուր և հարաշեարհային (Յ. Ռ.)—
ամերուն», այլապէս զանոնք կը մերժէ...

Քիչ մը կանգ առնենք աւսուցչի և իր աչակեր-
տի այս ազգերուն վրայ, որոզ հնաւա անօնց տակ ինչ-
պէս ըսինք, թաքնւած կը մնայ նաև չա, Դատը
Մակայն նախապէս երկու խօսք — սկզբունքի թը
առիթով.

Լենին կը աւայնէ, որ «Մեծ ՈՒ ՄեծԱԴՈՅՆ ձՈՂՈ-
ՎՈՒՐԴՆԵՐՈՒ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՊԻ-ՖԻ է ՎԵՐ ԴԱՍԵԼ ՓՈՒՐ-
ԳՈՒԹԵԱՆՅ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՇԱՀԵՐԻՆ»:

Ինչպէս կը առնենք ազատագրման հարցին մէջ
վերին պատաւորը Սեցբունինի չէ, այս՝ ՔԱՆԱԿԻ.

Ազատագրման հարցին մէջ ՓՈՒՐԸ ուսու է զա-
հաբեռե, ՄԵԾԻՆ, ՏԿԱՐԲ՝ ԶՈՐԱԽՈՐԻՆ, ԱՆՊԱՇՏՊԱՆԲ՝ ՊԱՇ-
ՊՈՆԻԱԾԻՒՆ:

Այս սահմակեցուցիչ անբարօյութիւնը կը քա-
րոզւի երկրի մը մէջ, ուր ազրած ու ստեղծադար-
ձոծ է ծառթեւսկի, և ուր իւան Քարահազով կըսէ
(«Եղբայր Քարահազովներ» ու մէջ).

«Գերազանց ներդանակութենէն խսպառ կը նը-
րածարիմ: Անիկա չարծեր անզամ կարիլ մը ար-
ցունեիկը տառապած մանուկի»:

Եթէ մեր երազած ներդաշնակ, խոզազ, բայ-
դաւաճ, արդար և իրաւահաւասար աշխարհը պիտի

գայ սւրիշնեռու զրկան տին և տառապանքին գնով։
տիտի գա, մեղմէ անըամ անբեզ բանուկի մը կա-
թի, մը արցունքիկը (օչ եսկ արցունքը) պահանջելով՝
նման աւեան մը մեզի պէտք չէ...»

Եւ իսան Քարամազով Ասուծոյ կր վերադարձ-
նէ իր տոմսը. որով արտօնած էր այդ ներդաշնակ
աշխարհի մտնելու...»

Ա՛յս եռերին մէջ է ահա, ուր յանուն ընկեռ-
ժառութեան, յանուն գայիք նեռաշնակ աշխառի
բաց կեռպոյժ կը քարոզւի՝ մ'են ու մեծադա, ն ժողո-
մուրաները զահ բերել փաքը ու անզաշապան աղ-
գեռը...»

Բայց գառնան գոռծնականին:

Ինչո՞ւ լենին կը յորդորէր փոքրեր զահել մե-
ծեռուն և մեծառյնեռուն.

Առեն, քի—աւելի ճիշտը՝ թիւրաիոյ—օժանքակու-
թեան պէտքը ունենալով իր մզած առաթառի մէջ
«Դրամատիկական Առեմուտաք»ի գէմ՝ լենին կը յոր-
դորէր առաջարին ո՛չ, մէկ ենաիո չյառուցանե, Առե-
ւելիքի. ճիշտը՝ թիւրաիոյ մէջ։

Լենինի թերաքրանքին առիթով՝ բոլշևիկ Բ. Թոր-
եան կը նկատէր։

«Այս նիմնական ըմբռնումներու (այսինքն՝ լի-
նինի վերի թելլիդրնին. — «Յ.») լոյսին տակ նասկ-
նալի կը դառնայ խորհրդային քաղաքականութիւնը
Հայկական Հարցի մէջ. այդ քաղաքականութեամբ ոչ
թէ բաղձանեներ անջատ ազգի մը եւ իր տաները—
տեալ պարտային ոչ թէ տաները հայ ժողովրդի—
այլ համաշխարհային յեղափոխութեան եւ համայն-
քանութեան յաղթանակի տաները իրեւ ուղեցոյց
աւեղ պէտք է հանդիսանան յեղափոխութեան նաւա-
պետին համար» (թ. Թթիւնն—«Արմենիա», հ. թ. Մասկ.

ւա, 1929. էջ 264):

ինժեկտաեանք. աառը տառին ճիշդ նոյնը կը
թեառէն նաև Աթալին:

Լենին և Աթալին մեր հայունիքի մէջ պարա-
րի Միջն կը տեսէին և ոչ ՆՊԱՏԱԿ. ՄԱՍՆԿ կը տես-
նէին և ոչ ինքն իր մէջ ԱՄԲՈՂՋ բը մնանք Հայա-
տանի մէջ կատանէին ԱՏՐԱԴՎԱՌ արժէք մը, ենթակայ
աւելի ԲԱՐՁՐ նպատակի մը՝ համաշխարհային յեղա-
փոխութեան և համայն քանութեան յազթանակի
առէն ունեն:

Այս լոյսին տակ — բը լորսվին իրաւացի է Բ. Թոր-
եան — միանդամայն հասկալալի կը դառնայ այն նենդ,
այն ժառագի ու դաւայից քաղաքականութիւնը. որ
Խորհութային իշխանութիւնը տարած. Հայկական Հար-
ցի մէջ:

Այս լոյսին տակ հասկնալի կը դառնայ նաև այն
քաղաքականութիւնը, զնը ան այնօր կը անեն:

Նաև այսօր Հայկական Հարցը երբեք ՆՊԱՏԱԿ է,
այս Միջն. երեկք ինքն իր մէջ ԱՄԲՈՂՋ չէ, այլ ՄԱՍ-
ՆԿ, նաև այսօր Հայկական Հարցը երեք դառնած
չէ ԱՏՐԱԴՎԱՌ արժէք մը ըստալի ենթակայ աւելի ԲԱՐՁՐ
նպատակի մը, այն է համաշխարհային յեղափո-
խութեան շահերուն ընդդէմ «դրամատիքական» աշ-
խարհնի:

Միշտ իր մեծ ուսուցչի՝ Լենինի պատշամները
մեկնաբանելով՝ Սթալին՝ կը սակացական 12-րդ հարած
գումարին տառ իր զեկուցմանը մէջ՝ իր յայտարկ:

«Ցիցի պէտք է, որ, ծնդովուդներու ինքնուու-
ման իրաւունքն զայ, կայ նաև բանուր դասահար-
զի իրաւութեր իր իշխանութիւնը անքացնելու, եւ
այս վերջին իրաւութիւն ենթակայ կը մնայ ինքնու-
րուման իրաւութերը կամ դէմքեր, երբ ինքնուուման

իրաւունքը հակասութեան մէջ կը մտնէ ուրիշ, աւելի բարձր իրաւունքի մը հետ՝ իրաւունքին հետ բանուր դասակարգի. որ հեխանութեան եկած է եւ կ'ուզէ զայն ամրազնեւ։ Նման բուօր դէպէերուն, — այս պէտք է բու ուղիղ եւ յատակ, — ինինորունան իրաւունքը չի կրնար եւ պէտք չէ խոչքնառ հանդիսանաւ բանուր դասակարգի իրաւունքին՝ իր դեկտասուրան իրագործեւու։ Առաջինը պէտք է նահանջէ երկրորդին առջեւ» (ՄԹԱՀին. — «Մարքսիզմը եւ ազգայինգաղութային հարցը», Մոսկվա. 1938. էջ 126—127)։

Պէտք է նահանջէ. որովհետև, մասնաւորաբար Առևելքի մէջ ազգային պատճեն պաշտպանելով. Բալշչի մի նպատակը ոչ թէ այս դատերը ուսչուզանելն է, այս այդ պատպանութեամբ. ինչ ու էս Ոթարին Կը մեկնաւանէու. «ԿԱՄՈՒԻՉ ՄԸ Նեծել, ԸՆԿԵՐՎՈՐ ԱՌԵՄՈՒՅՔԻ եկի ձեռնվաշ Արենիւչի ՄԽՁի (ընդունաւանո՞ր՝ իրմէ՝ ՍՅալինէ. — «Յ.»), ստեղծել յեղափոխութեան նոր նախատ մը՝ Արեւմուտիկի բանուրնելի ոռուսական յեղափոխութեան միջոցով մինչեւ Արեւելիկի ննււած ժողովուրդները ԸՆԴԻԿԻ (օնդուժումը՝ ՍՅալինէ. — «Յ.») համաշխատային կայսերապատութեան» (ՄԹԱՀին. — «Ամբողջական Գործեր», հ. Դ., Մոսկվա, 1947, էջ 166)։

Աւելի յատակ կարելի չէ խօսիլ.

Աղբային բոլո՞ր պատերը և բոլո՞ր հայունիքները ուկ Միջան Տըն են Բայց ենիշի ձեռքը՝ իր սիկտառաւրան աթրացնելու և Արևմուտքի աշխատակալութեան գէմ կաւելու հարաբ։

Եւ հետեւքառ, միշտ պատաստ պէտք է ըստալ այդ պատեւէն որևէ մէկը և կա՞ զանանք ամենքը ԶՈՀԱԲԵՐԵԼՈՒ՝ այդ սիկտառաւրան աթրուր պահելու և անոր միջոցով պայքարը Անդիւյ և Ամերիկայի

գէմ յածղաբառ մզելու համար:

Այսպէս կը խոհին ո՛, միայն լենին և Սթափին,
այլ այսպէս կը եսոհի համայն բաշեիկեան կօւսակ-
ցութիւնը:

Այսպէս կը խոհին նաև հայ եռկոհ հ սմանա-
վառ մարի, ները, որոնց աչքին չայ դատր տառեր
բան չէ. բան «գիկատառարան ամրացնելու» զէնի բը,
պառ միջոց մը:

Եւ բոլի նիկեան ժառապետութեան մէջ. ազ-
գային հարցի նկատ բա բը, էականն ա, այս է. մը-
նացեար—ազգեօք կընան եզեր անկա՛թ բլաւ, կըն-
ան եւեր անդատւի՛, կոնան եզեր պատ պեաւթիւն
կազմե՛լ և այրին— ԶՈՒՐ է և ԿԱՂԾԻԲ.

Առա, աշխատաւորական և ընկերվար Դաշնակ-
ցութիւնը աւսպէս չի խորհիր:

Աշխարհի մէջ և ո՛, մէկ «ւիկատառա»։ իբրև
արժէք և նպատակ. Դաշնակցութիւնը երբեք վեր չի
դառեր չարենիքէն։

Ո՛չ մէկ նպատակի յազթանակին—ո՛չ համաշ-
խարհային յեղափօխութեան, ո՛չ համայն բանւարու-
թեան և ոչ ընկերակարութեան— Դաշնակցութիւնը
արամագիր չէ Հայ Հայրենիքը զահարելուու:

Որովհետև Դաշնակցութիւնը ընկերվար գար-
ձաւ ոչ թէ ինչ-ինչ նպատակներու Հայրենիք
զահարելուու համար, այլ գարձաւ ընկերավար այն
արուր հաւատքավ. ոռ ընկեռվար աշխարհի մը բէջ
ինք պետի կարենայ, Հայ Հայրենիքը գարձնել աւե-
լի՛ բառաւած, աւելի՛ կզօր ու աւելի՛ յառաջապէմ։

Որովհետև, Դաշնակցութեան ը թթւնութով. բո-
լոր իրաւակառքերը կօւգան ու կ'անցնին. կանցնի
նաև ընկեռվար հասարակարգը, որ ուկ հանութան
մըն է մարգկային պատթաւթեան մէջ. մինչ ա-

նանց է Հայրենիքը, իբրև ան թեւ և յաւիտենական արժեք։

Եւ Դաշնակցութիւնը իր հետապնդած այս գերազայն նպատակին, այս յաւիտենական արժեքին պատրաստ է զահաբերելու ամեն, ամեն բան։

Եւ եռք այս է մեր բմբանումը և մեր կեցւածք Հայրենիքի նկատմամբ, ի՞նչ պէս կ'ուզէք. «Բայց կեզմը գաղափարական պատճառի մէջ կարողանայ Դաշնակցութեան գերեզմանը փօրել։

Ի՞նչ պէս կ'ուզէք, որ աղքահօրէն անխաթար մացած հայ ժազավրդի մեծազանգւած բազմութիւնները ընթանան ոչ թէ Դաշնակցութեան, այլ թուեզմի ետէէն։

Ի՞նչ պէս կ'ուզէք, որ այս զանգւածները — իորքին մէջ ինքը ազդը — կապւած մնայ հոսանքի մը. որու աչքին հայ Հայրենիքը տարբեր բան չէ. քան զահաբերումի նախասահմանւած միջոց մը՝ ա'յլ, աւելի բարձր նպստակի մը հասնելու համար։

Կատարեալ NON SENS մըն է այս, գոյսութեան հզօր բնազդի բոլո՛ր օրէնքներուն հակառակ ցնորք մը. որ օրէէ կազ չունի իրական կեանքի հետ։

Եւ այս է պատճառը, որ գաղափարական պայքարի նաև այս ճակատի վրա, Դաշնակցութիւնը այնքան չփաթեցուցի, փախուստի կը թառնէ Բայց կեզմը։

Անուն, ազրիւր, էջ ու թւական յիշատակելու գանի մը սեղմ քաղլւածքներ բերինք համայնավար վաղաբետարանէն Հայրենիքի և Ազգի մասին։

Կոյ կառեւողագոյնը — Համառօս Զեննարկը .ԱԱՄԱՐՏՈՒԹԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱԳԱՐ ԿՈԽՍՊԵՅԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ, ոռ լոյս աեսաւ 1938-ին. Խմբաբաւթեամբը կուսակցութեան կազմէ կարգւած յատակ Յանձնաթմբը և հաւանաթեաբը կեդը. Կոմիտէի։

Այսօր իրողութիւն է այլու, որ կուսակցութեան
այդ ճշմարիտ աւետարանի բաւն հետինակը — վերէն
ի ժար խարդախւած — ինքը Սթալինն է իուն օժան-
դակ ունենալու համայնաժաք Շիո Փոխները:

«ՊԼՏՈՒԹԻՒՆ»-ը կ'ընթագուկէ յեզափական պայ-
քաներու շոջանը — թէ՛ ռուսնական և թէ անօտա-
նական դետնի վրա; — 1893 թւականէն մինչև 1938
թւականը:

Զեւնառին մեջ տուած է կուսակցութեան 17
Համագումարնեւու պատմութիւնը՝ սկսելով առաջի-
նէն (գումարուա) Մինչ 1993 Մարտին), մինչև նա-
խալերինը՝ 17-րդ (որ գումարուեցաւ Մասկուա 1934 ի
Յունարին):

Ա-դ այդ Զեւնառիկի բաժանւակ տառածքին, ա-
նը 349 էջերու մոռայ, Ազգային Հարց չկա; ...

Զեյ ՛, զործնական առումով և ոչ տեսական
Հեղնակները մոռցած են. մինչև իսկ իրեւ
պաղ քազաքարական աքք մը, յիշատակն Ազ-
գային Հարցի մասին, երկրե մը մէջ, ուր կան հետ-
քերը չուր, 180 ցեղերու, ժողովուրդներու և ազ-
գերու, ոմանս՝ տիրակալով այսօր, իսկ միւսներ՝ ան-
հետացրան ճամբան բանած...

Մոռցած են, որովհետեւ Ազգային Հարցը տեղ
չունի բոլշևիկներու ոչ սրտին և ոչ ալուզեզին չէջ։

Սակայն բոլշևիկ քարոզի, ները արտասահման
դայով՝ Գողթաշխահի հայութեան երբե՞ք Ազգի և
Հայրենիքի սւրաց բան իմաստովը չեն խօսիու։

Անոնք անոր երբե՞ք չեն բուր, թէ իրենց գոր-
ծունեաւթեան թագուան նպատակը ՀՊԾՈՇԽԱՐԱՅԻՆ ՅԵ-
ՎԱՋՈՒՍՈՒԹԻՒՆՆ է, թէ ԲԱՆԱՐՈՒԹԻՒՆՆ ԿԱՏՔ ԳԵՐԱԶԱՆՅ է
Հայրենիքի պատէն, թէ Հայրենիքը ուկ ՍԻԶՈՑ մըն է
աւելի «բարձր» նպատակի մը՝ ընկերվարութեան հաս-

Նելու հարաբ:

Համայնավար քարոզիչները երրե՛ք, ո՛չ մէկ
աեղ և ո՛չ մէկ ասիթօվ արտասահմանի հայութեան
չեն ըսեր, թէ իրենց գործունէութեան դեբադոյն նը-
պատակն է Անձես ՈՉՆՉՈՒՅՆԵԼ հայ լեզուն, հայ մշա-
կոյթը, Անձես ՓՈՇԱՑՆԵԼ հայ ժողովուրը, երբեք չեն
ըսեր, թէ իրենց նպատակն է ԶՈՒՅԵԼ հայ ժողովուր-
դը մարդկային ընդհանուր խառնարանի մը մէջ՝ մի
և միացեալ—միաւղաւ և միացաւան—մարդկութիւն
մը ստեղծելու համար: Անոնք անոր չեն ըսեր, թէ
իրենք մարդկութեան միակ «հայրենիք»ը համայն-
շշխարհի մէջ տեսնելով—միացեալ եւ ամբողջական—
կը ճգախն անոր մէջ ԶՈՒՅԵԼ բոլո՛ք հայրենիքները,
որոնց կարգին նաև Հայաստանը:

Այս սդիմվ անոնք կը խօսին ներսը՝ ԵՐԿՐԻ՛ հա-
յութեան, ուր համայնավար շունչին տակ ամբողջ
սերունդներ կը կրթւին ու կը դաստիարակւին:

Դաւրսը՝ արտասահմանի հայութեան՝ հարաբ-
վար քարոզիչները կը խօսին իբրև ամենէն մոլի հայ-
րենասէրներն ու ամենէն զերբ ու խանդավառ ազ-
գասէրները...

Անոնք գուրսը ծաւնկի կուգան հայրենիքի առջև
և անոր անունը կ'արտասանեն իբրև ճշմարիս ուխ-
աւելներ...

Իսկ այսոր այս նոյն նենդութիւնը անոնք կը
գործեն անդամ Հայ եկեղեցիի նկատմարք՝ հաւա-
տացեալ լուսաւորչականի մը ակնածանքով ոչ միան
Ամենայն Հայոց կրօնապետի, այլ անդամ ամենէն
համեստ կրօնաւորի անունը արտասանելով...

Եւ այսուհետ կընեն ճիշտ այն ժամանակ երբ սը-
րածած են գրեթէ ամբողջ հայ եկեղեցականութիւ-
նը, երբ գործող Սահմանադրութեանը հաւատացեալ-

ներուն արտօնած են միայն կոօնական ծիսակատարութիւնը. մինչ արգիլած՝ կոօնական բարոզչութիւնը (այս վերջինը միայն նակառակարդներուն արտօննելով) և եռք այսօր իսկ սերուղներ ամբողջ կը կրթւին ու կը պատահար սկսին լենինի տարի մը առաջ լսյս տեսած «Ամբողջական Դարձեց» ու 10-րդ հատարին վայր, ուր տեղ գտած է ամենաանարք բառերնից կոօնքի և եկեղեցին ում ուղղւած ծանօթ գըրութիւնը՝ «Ընկերվորիթիւնն եկ ԿՐՈՆԲԼ»...

Հայ կեանցի մէջ կոօնքի դէմ են եղեր միա՛յն գաշնակցականները...

Հայրենիքը կ'ուրանան եղեր միա՛յն գաշնակցականները...

Ազդէ գէմ կը դաւեն եղեր միա՛յն գաշնակցականները...

Հայրենիքի ազաւութիւնն ու անկանութիւնը կը վաճառեն եղեր միա՛յն գաշնակցականները...

Միայն հաւատուոց, ազգաւրաց և հայրենուրաց գաշնակցականներն են, որ ա՛ն սրբութենէ մերկացան և ազգային ամեն նորականութիւն վաճառքի հանած, այսօր գաղտնօրէն զինակից են եղեր թիւրքին՝ վաղը՝ միանաբար անօր հետ Հայաստանի գէմ կաւելու համար՝ ի փա՛ս «համաշխարհային իշպերիալիզմ»ի...

Այս մաքերը յառատեաբար—անե՛ն տեղ և անե՛ն առիթով—կը կոկնեն բոլցէիկները, Դաշնակցութեան շուրջ ատելութեան ընդհանուր մթնոլոցամը ստեղծելու համար:

Եւ այս պայքարին մէջ իրենց կաջակցին Բոլցէիկների թեթէամիտ «ուղեկից» ները—կղերական, բաժկավար, հնչակեան, չեղոք «ազգայիննի» և այրին երբեք չդժակցելով այն ահաւոր չարիքին, որ կը

գործեն հայ ժազովիշի հանգեղ:

Սակայն իրողութիւն է, որ այս պայմանը ևս
վրիպած է ու կը մրիպի իր բուն նպատակէն:

Իսովութիւն է, որ Բոլշևիզմը նաև իր այս ռազ-
մաշարութեան մէջ ընդդէմ Դաշնակցութեան ձա-
խողած է լիսմին:

Ինչու սակայն:

Մեր Յաւիս 14 ի լոմբագոսականով կը գոէինք.

«Քաջաքական հակառակութեարի մէջ պար-
ապութեան կարելի է մատնել միայն երկու կերպ. —

«Կա՞մ անոս գաւանած գաղափարներու սնանկու-
թիւնը առացուցանելով.»

«Եւ կամ այս գաղափառները հակառակորդէն
նոյնութեամբ առնենով և զործադրենով»:

Առաջին ուղղութեան բրատարած իր պայքարին մէջ
Բոլշևիզմը պարտեցաւ.

Սնանկ գուցս եկաւ իր վարդապետութիւնը և ոչ
թէ ժեր:

Բոլշևիզմը՝ գէթ արտասահմանի մէջ, քաջու-
թիւնը չունեցաւ քեռան բանայու մեր դաւանան սր-
բութիւններու՝ հայրենիքի, ազգութեան. հայ մշակոյ-
քի, անկախութեան, խղճի և խօսքի ազատութեան ռէմ:

Իր գաղափառետութեամբ այս ույորը սւոտնալով
հանդերձ, Բոլշևիզմը լրիւ տէր կանգնեցաւ — անշուշտ
միայն բառերով — այս բոյսը սոբութեանց՝ զանոնք
իր սեփականութիւնը և իր գաւանանքը հայակելով։
Աւելին։

Բոլշևիզմը մե՛զ հաջակեց թշնամի մեր գաւա-
նած վարժապետութեան։

Տարիներ առաջ եղեռոբանու բանաստեղծը՝ Եղի-
շէ Զառենց՝ «Դաշնակցականներին» խոռագրով կտո-
րէ մը մէջ, «Էպիֆական Լուսաբաց»ի էջերէն կ'ու-

ըստաբ.

Դում մէր եմ ուզում ձեզ յայտարարել
Այն ներոսական, նսկայ պայքարի,
Որ ժողովուրդն է իմ երեկ վարել
Ընդդէմ բռնակալ սուլթանի, ցարի:

* * *

Իգուր եմ ունում այդպէս վայրանաջ
Դում անկախութեան պայքարի մասին.—
Դա մե՛րն է նիմա, դա մե՛րն էր առաջ:

Պետք իր սեփականութիւնը կը հաշակէր և՝ «ժո-
ղովուրդը» և՝ Հակական Ազատամարտը՝ հսկա՛յ, հե-
րոսակա՛ն, և՝ անկախութեան պայքարը...»

Սակայն բանաստեղծութիւն էր այս...

Պետք մօսցած էր, որ ժէկ բան է՝ բանաս-
տեղծութիւնը և ատարեր բան՝ քաղաքականութիւնը...

Մօսցած էր Զերոբիչ Ասկիի այն խօսքը թէ «Քա-
ղաքականութիւնը—Նեւսկիյ պողոտայի մայթը չէ»:

Եւ ճիշտ այս ճշ մարտութիւնը մօսնալով է. որ
դան գնաց իր սկայ ըմբանած քաղաքականութեան:

Սակայն ընդունինք պահ մը, որ բուշկիկները
մեր գաւանանքը դադնալով, իրաւունք ունին մեղի
ըսելու. — «Պա մե՛րն է նիմա, դա մե՛րն էր առաջ»:

Սակայն միայն յայտարարելը բաւական չէ,
նաև զործադրել պէտք է.

Ուստի կետնքի հզօսագոյն քաղաքական կազմա-
կերութիւններէն Սացիալիստ-Յեղափօխականներու
(իս-իր) կուսակցութիւնը, որ կը ներկայացնէր աւա-
ւելաբար երկրագործ Ռուսիայ ոչ ետառաւոր գեւզացի-
ութիւնը և կը գոչեր նողերու համայնացման ծրա-
չըթալ:

Բոլշևիկները, Լենինի գլուխութեամբ, պայ-
քար կը ժգէին այս կուսակցութեան նաև նողային

ծրագրին ու էմ' համայնացման սկզբունքը մերժելով։

Սակայն եռք Հակոբ Քրեօթան դաւագրութեան մէջ՝
յաջողեցաւ լենին՝ և իրանուէն ԳԱՂՅՈՒՄ անոնց հողա-
յին ծրագրոց և զայն գործադրութեան դրաւ՝ ապ-
շանքի մատնելով ամբողջ քաղաքական աշխարհը։

Սկզբանապէս, երբ լենինն հաջիւ պահանջւեցաւ
այս ժամանակ, մեծ պատեհապաշտաք, առանց ամենա-
փափր վարանումի, իրեն յատուկ սինիքութեամբ մը
յայտուարեց։

«Էս Երենեկն մենք առինք այդ ծրագիրը, նախա-
նոր համար՝ որպէսզի յարդենք իրենց, Երկրորդ՝ ա-
ռինք ու գործադրեցինք՝ փորձառաբար անօր ան-
պէտքարեանը մէջ ոռւս զիւղացիութիւնը նամոց-
լու համար» («Ռեւոլյուցիոննայա Ռուսիա», Պետքն,
1923, Թիւ 28—29, էջ 8, տե՛ս Վ. Զերնովի յօդ-
ւածը)։

Քիչ աւելի ուշ, երբ ամսացած գտաւիր իւթեա-
նութիւնը, լենին նոյն անդատեկութեամբ հե-
ռակալր յայտառարեց՝ ԳԱՂՅՈՒԹԵԱՆ ճամբաները ու-
սուցանելով իր հետեւագներուն։

«Հենց Հոկտեմբերեան յեղուշցման մամենթին
մենք շատ կարենու եւ ոչ ձեւանան, ուս յաջող բա-
ղաբական բոլի կազմեցինք մանր բուժմաւական զիւ-
ղացիութեան նետ, ԱԲԱՆՑ Արեկի ՓՈՓՈԽԱՅԻՑԵԼՆ (Ընդու-
ծութը մեզ ՔԷ՝ «Յ.»), ԱՄԲՈՒՋԱՊԼՅԱ ԸՆԴԲԻՆԵԼՈՎ, ԱՅՑԻԱ-
ԼՍՍ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱԳՐԱՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ (ընդութը
իւմէ՝ լենինն և «Յ.») այսինքն ոչ թէ մայորիզա-
ցեալի ենթարկել Երանց, այլ համաձայնութեան գալ
Երանց նետ» (Ն. Լենին՝ «Զախութեան» երեխայա-
րեան հիւանդութիւնը կումունիզմի մէջ» (Թիֆլիս)
1921, էջ 67—68)։

Երբ պէտք կայ՝ կուսուցանելը լենին իւր հետե-

ւորդնեռուն, — կառելի է քաղաքական հակառակորդեն, ՍՌԱՆՅ ՈՐԵՒԼ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՆ իս գաղափառները ԴՊԴՆԱ, և գործադութեան գներ, — ծախողած պարագային յայ աշարերեւով, որ ուզեցի վրաձառաբար այս գաղափառներու անպէտթութեանը մէջ զանգւածները համոզել, իսկ յաջողած պարագային տէր կանգնելով այդ գաղափառներուն ..

Հաֆայնաժառ աշխարհին մէջ ինքնատիպ գործերունից մըն է այս, որ գործադրուեցաւ նաև մէր նկատթամբ:

Զարենց յօխորտալից զեզութը մէր հասցեին՝ ԼԵՆԻՆԻ ԹԵՂԱՊՈՎՆՅԾ ունի իր ներշնչութիւնը ազոիւր:

Հայաստանի անկախութեան տէր կը կանգնելու ոչ միայն Զարենց, այլ առ կը կանգնելին նաև ուսի, ներ:

Հա, կար իր թանակի առաջին կիսաբաժնին ուզուած իր «կոչ» ին մէջ, Խ. Հայաստանի Ռոպ Քական Ժաղանքական Կոմիտառ Աւստ Նուրբեաննեան, Երեանի «Կոմունիստ» պաշտոնաթերթի 1921 Ապր. 28-ի էջերեն, ի միջի այսոց կը այրարարեա.

«Հայ ժողով դդի արխինոս եւ ներոսական անցեալի հանդէպ Հայաստանի Կարմիր Բանակը խնաւենում է իր գլուխը եւ ՇԱՀՈՒՆԱԿՈՒՄ է ՊԱՅՔԱՐԵԼ ՆՐԱ ԱՆԱԱԽՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ» (այս եւ նետադայ ընդդութերը՝ մեզ մէ. — «Յ.»).

«Եւ բող դոդան հայ խմբապեսները, երբ մենք հայ աշխատառութիւնը ու նրա կարմիր Բանակը գոչում ենք.

«— Կեցակ՝ անկախ Սացիալիստական Սովետական Հայաստան:

«ԱՅՈ՛, ԸՆԿԵՐՆԵՐ, ՄԻՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ» («Կ.» ամբողջութեամբ հրատացակւած է Պալսոյ «Ճակատա Թարա» ի

1921 Յաւնիս Յ ի թիւին մէջ)։

Խորթին մէջ — ու շատ աւելի ուշ — նոյնը կը վէ կայեր նաև մեր երկի առաջին իշխանաւորք։

Հայաստանի խորհութայնաց թան 15-ամեակի ապթիւ աւած իր զեկուցմանը մէջ — կեզր։ Գոռծադիր Կոմիտէի յոբենական նոտաշրջանին, 1935 Նոյ. 29-ին — Ա. Խանճեան կը յայտապառէր։

«Դասնակցութիւնը դեռ մինչեւ հիմա էլ ճրգնում է իրեն «Հոյաստանի անկախութեան» դրօւակիրը ներկայացնել։ Կեղծաւոր սուսամական փասէ, որ դասնակները յօժար կամով չէ՛ր, որ կատարեցին Մայիս 28 ի տրագիկոմեդիան, Անդրկովկասեան Սէյմի ժայռայումը եւ մենցեւիկների ու մասսաւարականների նախաձեռնութիւնը՝ Վրաստանի եւ Ագրբէյանի «անկախութիւն» յայտարարելու մասին, յանկարծակի բերեց դասնակներին» («Խ. Հայաստան» 30 Նոյ. 1935):

Անկախութիւն յայտարարելու ՓԱՌՔԸ մէզմէ խույսու հարաբ՝ խանճեան ճիզ կընէր ապացուցանելու, որ զարդ մէնք յայտարարած ենք ո՛չ թէ մեր յօժար կարգով. առ սիպումի առկ։

Ուսեմ եթէ յայտարարած թիւայինք յօժարարարած և աւանց քանաքատանքի՝ փառքը մէզմէ անքաժան պիտի մասու…

Խանճեան արձակով կըսէր այն. ինչ ոռ չափածոյով տուեն բած էին Զատենց Աւիս եւ ուսիշներ — Անկախութիւն. դա մերն է հիմա, դա մերն է առաջ։

Առդ. մէզմէ այս գաղափարը առնելով՝ զայն ի՞նչ պէս զարծադրեցին բոլով կիկները։ (Շառ.)

Տեսաբանուեն ոկզբունքով և գտագիտաւթեարքը — Մերժելով, Աղդութեան և Հայրենիքի գա-

զափառները, բոլշևիկները գործնապէս իբրև թէ Տէ՛լի կը կԱՆԴԻՍՅԻՆ այս գաղափառներուն, իրականին մէջ, ինչուս պիտի աեսնենք. աւելի՛ յաջողաբար գաւելու համար այդ գաղափարներէն թէ՛ մէկուն և թէ՛ միւսին պէ՞մ.

8էո կանգնիլ Հայաստանի իրաւունքնեռուն, այս կը նշանակէր Հայաստանը գարձնել՝ Միացեալ, անկախ և ազատ:

Այս երեք կէտերէն առաջինին մէջ Հայաստանը գագա՞նաբար անգամատած էո իր բոլոր կողերէն.

Միացեալ Հայաստան ստեղծելու հաֆառ ամբողջացնել պէտք էո հայկական հողերը թէ՛ Անդրկովկասի և թէ՛ բրբապահկան Հայաստանի մէջ.

Արդ, աէո կանգներով Հայաստանի իրաւունքներուն, բոլ, եկենեւը ի՞նչ ձեռվ ա՞բօղ ջացուցին մէր, բայց նա՛ւ Անդրկովկասի մէջ:

Ց-ըդ յօդւանվը 1920 նեկոտ. 2-ի առևելնայ գաշնադրի. Մօսկուա ճետեեալ պարտաւորութիւնը կը ստանձնէր.

«Ըուսական Խորհրդային Կառավ արութիւնը կ'ընդունի, որ անվ ինելիօրէն Խորհրդային Հայաստան մաս կը կազմեն նետեւեալ հողերը.—Երեւանեան նախանքը իրեն մաս կազմող ԲՈՒՈՒ գաւառներով, Կարսի շրջանի այն մասը, որ ռազմապէս կ'ապանով է տիրապետութիւնը ձանուու կայարանէն մինչեւ Արաբս կայարանը երկարող երկարուդագծին, Գանձակ նահանգի Զանգեզաւր գաւառը, նոյն նահանգի Ղազախ գաւառի մէկ մասը՝ Օգոստ. 10-ի նամակայնագրի սահմաններուն մէջ, եւ Թիֆլիս նահանգի այն մասերը, որ Հայաստանի տիրապետութեան տակ էին մինչեւ 1920 Հոկտ. 28 ը» (Բ. ԲՈՒԼԼՆ «Արմենիա», հ.Բ., էջ 296): Ընդգծաւմը՝ մէնք կաաբեցինք.

Եռեանեան նահանգի «ԲՈԱԲ» պաւառներուն մէջ կը Թանէին նաև Նախիջեւանն ու Սաւրմալուն, ոստից մէ մասնաւուաքար վերջինը՝ մաս չկազմելով հանգեռոչ Ազգային Ռւթով սահմանադժւած Թաւրքիայ հետագային, համեմատութեամբը Ռուսիայ, ուղղակի կցւցաւ թթական հազերուն։

Սակայն այս շրջանները, և յատկապէս Նախիջեւանի գաւառը, ինչպէս նաև ուղմացերե մը ձաճուան մինչև Արացու կայառանը ձբւոց երկաթուղագծի երկայնքին, մաս պիտի կազմէին Հայաստանի, համաձայն 1920 Դեկտ. 2-ի դաշնագրի 3-րդ յօթւանի։

Այս յօթւանը անակնկալ ոչինչ ուներ իր մէջ։

Դեկտ. 2-ին թթաղթի վրայ կ'արձանագրւէր այն, ինչ որ Դեկտ. 1-ին հայ ժողովուրդին խստացւած էր արդէն։

Այդ օրերու սեղմ պատմութիւնը «Պրաւդա»յի 1920 Դեկտ. 4-ին էյերէն իր «Ամբողջական Դուժեցուն փոխանցելով, Սթալին, այդ «Գոբծեր»ու Դ. համարին մէջ, որ լոյս աեսաւ անցեալ առը, 1947-ին, կը գրէ»։

«1920 Դեկտ. 1-ին ԽՈՐՀԴԱՅԻՆ ԱԶՐՊԼՅԱՆՆ ինքնԱԿԱՄՈՐԸ կը ՀՐԱՋԱՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ Հիմնական Շրջաններին եի ՅԱՅՏԱՐԱՐՎՐԵՐԻ ԶԱՆԳԵՉՈՒԹԻՒ, ՆԱԽՈՎԵԽԵԱՆԻ եի ԼԵՒՆԱՅԻՆ ԴԱՐԱԲԱՂԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԾ ԽՈՐՀԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» (ի. ԱՐԱՐԱԿԱՆ 413—414)։

Հատ Սթալինի՝ նաև այս «փաս»ը, այսինքն հայկական երեք շրջաններու միակցման խստութը մեր հայենիքին՝ «Հայաստանը առաջնորդեց դեպի խորհրդայնացում» (անք. էջ 413)։

Երբ այս խստութիւնը նենդիմօրէն կը արւէին Հայաստանի, հայ ժողովուրդը եւ զենքը լրիւ և ամ-

բազգաւթեաւ ՞թ գեռ մար ուսած չեր։
Ան ալդ օրերուն Զանցեղուտի բարձաւնքներուն
մայ ատկաւին կը շարունակեր իր անհաւասար պայ-
քաբը յանուն աշատ, անկախ և ամբողջական Հա-
յոստանի։

Ա.Դ. զէնքը Ֆեռ պայքարի վերջին արօսցին մէջ
ևս մէջմէ գիւրութեամբ առնելու համար՝ գաւերը
շարունակեցան նոհ 1920 Գեկա. 1-ին եսիր։

Հայ Կարմիր Բանակի տատղին կիսաբաժնին սոզ-
գած իր «Էւլց»ին մէջ։ Խ. Հայաստանի Ռազմական
Ժողով բական Կամիսար Աւես Նուրիջանեան Երեա-
նի «Կոմունիստ» պաշտօնաթերթի 1921 Ապր. 23-ի
էջերն։ Ի միջի այսոց կը յայտառուեմ։

«ԶԱՆԳԵԶՈՒՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԲ ՍՈՅԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՅԱՍ-
ՏԱՆԻ ԱՆԲՈՅՈՆ ՄԱՍՆ ԵՆ։

Թօ'դ դոդան հայ խմբապետները, երբ մենք հայ
աշխատաւորութիւնը ու նրա Կարմիր Բանակը գո-
չում ենք։

«ԿԵՑՑԻ-ԱՆԿԱԽ ՍՈՅԻԱԼԻՊՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԲԱ-
ԺՈՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԶԱՆԳԵԶՈՒՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԲ։

«Հայաստանը վերականգնում է Հայ Կարմիր
Բանակը. («Ճակատամարտ», Պահս 1921 Յ. Հ. թ 3)։

Ա.ա կոսոգի յատարաւութիւններով բայց կինե-
րը կը շատունակերին Հայաստանի բարականաւում »ը...

Պաշտօնական բանակը արութեաւներ վաճելով կես-
նահաւաստանի հառած արութեան հետ. 1921 Մայիս
21 ին. Զանգեզուրի Հայացաւզ գիւղին մէջ, խոր-
հրբաւահն պատրիոտիկութիւնը հետեւալ յանձնաւու-
թիւնը կը ստանձներ։

«ԶԱՆԳԵԶՈՒՐԸ և ԼեռնաՅին ՂԱՐԱԲԱՂԲ. — Պատուիրա-
պէս կը ժեային խորհրդային զայդ պատրիոտիկնեւը՝
Մ. Միլինիկով (յանուն Կարմիր Բանակի) և Ա. Կա-

րինեան (լուսուն Խոհեմաս, ին Հայաստանի կոտաձու-
ռութեան), — ՕՐՊԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԳԱԿՑԵԼԻ ՄԱՍԻՐ ՊԻՏ
ՄՑՆԵՆ ԵՐԱ ՄԷջ» (Ռ. ԱՐՑՈՒԿՈՒՐԻ - «Հոյաստանի Խ. իւ-
լիանուրեան բնոյթը», 1926. Գահիու. էջ 25):

Նոյն նենա նպատակնեազ. մեռ պայքարի վեր-
ջին հնացր Զանցեթաւորի մէջ ու մը առաջ ժարկու-
առաջագութեամբ եռեան—ան, ու, ա թելարան քո-
փո Մասկայի—իո 1921 օւնիս 12-ի կառավարական
արքով կո յայտագուես.

«ԱՅԲՎԶՈՒՆԻ ՍՊՅԱՎԱՄԱՍՈՎԱՆ ԽՈՐՀՈՂՈՅԻ ՀԱՅՐԱՊԵՏՈՒ-
ԹԵԱՆ, ին ՀԱՅԱՍՏԱՆ ՍՊՅԱՎԱՄԱՍՈՎԱՆ ԽՈՐՀՈՂՈՅԻ ՀԱՅՐԱ-
ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱՐԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՎԶԵՐԻ ԵԳԱՆԾ ՀԱՄԱՉԱ-
ՆԵՐԵԱՆ ՀԻՐԱՆ ՎՐԱՅ, ՅԱՅԱՐԱՐՈՒԹԻՈՒՆԻ, ՕՐ ԼԵՓԱՅՅԻՆ ԴԱ-
ՐԱՎԵԳ, ԱՅՋՄԵԱՆՔ ԿԱՂՑԱԻ է ՀԱՅԱՍՏԱՆ ՍՊՅԱՎԱՄԱՍՈՎԱՆ
ԽՈՐՀՈՂՈՅԻ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍ» (Վ. ՆԱԽ-
ԱՐԴԻՆՈՒ—«Խորհեղային խաղաքականութիւնը Հայկա-
կան հարցում», Փարիզ, 1938, էջ 34):

Այս ամբի՞ն առկ կա, ին սառուագութիւններ Հ.
Ա. Խ. Հ. Ժագենացորի Խորհութիւնաւուն Ա. Միա-
նիեանի (Ա. Մարտունի) և քարտուղար Մ. Ղարա-
բեկեանի:

Օր մը մեր 9. 1921 օւնիս 13 թւականուն եռե-
անի Խորհութային կառավարութիւնը նոր ամբով մը
կը լայտագուարէս:

«ԼԵՐՆԱՅԻՆ ԴԱՐԱԲԱԴՐ ՎԵՐՋԻ, ՀԱՄԱՉԱՆՈՒԹԵԱՄՐ (Ա-
ՊՈՎԵԼ, ՃԱՆԻ ՀԱՅ. — «Յ.») ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՈՂՈՅԻ ԿԱ-
ՐԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԿԱՐԼԻՑ ՅԱՅԱՐԱՐՈՒԹԻ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԲԱ-
ԺԱՆ ՄԱՍԻ» (անը, էջ 35):

Դեռի այս ԽՈՐԵԱՎԱՐՈՒԹԻՒՆԻ լ աւելի կատակու-
թիւն ներածած քրատու հայուս հայ ժագամունին
ամբին առկ սառուագութ էին կառավարութեան հինգ
անդամներին ու քարտուղարը՝ Ա. Միանիեան, Պ.

Մաեմնցեան, Ա. Բէզգադեան, Ա. Մրապիոնեան (Հուկաշին), Ա. Կարինեան եւ Մ. Պարարեգեան։

Նոյն 1921 ի ա թրոն ամիսներուն և ՆՈՅՆ Հի-
ՄՈՒՆՔՆԵՐՈՎ — ու քարձեալ նոյն նենդ նապահե-
ռով — Մասկայի և Երեւանի պատմիռակները Լիտմա-
նիոյ ժայրաբաղաբեն՝ Ռիկայի ժե՞ն բանակցութիւն-
ներ կը մարէին Հ. Յ. Դաշնակցութեան հետ։

Արժ, հ՞ե՞ եռաւ այս բայրո խոստումներուն արդիւնքը:
«ԿԱՐԱ ՄԵԶ» — Կօ յայտարարէ բայ, եկե Բ. Բառ-
եան։ — ԽՈՅՉՈՒԹՅՈՒՆՔՈՒ ՈՐԵՒԿԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱ-
ՆԱԳԱՐՉՆ են ի ՀՈՀ ՀԱՄԱՀԱԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՅԹԵԱՆ, «ԾԱ-
ԽՈՒ ԳՐԻՅԱՆԻ» ՀԱՅՈՍԱՆՔ» (Պոմենեար, Հ. Բ. Էջ 164)։

«ՈՒԽՍԻՅ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ եր ԱՄԲՈՂ-
ՋՈՒԹԵԱՆ ՄԵԶ կը ՊԱՀԱՆՁԵՅ, — կը մեա, ե նոյն Բոռեան։
— ՈՐՊԵՍՉԻ ԸՆԱԿՄԱՐԻՆ ԹՐԲԱԿԱՆ «ԵՐԵՄԱԱՐԴ» ԴՐԱՄԱՏԻՐՈՒ-
ԹԵԱՆ, ԱՇԽԱՋԱՎԱՐԱՎԿԱՆ-ԲԻՇԱՏԻՐՈՒԿԱՆ ԲՆՈԳԴՆԵՐԸ ի ՀԱՅԻ
ՀԱՅ ՃՈՂԱՎՐԹԻ» (անդ, Էջ 299)։

Եւ սրածնեակ թրքական «աչխարհակալական-պր-
նատիրական բնազդաներու բաւրաբամբ ի հաշիւ
հայ, ժազովուի, կտրած անցած եր բանականութեան
բոյսո սահմանները, ուստի թ. Բառեան, որ յրիւ տե-
ղեակ կը անօրինակ դաւի բոլոր ծալքերուն, անվա-
րան կը յայտարարէ»։

«ԱԽԵԼԻ ՆԱՆՐ են ԱԽԵԼԻ ԱՆԴՊԱՍ ԽԱՂԱՂԱՅԹԻԱՆՔԱՆ
ԿԱՐԱՆՆ է, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԼԵՐՈՒ ՎՐԱՅ ՀԱԶԻ թէ ԿԱՐԵԼԻ է
ԳՏԵՆԵՐ» (անդ, Էջ 163)։

Այս դաշնացեար ՀԱՅ է՛տիթեան ԱՄԵՆԱՎԱՏԹԱՐ են
ԱՄԵՆԱՎԱՏԹԱՐՈՒԿ ԽԱՂԱՂԱՅԹԻՓԻՆՆ իր ՀԱՅՈՍԱՆԻ ՀԱՄԱՐ
(անդ, Էջ 300)։

Մակայն այսպէս եր ոչ միայն 1921 Հոկտ. 13ի
Կարսի գաշնացիրը, այլ այսպէս եր նաև 1921 Մարտ
16ի Մասկայի ուսութիւնը գաշնացիրը, որու այ-

ոացի կոենութիւնն էս կոռոինք: անունը՝ Պայմանագիր:

Սակայն կառաւելի ստորևաց ուժիչն ու ահաւորը Մոսկվայի և կասի պաշտին ջներու մեջ ուղարկած է իր:

Ընդաւաճելով Թիւբքիոյ Մոսկվա ըստ այդ պաշտին ջներու, եր յօժառեռ ծւատան Հայաստանի հազերուն վոյ, «Տանգիկեան Տօրիսու» մը սաեղծել, կը յօժառէր պակել Նախիջևանը Հայաստանէն և զայն Նախիջևանը՝ իբրև «Ինքնահաւա Շոջան» մը՝ հայկական հողերու մը բայց էն գնել... Ազգաբէջանի հոգատարութեան տակ:

«ԿՈՐԻ ԴԱՅՆԱԳԻՐԻ ԱՅՆ ՅՈՒԽԱԾԾԻ՝ ԵՐ ՀԵՎՈՒ ԹԵՂԱ ՀԱՅԻ ՏԱՐԱԿԵՐԵՎԱԿ ԲԱՌԵՎԱՆ»՝ ՈՐՈՎ ՆԱԽԻՋԵՎԻՆԻ ՇՐՋԱՆԻ ԿԲ ԿՈՐԻ ԻՆՔՆԱՎԱՐ ԵՐԿՐՈՒՄՍ ՄԸ, ԱԶՐՊԼՅԱՆԻ ՀՈԳԱ-ՏԱՐՈՒԹԵԱՆ ՏԱԿ, ԿԲ ԼՐԱՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՁՆԱՏԻՈՒԹԻՒՆԻ ԹԻՄԻՐՅՈՅ ԱՌՋԵ՝ (աշու էլ 303).

Մենք շառունակ կը եռուինք Մոսկվա և կարսի պաշտին ջներու մասին, ուսուցի առաջինը. ինչպես բանք, ենքառ է 1921 Մարտ 16-ին, իսկ երկրորդ՝ 1921 Հւեն. 13-ին.

Բայց Թիւբէ առկէ առաջ Ռուսիա Թեղ ծաեած չեր առաքեն:

Մի՞ թէ առաջին անռամ թրամա՝ Ռուսիա Թեղ ծաեած Թօւոքիոյ Մոսկվայի թէ՞, 1921 Մարտ 16 ին.

«Մակայն թիւբեր.՝ Խաչուաւուատս կը նկատէ Բառեան ինչ որ նիմ մը ունեին Մոսկվայի դաւագրի մէջ 15 րդ յօդամք մացկենու (այսին ոն՝ Մոսկ ւայի մէջ եղած զիւաւթերը կազմի էն մեղ առոտաւրեւու եռաւառ մը առնելու նուսիւ էն.՝ օ.») եւ ՀԱՅ երեխթին ուսու իցզուզով ոլ որոց ԽՈՒՏՈՒՄ ԽՑՈՒՄ էին ՈՐԻԿԱՊԵԼՆ ՈՐՈՎՃԵՑԻ ԱՆՈՆՔ ԱՆ- ԱԿՑՈՒԹԵԱՆ ՄՑՈՒՄ էին ուսու ԽՈՐՃՐԱՊԵԼՆ ԿՈՌԱ- ՎՈՒԹԵԱՆ ՀԵՅ ՏԱԿԱԿԻՆ 1920 ի ՅՈՒՆԻՍԵՆ ՄԱՍԿ

ԽԱՅԻ ՄԵԴ (ոնացծումեռ՝ ԺԵՂՋԵ. — 18.1). Խճակս
ու այս մասին այ կը գրե՛ Թիւրքիոյ Ազգ. Մեծ ժա-
ղովի արտամին զարձավար Պեքիր Սամիր (անդ, էջ 302):

ՄԵՆՔ պատճ առներ ունինք պնդելու. որ Հայաս-
տան վաճառւած էր շատ աւելի Աթլաջ տակաւին 1920 ի
Յանիսն իսկ Զեկուն:

Այս ի բասարի հայուստ նիւթ կուտայ նաև այն
պատժական գատով արութիւնը. որ 1926 Օբսուսովն
աեղի ունեցաւ լոկիւրիի ժիշ՝ շարք Ֆը ականաւոք
իթթիհատականներու դլուխներ իրենց ուսերէն պա-
կելով:

1920 ԶԵԿԸ. 1 ԽՆ (եռք Աթալին յանուն Ազ. պէյ-
ճանի կը յայտառարագուի Զանսելուրի. Նոխից ա-
նի և Լեռնային Ղարսքացի Ժիակուտի Հայաստա-
նի). 1920 ԶԵԿԸ. 2 ԽՆ Հեղք Լրկան կը ստուարէր
ծանօթ գաշնուցիւր Հայաստանի հետ երկանեան նա-
հանգե բոլոր գաւառներ հայկական հայակերպ):
1921 ԱՊԲ. 23-ԽՆ (եռք Խ. Հայաստանի Ռազմական
Կամփսար Աւստանուրի Զանեան կարիքո Բանակին ուղղ-
ւած «կառավագ մը Հայաստանին անբաժան կը յայտա-
րուէր Զանսելուրն ու Ղաւազագը) 1921 ՄՊԾԻՍ
21-ԽՆ (եռք Ղաւազագի համաձայնագրով Խոնճուա-
յին պատիքակները հայկական կը հաջուեէն Զան-
սելուրն ու Լեռնային Ղարաբաղը) և 1921 ՅՈՒՆԻՍ
12 և 13-ԽՆ (եռք Խ. Հայաստանի կռաատ առութիւնը
Լեռնային Ղարաբաղը հայկական հ. զ. կը նկատէ):
այս բոլոր թւականներուն պատճենի համաձայնու-
թիւնը բը Թիւրքիոյ հետ Հայաստանը ՈՐԴԻՆ վա-
ճառւած եւ ՄԵԴ հօգերը ԱՐՆԵՆ պառեւ տռած էին
ուրիշներ:

«ՀՈՅՈՍՊԱՆ ԽՈՐՃՄՈՅՆՊՅՈՒՄԵՆ 66806. — կը
նկատէ Բաբեան — ՀՈՅՈՍՊԻՆ ԱՊՈՒԵԱԳՐԵՆ ԶԻԶՈՒՄ.

Ներք կոչութեցն թիկր քիզը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇԻԽՆ,
ԿԱՐՄԻ ՄԵԶ» (անգ. էջ 285)։

Եւ հատառեցան գետակցուե՞ն, ուսպհատն «Թիւր-
ֆիան Արեւելի մէջ անհրաժեշտ էր Մուսիոյ բնդդէմ
Արեւմեխան աշխարհակալութեան» (անգ. էջ 285)։

Եւ ճիշդ այս նկատումներով Ուռուխա նենդօւեն
Նրանք առն աաշնագիրը, որ առսուազը էր մեղ հեա-
«Երէ նայ աշխատալոր զանգլածներու շահերը
կը պահանջէին, — բաց կերպով կը խօսաւմանի Բար-
եան, — որ իրազգութի Մուսիոյ նես կնմած դաշնա-
գիրը (1920 Դեկտ. 2 ի. — «Յ.»), ապա Մուսիոյ ա-
րեւելեան բաղաբանութիւնը իր ամբողջութեանը
մէջ կը պահանջէր, որ բաւարարին բրկական «Երի-
տասարդ» դրամահեռութեան աշխարհակալական բրո-
նատիւրական բնագիները ի նահիւ նայ ժաղովը դի...» (անգ. էջ 299)։

Անցողակի յիշատակենք հոս ու 1920 Դեկտ. 2 ի
Արքանց բարապուի սաշնագիրը այս աւերու շութային
բուրու չէ, առ ևս ոզակ չէն է այս շղթային մէ։

Այդ սաշնագիր սեպտեմբերամասն է այն բառա-
նի համաձայնութեանց ու 1920 Յունիսի ասդին —
վէճ, յա ուցանելու համար Բառեւնի մասնանշամբ թը-
ւականը կ'առնենց — կնքեցան Մասկուայի և Լենինիրի
ժիշտ, միշտ Հայաստանը իրրե վաճառքի պարունակութեանը ու-
նենալով։

Արքանց բարապուի սաշնագրի բուն հեղինակը ՄԱՍԿ-
ԻԱՆ է ու ոչ իննիւրին։

Իր հանակը՝ իրրե հզօրագոյն պաշտպան և պ-
րագիդ՝ ՄԱՍԿԻԱՆ ունենալով՝ ինկիւրին Արքանց
բարապուի մէջ մեղ իր պայմանները կը թեառութ։

Զանապարհնք ստիւլու, մենք գետ ստիթ կա-
նենանք այս բարին խօսելու։

Միայն արձանագրենք հաս, որ այս բոլոր գա-
ւալեց արքերով Հայաստանէն իո անդինելի հոգերը
պակելով և զանոնք ու բիջներուն պարզեց աարտիւ
Ախալքալաքը՝ վացիներուն, իսկ Շարօւր. Նախիմա-
նը, Լեռնային Դարաբաղն ու Լեռնային Գանձակը՝
թաթարներուն—այսօր Անգրկազկասի հողային ընդ-
հանուր Փոնտէն (185.740 ք. ք.) բաժին ինկած է,—
Ազրուել, ճանին՝ 85,968 ք. ք. (46.3 տակոսը), Վրաս-
տանին՝ 60,525 ք. ք. (37.3 տոկոսը). Մինչ Հայա-
տանին՝ բնդամենը 30,247 ք. ք. (16.4 տոկոսը)...

Թէ՛ Մասկւան և թէ Երամնը ահա այսպէս«Պաշտ-
պանեցին» Հայ ժողովրդի հազարին իրաւունքները
Անդրւազկասի մէջ ..

Անօնք այս դէս «Վերականգնեցին» Հայաստանը՝
սարսափի ու «Վոզի մատնելով հայ խթառեաննը» ը,
ինչ պէս պիտի ըսէր Ա. Նուրինանեան...

Սակայն զամանալին այն է, ոոայսպէ՞ս «Պաշտ-
պանելով» ու «Վերականգնելով» հայ երկիրը. բոլ-
ցելիկները տակաւին պիտի ուզէին. որ հայ ժողո-
վուուը թէ Դաշնակցութիւնը և հետեւ իրենց...

Պիտի ուզէին. որ իո հեռթին հայ, ժողովուուը
վաճառքի հանելով իր մերժին յայսը՝ Հ. Յ. Դաշ-
նակցութիւնը. ընդէիցա փոշիանայ իրբն ազգ և
Հայութնիք...

Եւաւ. ի հարկէ. ճիշտ հակառակը. որքան գաւե-
րը աւելի շատցան ու խորացան. այնքան կազզը ա-
ւելի ամբացաւ հայ ժողովրդի և Դաշնակցութեան
միջև.

Ասո ա Թթացումին մէջ իո բաժին գերը ունեցաւ
այն վերաբերումը: որ Մասկւան ու Երևանը ի յայտ բե-
րին անդրկով կասեան Հայաստանի յօշտումին մէջ:
Ցեսնենք այժմ, թէ ի՞նչ եղաւ մեր զոյդ «Պաշտ-

պան»ներու գիրքը Թբիլիսիական Հայութանի հարձ
ցեն մէջ:

Տեղանք, թէ Մոսկվան և Երեւանը ի՞նչ օճռաւ առաջա-
պանեցին» մեր, հողային իրաւունքները Անդրկով-
կալսի մէջ:

Այժմ քանի մը իրաք այն «պաշտպանութեանը մասին», որ անոնք ընծայեցին հայ ժողովրդին թիւ-
թԱՀՈՅ ԴԱՑԻ Քէջ:

Հազիւ իշխանութեան եկած, Խորհրդային կա-
ռավարութիւնը իր 1917 Ն. թ. 24 թւակիր դեկտեմբին
մէջ, ուղղած «Ռուսիոյ եւ Արևելքի բար աշխա-
տաւոր մասսաւմ աններուն», ատորաւութեանը տակ
Վ. Ուլիխանով-Լենինի (Հարչագետ) և Զայշեփիի-
Սրալինի (ազգային գործերու գործավար) կը յայ-
աբարելը.

«Մենք ել ՅԱՅՑՈՐԱԲԵՆՔ, որ Թիւրքիան ԹԱԺԱ-
ՆՈՒՄԻ ել Անկե ՀՊԵՐՈՍԱՆԸ «ԽԵԼԵՐԻ» ՄԱՊԻՆ ԵՂՋ-
ԴՈՇԻՆՔ ՊԱՑՈՒԱԾ ել ՈՉՆՉՈՑԿԱՆ իւ («ՀԱՅԵՆՄԵՐԵ-
ՐԵԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒՐԵԱՆ ԴԵԿՐԵՏԵՐԸ», հ. ե. էջ 185).

Հայ Դատի գէմ ուղղաւած այս գուր քողարկելու¹
հայրար, նոյն Մոսկվան 1917 Դեկտ. 29-ին թուղթի
վրա, յայտառութեց իր «ՀԱՅԱԿԱՐԵՐ» դեկրետը «ԹՈՐ-
ԲԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ, որ Թուղթի վրայ ալ
մատց մինչև այսօր»:

Ուստատանը ծանրագոյն հարւածը Հայ Դատին
տւալ 1918 Մարտ 4—17-ին, Պրեսթի մէջ, համա-
նան գաշնաւորի 4-րդ յօդածավակ մեր բոլոր իրաւունք-
ները զեջելով Թիւրքիայ:

Այդ յօդածավ Մասսիս հետեւալ յանձնառութիւ-
նը կը ստանձնէր Թիւրքիայ առ և և:

«Թօւսիա պիտի ընէ իրմէ կախած ամէն բան՝
ապանովելու համար թէ՝ առաջ պարզումը Անառ-

լուի արեւելեան ցանքներու եւ թէ անոնց օրինական փոխանցումը Թիւրքիոյ, Արտահանի, Կարսի եւ Պարումի ցանքները եւս արագօրէն պիտի պարպին ռուսական զօրքերէ: Ռուսիա պիտի չմիջամտէ այդ ցանքներու պետական եւ միջազգային իրաւական յարաբերութեանց հարցերուն, քոյլ տալով, որ այդ ցանքներու ազգաբնակութիւնը նոր կարգ հաստատէ, համաձայնութեամբը հարեւան պետութեանց եւ յակապէս Թիւրքիոյ:

Ա. յոթամասը Ռուսիա ոչ միայն ԲՈՎԱՆԴՈՒԿ ԹԻՎԱՀԱՅԱՍՏԱՆԸ կը զիջէր Թիւրքիոյ, այլև Թրքական զօրքերը կը բերէր Անդոկավկաս՝ Թիւրքեայ քնծայաբերելով ԱՐՑԱԽՆԻ, ԿՈՂՈՎԻ և ՊԱԹՈՒՄԻ շընշանները.

Դժնդակ օրեր սաեղջւած էին հայ ժողովրդի համար Թիւրքեայ բարեկամութեանը կը մօրային մեզ վաճառքի հանելու թէ՝ «Տեծ ու հղու» Ռուսաստանը և թէ մեզի անմիջօրէն դրկից ժողովութեները:

Ա. յաշականի պատրաստեանը տեցնելով՝ «Մեծ Խորեղային Հանրապիտարան»ը Հայկական Հարցին նւիրուած իր յօդամծին թէ՞ կը գրէս.

«1917. ի ամբան, Անդրկով կասի գիւղացիական համագումարին, Թիվլիսի մէջ, արդէն ձեւ առած էր վրացիներու եւ բարաներու պլոք հայերու դէմ» («Մ. Խ. ՀԱՆՐԱՊԻՏԱՐԱՆ», հ. գ., 926 Մասկա, էջ 437).

Ոչ միայն ձեւ առած էր, այլև այս պլոքը փաստօրէն կը հոգածարէր կաւի Թիւրքիոյ դէմ».

«Մէյմը փաստօրէն Հայաստանի ուսերուն բեռցուց Անդրկով կասի պատասխանութեան բովանդակ ծանրութիւնը յարձակումներուն դէմ թիւրքերու, որնից բնականորէն կը ձգտէին օգտագործել բարենպատ

Վայրկեանը, հոդային գրաւումներ կատարելու համար» (անգ. էջ 437)։

Եւ աթենքէն ուրած Հայաստանը անկառօք էր իր տեղու ուժեղութ գէ թ գչեւ, Արքական առաւելն. եռք մանաւանու Թիւրքիոյ ետին Ո.ՈՒ.Պ.Ի.Լ'ն, և զած էու.

«Հայաստանը ձգւած թիւրքերու մմահանոյթին, — եր եռսառմանն մի՛ց նուն «Հանրապետուան» ր — հարկադրած եղաւ 1918-ի Յութիսին ընդունի. ոս Պուտու դաշնագրի (բայ, Եւստի՛ Պաթութի. — «Յ.».) Թիւրքիոյ բուռու պահանջները. որոնց հիմունքով Հայաստանի հոդային բովանդակ տարածութիւնը եր հաւասարեր Երեւանի եւ Կյամածնի գուառներուն՝ 400 հազար բնակիչներով Երկու գաւառներու մէջ» (անգ. էջ 437),

Ուստիա այսքան անառոգ կը մարտէու հաւ, ժողովրդի հետ. եռք չկար մինչ է իսկ աշխ սին չօսազը. թէ մենք զինք... նւազ «սիւած» ենք.

«1917 ի Հոկտ. ին — կը մկայ, է «Հանրագիտարան» ր. — Թիֆլիսի մէջ գումարւած Հայկական Ազգային Համաժողովը, որ կը դեեավարւեր դաշնականերու եռումէ, հաստատեց Հայաստանի կապը մեացեալ Ռուսիոյ ինք եւ պահանջեց Ռուսիոյ կցել թբապահան Հայաստանի այն հոդերը, որոնք համաշխարհային պատերազմին գրաւած էին ոռուսական զօրքերու կողմէ» (անգ. էջ 437).

«Ես հանոյքով պատրաստ եմ անգլիացիները սիրելու, — առիթոյ մը բառ էր լրջայ թիսմառք, — սակայն անգլիացիները չեն ուզեր սիրւած ըլլալ» (ՔԱՐԱ. ՌԵՍՆԵՐ. — «Գանաձառանգ Վիճելմի յոււերը», Պետք. 1922, էջ 77)։

Մենք նոյնպէս յօժար էինք «սիւեւ» Ռուսիան. սակայն Ռուսիա չէր ուզեր սիրւած ըլլալ հայերէ,

այլ կուղեր սիրուած քրիստոնութեան թիւրցերէ...

Թիւրցիան զնելու համար ԾԱՎՈՒԹԱՎՃԱՎԱՆ ԷՐ ԾԱԽԱՅԼ Հայաստանը, Սակայն այս անտոք, DO UT DESPI, այս տիպար «առ-եւ-տուրչի ամբ-ին ան կուղեր Մասնակից ընել առևելան աղջերու «ՀԱՅԻ ՐԱՐԻՆ ԿՈՐԴԻՔՐԱՐ ԿՈՒՂԵՐ ՀԱՅ, ԴԱՄԻ Վաճառքը կատարել «ԴԵՄԵԿՐԱՄԱՏԻԿ» Հանագաղթ...

Լատին առածք կրու. — Կատուն ձուկ կր սիրէ, սակայն ի սիրեր բարիկեներ բրդել» (CATUS AMAT PISCAS SED NON VULT TINGER PLANTAS):

Կորմիր Մասկան գնուած էր Թիւրցիանեա Հայ-կական «ՃՈՒԿՐ ԱՌԵՒ»՝ ուրի, ներսւ «Թաթիկ» ներք այս գործողութեան մէջ թաթիսնով:

Այս նշատակօն 1920 Օգոստ. 15 ին հրապարակ ելաւ Կոմինտերնի/Հեռացր, ուղղած «Ծանոթի, Հայաստանի և Թիւրքիայ ներած ծողովդղական զանգվածներուն»:

Այս «կոչ»ով Կոմինտերնը արեւեան աղջերը Համբաւովի կր հրաւիրէր Պաշտուի մէջ:

Համաժողովին բացումը աեղի աւնեցաւ 1920 Սեպտեմբերին. նախադահութեանը տակ Զինովիեի (նախադահը Կոմինտերնի Գործադիր Կոմիտէի), Քառո Ռատագի (Պերլինի մէջ առաջին կառ հաստատողը Թիւրցիային փախտծ ջարդաբար թիւրցիատականներու հետ) և էնվեր Փաշայի (որուն «թզճին» կը ծանրանար Մէկ Միլիոնի արիւնը):

Համաժողովին կը մասնակցէին Պահապան երկիրներէ 1891 «Պատաժամասր» ներ, որոնց կը ներկայացնէին Մերձաւոր Արևելքի 36 Աջգերլ. գիտաւոր աղջութիւնները ներկայացւած էին «Պատաժամասր» ներու «Հետեւեար քանակով, — առճեկներ՝ 235 հոդի, լադեր՝ 215, պարսիկներ՝ 192, ՀԱՅԵՐ՝ 157, առ-

սեր՝ 104, վրացիներ՝ 100, և այլն, և այլն։ Ցեղեւ
կատաւ թեամ թէջ 200 «առաջգա՞մաւար» ներու աղբաւ-
թիւնը ճշգած չէր, իսկ 103 «առաջամա՞մաւար» ներու
ժամին իսպաւ տեղեկաթիւն չկար (անու «Հայրենիք»
արժանարկի 1937-ի դեկտ.ի թիւր)։

Հա՞մաժգովի թիակ և հիմական նպատակն եր
— ԹԱՂԵԼ ԹՐԹՇԱՅԹ ԴՊՏԸ՝ 36 աղբեռու։ իսկ առա-
ցին հերթին ՀԱՅ և Թիկրն ժաղափուրդներու ընդհա-
նուր ՀԱՄԵՐՈՇԽՈՒԹԵԱՆ թէջ։

Ի. «Կ.», ՀԵ ԺԷ Կ. ՄԻՒՆԵՐՆԻ ԿՐ ՀԱՅԱՐ ԱՌԵՐ
«ՀԻՒՂՈՑԻՆԵՐ ԵԼ ԱԱ Կ. ՁՐԻ ԵՐ ՀԱՅԱՌՈՒՆԻ»

«Պատերազմի ատեն դրամատէրները ձեզի ոչ մի-
այն անկախութիւն կր խստանային, այլեւ կր դր-
դէին ձեր Վաժապետները, ՏԵՐԵԲՆԵՐԸ եւ Վաճառա-
կանները Թիմրի ԳիլիԱզիներոի ՀԱՂԵԲԻ (այսինքն՝ ԹԻԲԱ-
ՀԱՅԱՍՏԱՆԻ. — «Յ.») պահանջել, որպէսզի այլ ձեւով
յաւերժանայ կոփոր հայ եւ թիւր օսկավուրդներու
միջեւ, որմէ մօսական ան ունի իրենք, որովհետեւ
խնի տակալին ձեր միջեւ այս կոփոր կր շարու-
նակի ի, դրամատէրները անկէ իւնեց աները պիտի
խողեն, Թիւրքիան վախցիերով հայկական ապատամ-
բաւթեան սպառնալելով, իսկ հայր՝ ՏԵՐԵԲՆԵՐԸ Չար-
դերով» («ՀԱՅԱՅՆԱՎԱՐ ՄԻԶՈԶԱՅՆԱԿՈՒՆ», Թիւ 12, էջ
2261. Թէնօթ կր առջենքի. ԹԱՐԵԱՆԻ «ԱՐՄԵՆԻԱՐԵՆ,
Տ. Բ., էջ 283—284)։

ԿՕՐԻՆԱԿԱՆԻ «ԿՈՀ» ԹԵՂՆԱՀԱՆԵՐԸ՝ ԲԱՐԵԱՆ ԿՐԴՐԵ.

«Հոս բնորուն այն է, որ «կոհ ի մէջ բնաւ յի-
շատակութիւն չկայ ո՛չ ինքնԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ եւ ոչ
ալ ՀԱՅԵՐՈՒ ԱԶԱՍԱԳԻՌՈՒԹԵԱՆ մասին (այս և հետագայ-
բաւոս բնորուն մերը՝ մէջ թէ՝ «Յ.») ինչպէս որ այդ
մասին վարժ էին խօսիլ աշխարհակալ պետութեանց
դիւտեազէտները։ Հոս խօսի կայ միայն Մերձաւոր

Արեւելիքի ազատգրման եւ համաշխարհոյին հանրապետութեան եւսին կազմակերպման մասին։ ՀԱՅԵՐԻ ինքնօրինակ մասին այ «Կոչ»ը յիշատակութեան հունի։ Ասկեա եր բազարուի սեղծւած պատմական կազութեամբ եւ Կոմինետենի հետապնդութ նպատակներով։ Միւս եօդմէ այս երեւոյթու նաև անով եր բազարուի, որ պատմականուն այն որուանի հասկացողակի եր սեղծւած էր, քէ Խոսի ՀՈՅՈՍՏՈՒՆի ՀՈՅԵՐՈՒ ԱԶՈՏՈԳՐՈՒՆի եւ ԽԻՔՆԱՎՈՐ ՀՈՅԱՍՏՈՒՆի մասին այս կը նշանակէ՝ ԶԳՑԵԼ ԱՆԳՈՏԵԼ ԹՐԲՈՀԱՅԱՍՏՈՒՆ ՕՍՏՈՒՆԱԼՆ ԿԱԼՅՄՐՈՒԹԵՆէն եւ ՀՈՅԱԿՈՒՆ ԱՆԿՈԽ ՊԵՏՈՒԹԵԻՆ ՍՏԵՂԾԵԼ։ Այս նկատումներով «Կոչ»ը յուրդեամբ կանցնելու այս նարցերու վրայէն, որպէսզի թիւրերը իւմէ չը վանէ։

«Կոչ»ի այս բաժանակաւթեանը մասին ըստ Է-
մինան առաջայտեւեած՝ Բարեան ընդգծած առզե-
րով կը ույտառաջնէ»։

«ԽՈՅՆՐՈՒՅՅԻՆ ԽՇԱԼԱՅՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒ-
ԹԵԱՆ ՀՈՅԱՐ ԱՐԵԽԵԼՔԻ ՄԵԶ ԱՆՀՐԱԴԵՇ կը ԱՅՍ (այսինքն՝
այս ուրացուը Հայեական ԲՈՒՈՌ եռուաւնքներու։ —
«Յ.»). Եթի ՄԱՆԱԿԱՆԻ ԳԻՏԵՆՔ, ՈՐ ԹՐԲՈՀԱՅԱՍՏՈՒՆԻ ՄԵԶ
ՀՈՅ ԶԱԱՐ. ԽՍԿ ԱՆԳՈՏՈՎԿԱՍԵԱՆ ՀՈՅԵՐԸ ԿԱՊՐԵԼԻՆ ՌՈՒՄՈՒՅՅ»
ՄԵԶ (ՉԴԿԵՐՑՆԵՐԸ երբէ, ըստ հաւողէ ՌԱՆՐԿՈՎ կասի
Մէջ Հայաստան ԶԵԱՐ, առ Կառ ՌՈՒՄՈՒՅՅՆ. — «Յ.»)։
Եթի ԿԱՊՐԵԼ կին ՌՈՒՄՈՒԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ («Արմենիա»,
հ. թ. էջ 284)։

Այս մթին ճա՞րաներու վրայ սրանեցէք բոլոր
գաղանի և յայտնի հայց դաւ դաշինքներու։ — Եիւրք
և խորերդարին հետչերը։

Հօ՛ս սռանեցէք Թրատակա, Դատի սւրացումք։

Հօ՛ս սրոնեցէք պատճառները նաև այն գաման յօ-
շտութիւն որուն ենթարկեցաւ հայ հողը Անդրկով-
կասի մէջ...»

Արեւելիքի ազատոգրման եւ համաշխարհային հանրապետութեան ենակ ետևու ետևու ետքման երեպման մասին։ ՀԱՅԵՐԻ ինքնօրինակ մասին այ «Կոչ»ը յիշատակութեան հունի։ Ասկեա եր բազարուի ստեղծւած պահմական կազութեամբ եւ կոմինետենի հետապնդած նպատակներով։ Միւս եօդմէ այս երեւոյթու նաև անով եր բազարուի, որ պահմականուն այն որուանի հասկացողաւթիւնը ստեղծած էր, քէ իօսի ՀՈՅԱՍՏԱՆի ՀԱՅԵՐԻ ԱԶԱՏԱՎՐԱՆի եւ ԽԻՔՆԱՎՈՐ ՀՈՅԱՍՏԱՆի մասին այս կը նշանակէ՝ ԶԳՑԵԼ ԱՆԳԱՍԵԼ ԹՐԲԱՀԱՅԱՍՏԱՆը ՕՍՄԱՆԻԱՆ ԿԱԼՅՈՒԹԵՆՆէն եւ ՀՈՅԱՎՈՐ ԱՆԱԼԻ ՊԵՏՈՒԹԵԻՆ ՍՏԵՂԾԵԼ։ Այս նկատումներով «Կոչ»ը յուութեամբ կանցեր այս նարցերու վրայէն, որպէսզի թիւրքերը իւմէ չը վաճէ։

«Կոչ»ի այս բաժանակաւթեանը մասին ըստ Է-
մինան առաջարկեւով՝ Բարեան ընդգծած տաղե-
րով կը ույտառաջէր։

«ԽՈՐՀՈՒՅԱՆԻ ԽՇՈՎԱՆՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒ-
ԹԵԱՆ ՀՈՅԱՐ ԱՐԵԽԵԼՔԻ ՄԵԶ ԱՆՀՐԱԴԵՇ կը ԱՅՍ (այսինքն՝
այս ուրացուը Հայեական ԲՈՒՈՌ եռուաւնքներու։ —
«Յ.»). Եթի ՄԱՆԱԿԱՆԻ ԳԻՏԵՆՔ, ՈՐ ԹԻԲԱՀՈԱՍՏԱՆի ՄԵԶ
ՀՈՅ ԶԱԱՐ. Իսկ ԱՆԳԱՎՈՎԿԱՍԵԱՆ ՀՈՅԵՐԸ Կ'ԱՊՐԵՒՆ ՌՈՒՄՈՒՅՅ»
ՄԵԶ (ՉԴԿԵՐՑՆԵՐԸ երբէ, ըստ հ'ազգէ՝ ՌԱՆՐԿՈՎ կամ
ՄԵԶ Հայաստան ԶԱԱՐ, առ եաւ ՌՈՒՄՈՈՑՈՒՆ. — «Յ.»)։
Եթի ԿԱՊՐԵՄԸ կին ՌՈՒՄՈՒԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ («Արմենիա»,
հ. թ. էջ 284)։

Այս մթին ճա՞րաներու վրայ սրանեցէք բոլոր
գաղանի և յայտնի հայց դաւ դաշինքներու. — Եիւրք
և խորերդա, ին հետաշրջութ։

Հօ՛ս սռանեցէք Թրատա, Դատի սւրացումք։

Հօ՛ս սրանեցէք պատճառները նաև այն պաժան յօ-
շտութիւն որուն ենթարկեցաւ հայ հողը Անդրկով-
կասի մեջ...»

Թիւռքը կը պահանջէր մեր բնակավայրը Փոշի-
ացնել նաև սահմանէն ասդին, ու Մեծ Ուրացողը՝
կարֆի Մասկւան՝ ուսր-մուսը ճամբաներով կ'ընդա-
պաջէր թիւռքին, քանզի մենք Անդրկոժկասի մէջ,
կ'ապօինք եղեր ոչ թէ ՀԱՅԱՍՏԱՆԻ, այլ՝ ՈՒԽԻՍԻՈՑ
մէջ, և կապւած ենք եզեր ոչ թէ ՀԱՅԿԱԿԱՆ, այլ՝
ՈՒԽԻՍԼՎԱՆ, իրականութեան...

36 ազգերու ընդհանուր և համերաշխ մթնո-
լութի մէջ «ժողովրդագումար» ուրացումի այս հաստա-
տուն գուագիսւիք շահելէ յետոյ, Մեծ Նենդը ան-
ցաւ դոսձի.

1921 Մարտ 16-ին Մասկւայի մէջ կնքեցաւ առա-
և թիւռք ծանօթ բաշինքը, որուն առաջին յօդւածին
մէջ թիւռքից սահմանները ճշգեսվ՝ դաշնադրով
կողմերը կը յարտաւարէին.

«Ներկայ ԴԱՇՆՔԻՆ ՄԷջ ԹԻՒՐԻԵԱԾ ԸՆԵԼՈՎ ԿԲ ՀԱՅԿԱԿԻՆ
ԱՅՆ ՀՈՂԵՐԸ (TERRITOIRE), ՈՐ ԸՆԴՈՒՆԱԿԸ ԵՆ ԻՐԻՒ ԹՐԻՎԱԿԱՆ
ՀՈՂԵՐ 1336 (1920), ՅՈՒՆԻԱՐ 28Ի ԹՐԻՎԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԽ-
ՏՈՎ. ՄՇԱԿԻԱԾ ԵՒ ՀՈՎԱԿԻԱԾ ՕՍՄԱՆԵԱՆ ՀԵՄՓՈԽԱՆԱԿԱՆ
ՖՈԼՈՎԻՆ ԿՈՂՄԵ ՊՈԼՈՎՅ ՄԷՋ ԵՒ ՀԱՅՈՒԹՈՒԳԻԱԾ ՄԱՄՈՒԿԻՆ
ՈՒ ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹԵԱՆՅ. («Հաւաքածոյ Գածող Դաշինք-
ներու», հատ Խ. Միւթեան Ա. Գործոց Նախա-
րարութեան, Մասկւ. 1935, էջ 158).

Այս յօդւածով էեղեալ կը նկատւէր ՍԵՒՐԻ և ԲԱ-
ՎԱՆԴԱԿ ԹՐԻՎԱՀԱՅԱՍՏԱՆԻ կը մտնէր ԹԻՒՐԻԵԱԾ սահման-
ներուն մէջ երբեք ԹՐԻՎԱԿԱՆ հաջ.

Նոյն օրն իսկ, 1921 Մարտ 16-ին, նոյն Ռու-
սիա Լոնդոնի մէջ կը կնքեր այս դաշինք մը Անդ-
րիսյ հետ սրավ Անդրիս DE FACTO կուռանար անկախ
Հայաստանի գոյութիւնը ԱՆԴՐԿՈՎԿԱՅԻ մէջ, իրակա-
նին մէջ կուրանար ՍԵ ԻՐԻ (Վ. ՆԱԻԱՍԱՐԴԵԱՆ - «Նե-
ղուցներ», 1947, Գանքե, էջ 205-208).

Այս ձեռով, միջազգայնօրէն, իրաւական պրոց
ամբեռով, Մասկա կը գերեզմանէր անկատ Հայաս-
տանի գաղափարը սահմանի մէ՛կ թէ միւս կօդ մը»

Քիչ աւելի ուշ՝ 1921 Հոկտ. 13-ին, Մասկայի
գաշնադրի տաւածին յօքւածք ՆՈՅՆՈՒԹԵԱՍԲ կը կը-
կընէր Կարսի դաշնադրի երկրորդ յօքւածին մէջ—
համաձայն այն յանձնառութեան, որ Մասկայի գաշ-
նադրի 15 րդ յօքւածով Ուսւիտ ստանձնած է ո Թեւր-
քիոյ առջև—որով, ինչպէս բախնչ ԲՈՎԱՆԴՈՎԿ ԹԻՖԱ-
ՆԱՑԱՍԱՆԸ կը նկատէր ԹԻՖԱԿԱՆ հօղ։

Աւելին։

Ոչ միայն ԲՈՎԱՆԴՈՎԿ ԹԻՖԱՆԱՑԱՍԱՆԸ, այլ և Ան-
դրբեմ կասեան Հայաստանի հօդերէն Թիւրքիա զի՞-
ւեցան ԱՐՏԱՀԱՆԻ, ՕԼԹԻԻ, ԿԱՎԱՀԻԼԻՆԻ և ՍՈՒՐԵԱԼՈՒԻ
շրջանները, այսինքն ամբողջ Հայաստանը՝ Ախու-
րեանէն և Արագասէն պէտի հայուս։

Մեծ նենդը չպահեց իր ոյժին մէջ մինչեփսկ
այն գաշնադիրը, զոր համայնակար գաւերաւ բե-
րումով 1920 Դեկտ. 2 ին աշխանաքամ Հայաստանը
Անդամանքագործի մէջ կնքած է Թիւրքիայ, հետ-

Անդամանքագործի գաշնաքառով՝ «Կարսի նահանգը
եւ Սաւմալուն կը համարւէին վիճելի մինչեւ երեք
տարի», որ է ետք նահանգի էով պիտի վճռեր այդ
հոգեւու հակատագիրը, մին, Մասկայի եւ Կարսի
գաւեններով այդ նորերը վերջնականապէս կը նը-
կատէին քրիստոն:

Անդամանքագործի գաշնաքառով՝ «Նարու եւ, նա-
խիցեւան ժամանակաւորապէս կ'օժտէին ինքնավա-
րութեամբ մը, մնալով Թիւրքիոյ նովանաւորութեան
տակ, մինչեւ որ կ'որուսի իրենց բախտը», սին, Մասկ-
աւայի և Կարսի գաշնաքառով այդ շոջանները վերջ-
նականապէս կը պակւէին Հայաստանէն եւ Թիւրքիոյ

Վերին հսկողութեանը տակ կը յանձնեւէին Ազգայինացի՝ «ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԴԱՐՁԱՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՁՆԱՑԻՈՒԹԻՒՆԻ ԹԻՒՐԲԻՈՅ ԱԲԴԵՒ», ինչուս ոք կ'ըսէ թ. Բոռեան։

Այեցածութագործի գաշնառութ ամսւան մը ընթացին դաշնագիրը, օրինական հանգամանք առնելու համար, պէտք է վաւերացած ըլլար թէ՛ Հայաստանի Խորհրդարանի եւ թէ Թիւրբիյ Ազգ. Մեծ ժողովի կազմէ։ Քաղաքական գէռքերու բերութով այս վաւերացումը տեղի չունեցաւ, եւ Ռուսիա գիտակցրէն չօգտաւեցաւ այս պատեհ առիթէն՝ արատաւը գաշնառէի մը չեղեալ նկատելու համար։ Ընդհակառակն, նաևցաւ գաշնառիրը և տպա զայն փոխարինեց Մասկուայի և Կարսի շատ ուեւի ծանութանքով (Ս. ՎՐԱՑԵԱՆ — «Հայաստանը բոլցեւիկեան մուրճի եւ բրական սպիր միջեւ», 1941, թաստոն, տե՛ս 198—200 և 260—262 էջերը)։

Ահա թէ ինչու բալշեիկ թ. Բարեան այնքան անվարտն բաւերով կը յայտարարէն։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՃՐԱՅՆԱՅՈՒՄԸՆ ՅԵՏՈՅ ՀՈՂԱՅԻՆ ԱՌԱՆԿԱԳՈՅՆ ԶԻԶՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԻԵՅՈՒՆ ԹԻՒՐԲԻՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇԻՄԻՆ, ԿԱՐՍԻ Մէջ»։

Հայ Դատի գէթ նիւթւած գաւերով արգայութեան և ժազով բարակաւառնեան ճամբան հարթւած եր արդէն, ուստի Ռուսիա բաց կերպով սկսաւ այլիս թէ՛ Սկըր գէմ գորելու գործելու թէ Թիւրբիոյ օգնելու։

Այս աեսակէտով բացառիկ արժէք կը ներկայացնէ ականաւոր իթթիհատականներու այն պատմական դատավարութիւնը, ոք 1926-ի ամբան տեղի ունեցաւ էնկիւրիի մէջ։

«ԻԹԹԻՀԱՏԱԿԱՆՆԵՐՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԷՆԿԻՒՐԻ ՄԷՋ», այս խորագրով գատական ալու աբուղջ գործը հըատարակւած է «ՅՈՒՍՈՒՐԵՐ»ի 52 յա-

Հոգական թիւելու մէջ (10 Օգոստ. 1926 — 30 Սեպտ. 1926)։

Ն Թ Ա Յ Հ ի հա Բ ա ր հ ա ս յ ի բ ա շ ա տ ա կ ե ն ք ն ու ր ի փ ա շ ա յ ի կ ա զ մ ա ն « Հ ա յ ա բ ա կ ա ն թ ա ն ա կ ո ր ի վ ա ր ի չ գ ե մ ք ե ր ե ն ն ա յ ի մ ձ ե ւ ա տ ի գ ու ց բ ա ն ա ր ։»

« 1920 թ. Յ ա ւ ե խ ի ն մ Գ ա ր ա պ ե ք ի ր փ ա շ ա յ ի դ ի մ ե լ ո վ՝ ա ն ո ր հ ա ւ ա ն ո ւ թ ի ւ ե ր ս տ ա ց ա յ ։ Ե ր բ Պ ա ր ա ր ա ղ ն ա ս ա յ ։ ն ա մ ա կ մ ը ս տ ա ց ա յ ։ ա յ դ ն ա մ ա կ ը ո ւ ղ դ լ ա ծ է ր ձ ա ւ ի ս պ է յ ի ն ։ ո ր ա յ դ ա տ ե ն Պ ա յ ա գ ի ս կ ր գ տ ե ւ ։ ն ա մ ա կ ը կ ր յ ա ն ձ ն ա ր ս տ է ր է փ ի մ ա ն մ է ջ մ տ ե ն ե ։ ն ա ն ց ո ղ բ ո լ ե տ ի կ ե ն ե ր ո ւ ն վ ր ա յ յ ա ր ձ ա կ ո ւ մ գ ո ր ծ ա ծ է ր ։ բ ա յ ց չ է ր յ ա ց ո ղ ա ծ ։ Կ ա ց օ ւ ր ի ւ ե ր Պ ա յ ա գ ի ս ն ա ղ ո ր դ ե ց ի ։ Ա ռ ո ր վ ա յ Գ ա ր ա պ ե ք ի ր փ ա շ ա յ ի ն ե ռ ա զ ի ր մ ը ս տ ա ց ա յ ։ ո ր կ ր ն ր ա մ ա յ է ր ։

« Ա լ ջ ի մ ձ ե լ ո յ ն Պ ի թ ի ն ջ կ ն Ա լ ի ջ ի կ թ ո լ լ լ ն ի ։ Բ Ո լ ջ ե կ ի ն ե լ ն Բ Ա ն ն ն ի ն Ա լ ի ջ ե կ ի ն թ ո լ լ լ ն ի լ ։»

« Ա յ ս ն ր ա մ ա ն ի վ ր ա յ բ ր ա կ ա ն ո յ ժ ե ր ը ա յ դ ը ր ջ ա ն ը ն ա մ ա խ մ բ ր ե ց ա ն ։ Ե ս ա լ ա ր ե լ ի ե ա ն ն ա կ ա ս ի ն ր ա մ ա ն ա ր ո ւ ր ե ա ն ն ե ռ ա զ ր ե ց ի ։

« Զ է ն թ ե ի Ռ Ա Զ Մ Ա Մ թ ե ր թ Ա Ռ ն ե լ ո վ ։ Ց Ա Ռ Ա Զ Ա Յ ի թ ։»

« Ե տ ո յ է փ ի մ ա ն մ է ջ մ տ ա յ բ ո լ ե տ ի կ ե ա ն ն ր ա մ ա ն ա տ ի ն ն ե ս ։»

« Գ ա ր ա պ ե ք ի ր փ ա շ ա յ ս ի ա լ ի փ ա շ ա յ ի ։ Ն ա ր ի մ ա ն ն ա ր է մ ա ն ո վ ի ե ւ բ ո լ ե տ ի կ ե ա ն բ ա ն ա կ ի ն ր ա մ ա ն ա տ ա ր ո ւ ր ե ա ն ո ւ ղ ե ա լ ե ր ե ք ն ա մ ա կ ի ն ե ր ո ւ ն գ ո ւ ծ ա կ ց ո ւ ր ե ա ն ա ն ն ր ա ծ ե ս ո ւ ր ի ւ ե ր կ ր զ ա տ ա զ ո վ է ր ։ Խ ա լ ի լ փ ա շ ա յ ի կ ո ղ մ է կ ա տ ա ր ա ծ ծ ա ռ ա յ ո ւ ր ի ւ ե ր ո ւ ն ն ա մ ա ր ա ն ո ւ ն ա յ ա բ ա լ ո ւ ր ի ւ ե ր կ ր կ ը ս տ ա կ ա լ ո ւ ր ի ւ ե ր ի ս ։ Ա ս կ է զ ա ս ։ բ ն դ ա ն ո ր ի գ է ն ի ի ո ւ ա զ մ ա մ բ ե ր է ի փ ա խ ա դ ո ւ ր ե ա ն ա տ ե ն օ գ ա զ ո ւ ծ ե լ ո ւ ն պ ա տ ա կ ո վ Ա զ ր պ է ն ա ն ի մ է ջ է ն ն ա մ ։

բայ բանալու անհրաժեշտութիւնը պարզող երեք նամակներ ստացայ Գարավեհիր փառայէն։ Այս երեք նամակներն այ իւենց հասդէներուն յանձնեցի։

«ԱՊԱՀՈՎԵՑԻ, ՈՐ ՕԴՈՍՑՈՒՄԻ, ԹՐԵՇՈՎԱԾՆ ԵՒ ԲՈՂԵԿԵԿԵԼՆ ԲԱՆԱԿՆԵՐՐ ԻՐԱՐՈՒ ՄԵԽԱՆԱՅ։ ՅԵՏՈՅ, ԻՄ ԱՏԱՋՈՒՇ ՀՐԱՀԱՆԳԻՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՆ, ԽԱԼԱԿ ՓՈՀԱՅԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵՑՈՅՆ ԵՐԿՈՒ ԲԱՆԱԿՆԵՐՈՒ ՄԵԽԱՅՆՄԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ ԶԱԿԱՐԵՆԱՅ ԱՅՈՐ ԸՆԴՀԻՄՈՒՆԱԼ։ ԵՒ ԱՅՍ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՈՍԿԻՍ ԳԱՅԻՆՑԻՑ ԷՆՎԵՐ ՓԱՇԱՆ ԱՐԴԻՆ ՀՈՆ ԿԸ ԳՏՆԻԼԻ» («ՅԱՆՈՎՔԵՐ», 25 Աեպա. 1926)։

Ուստի այս սերտ գործակցութեամբ է ահա, որ Թիւքիա 1920-ի աշնան իր պատերազմը ջղեց մեր գեղ, զայն, սերտ առակցութեամբ միշտ նոյն Ռուսիայ, Աւետանքուատոյի գաշինքով պակելու համար... ինչ որ Նայիմ ձեւատները կ'ընէին գաղանօրէն և յնը համայնակար վարիչները կը քարոզէին յայտնարար։

Խորհրդային գրիչներէն Մ. Փարաւու համայնակար ամենէն աղօնցիկ օրեւանի էջեռէն. ընտգէմ Ակրի և ընտգէմ Ուկիսրնեան երաւառարութեան. ի պաշտպանութիւն Թիւքիեց, իր տառապառէր.

«Սեւրի դաշնագրի սենիեւթեանը առցիւ բոյուղին կը տգօնին բէ՛ ասրաբասիկ Պետրի դաշնագիրը եւ բէ անգամ վերսայի դաշնագիրը» (Մ. ՓԱԼԱՎՈՎ - «Քեմալական շարժումը Թիւքիլոյ մէջ», «Կրասնայա նոյ. Մասկա 1921, թիւ 1, էջ 218)։

Նոյն պոհիք կը նոյն յօշտածին մէջ չարակեինք սինեքսութեամբ մը կը վկայագրէր։

«1921 ի սկզբաւորութեան Մուսրաֆա թեմալլը կ'ենէր Փայր Ասիոյ 4 | 5-րդին վայ, կը տիրակալէր մեծ մասին մէջ Հայաստանի, ումէ Պունիսիցները կերագէին ստեղծել եւկրօդ Յանաստան մը, —

ոչ նեռաւոր ապագային կօվ կասի մէջ կուելու նամար խորհրդային Ռուսիոյ դէմ. իսկ մերձաւորազոյն ժամանակին մէջ՝ Արեւելեան Սնատուուի մէջ կուելու նամար Թիւրքիոյ դէմ» (անդ. էջ 224)։

Խոկ «Խորհրդային բացեղէն հողի բացեղէն գոհէ» թառը Ռատեք՝ առաջ յօշածի, Թր մէջ — «Խորհրդային Հանրապետու թան պայմանի երրորդ տարին ընդդեմ նամաշխարհային դրամագլուխի» — Կր Վկայէր.

«Այն օրէն ասդին, որ Խորհրդային Ռուսիա խորհրդային Հայաստանի մէջէն նամբայ գտաւ դէպի Թիւրքիա՝ այդ օրէն ասդին ան կրեայ շատ զօրաւոր աշակցութիւն ընծայել անոր» (անդ. էջ 117):

Եւ այս աջակցութիւնը Ռուսիա յայնուէն բնձայեց Թիւրքիայ՝ զայն յազմականորէն մինչև Ալեքսանդրապու բերելով և հոն մեզի ծանօթ գաշինըը պարտադրելով...

Շարունակեցաւ նաև աւելի ետքը, մինչև Լուղան ու մինչև առաջին մեծ պատերազմը:

«Իզմետիա» իր 1939 Մայիս 15-ի խմբագրականին մէջ, ճի, դպաւերազ Թիւնախեթին, կը գրեռ.

«Մէկ կողմէ՝ թիւրք ժողովրդի, իսկ, միւս կողմէ՝ Ա. Միութեան ժողովուրդներու միջև նաստաւած բարեկամութիւնը դեռ վեցերս իր արտայայսութիւնը գտաւ այն խորհրդաւութեանը (CONSULTATION) մէջ, զու ու ու խորհրդային կառավարութիւնը թիւրք կառավարութեան էնեկիւթիի մէջ։ Կարծիքներու այդ փոխանակութիւնը հաստատեց, որ երկու երկիրները նամակարձիք են ժողովանակից միջազգային կացութեան նկամամբ եւ կը ձգտին ամրացնել երկու երկիրներու փոխադարձ բարեկամութիւնը ի շահ խաղաղութեան։»

Եւ Կ'ամբացնէին... ի ՀԱՇԻ հայ ժողովրդի՝ ա-

նոր բոլոր իռաւունքները անաեսելով՝
իսկ ի՞նչ կ'ընէին հայ, բուշեկները. նենդու
թեանց և գաւերը այս ամբողջ յոջանեին։

VIVAN LES CADENAS — կեցզե՞ն ողբաները — կը
բացագուն, եր սպանացի ժամանուրոցը, երբ բռնաւորը
երկրի սահմանագործիւնը կայն; ացներ...
Ճե, դ նոյնը կընէին նաև հայ բուշեկները։
1920 Սեպտ. 23 ին սկսաւ թիւրք-հայկական պա-
ռերաց մը։

Թիւռեիան կարշաւէր հարուէն, իսկ Ռուսիան կը
գաւէւ հիւսիսէն։

Այդ տագնապի օսերուն բուշեկները Մերգա-
եան գիւղում հետեւեալ թագուցիկը կը ցուեին հայ
բանակի և խուճապահար հայ ժաղոմքի մէ։

«Հայ բանւոր, հայ զիւդացի եւ հայ զինուր.

«Քեմալական յեղափոխական բանակը՝ թիւր-
բանւորը, աշխատաւոր զիւդացին և յեղափոխական
ասկեարը, պարզած խորհրդային կառամի դրօքը, ու
իս է փրկելու նեղ նո դաւաճաննեի ձեռքից եւ սո-
պալելու նո արխինը ծծող դաշնակների անարգ լուծը։

«Զիրակի՞ս, հայ աշխատաւոր զինուր, եղբայրա-
կան թիւրք բանակի վրայ, նա նեղ բերում է ոչ քէ
ստեկուրին, այլ ազատուրին. նա գալիս է օգնելու
նեղ նո սրբազն պայքարի մէ։

«Երբ տեսնելո կարմիր դրօքը, ո՞ո զենքերդ եւ
միացի՞ր եղբայրական թիւրք բանակին բնդդէմ նո
ուսերիմ քննամինեի, ընդդէմ անարգ դաշնակների»
(Վ. ՆԱԽԱՐԱՐԻԱՆ - Հ. Յ. Դաշնակցութեան անելիքը,
1924, Գահիուէ, էջ 223-224):

Թիւրիսի «Լուսնիսու» թերթը իր 1920 Հոկտ.

24-ի թիւսէ կը գրէր։

«Միաւմ է միայն ուրախանալ, որ դաշնակցա-

կան Հայոստանը գտնում է այն պօզանարադ կովկասինակում, որին Աստած եղջլւներ չի տել:

Իսկ թաշուի «Կոմունիստ» թերթն անդուռն վառարանն չեներ կը չայտեր Քեմատի հասցեին Հայաստանը «Անտառի ներմակ ունեն» անւանելով։

Ուշաբուլ եր Հայաստանի Կոմունիստ կուսակցութեան կեդր. Կոմիտէի «Կոչ» ուղղաւան «Անդրսկոմիսիա» ու ամբողջ աշխարհի բանարներին և գիւղացիներին»։

Պատերազմի բացերուն մէջ բանւած Հայաստանին Կոմիտէուր յետին ստորոկին մայեր, երախտագիտաւթեամբ կը յիշեցնեմ Թաքուի արեւելեան ողդերու Համաժողովը. ուր լիների. Զինովիենի և Ռատեզի գրեաւութեարք... կը Թաղւէր Հայ Դատը։

«Այն ժամանակ, եր ամբողջ Արեւելիքը բանւած է ապատամբութեան եղենով. երբ Արեւելիքի ծողովուրդների նամսազումարը եղիւեցնում էր արեւելեան ծողովուրդներին ոսի հանգենեու Կոմունիստական Մեցազգայնականի դրուսկի տակ միջազգային իմպերիալիզմի դէմ վեցին վճռական կոիր մդեւու համար. այդ ժամանակ Հայաստանի սպիտակ աւազակին կառավարութիւնը, եռվ ու առվ չտիելով ամբողջ յեղափօխական Հայոստանը. բայխոյելով բոյու բանւուրական արհեստականի կազմակեցութիւնները՝ անգրիական և ամերիկեան իմպերիալիստների ներ միացած նոր Գողգորս է պատրաստ Արեւելիքի յեղափօխական զանգաւծներին»...

Մեր գործած այս «Բեն ոճիուր միշեցնելու» կուսական հանուխաւոսաւէս նետեալ եռուութը կ'ոճեն».

«Մենք ուխտ ենք տախիս Հայաստանի արխիւնաբանութիւնացիական զանգաւծներին՝ չենքարկել աւազակային խմբերի ցածողի պրովակացիային...

Ման Հայաստանի բանութերի եւ գիւղացիների վը-
րայ բռնուրիւն կատարողներին»: (Ս. ՎՐԱՅԵԱՆ—
«Հայաստանը բոլցեւիկեան մուրճի եւ բրհական սալի
միջեւ», 1941, Բասառն. էջ 168—169)։

Նույն են յայտաբարութիւնները նաև Հայ Դա-
տի ժամանեամբ։

«Հայաստանի խորեղայնացումով Հայկական
Հարցը մի անգամ ընդմիւս լուծւած է», — եւ բա-
ցաւան, եռ Ա. Կարինեամն։

«Կը նաւատանք, որ աշխարհակալ լուծէն ազա-
տագրող հասարակական Թիւրքիան՝ իւն նետ մեզ
եւս Սեւրիդաշտագրի հակառակորդ համարելով, մեզ
եղբայրական ձեռք պիտի երկարէ, երբ մենք, մեր ըստ-
նամի դաշնակցականները տափալելով, Թիւրքիոյ նետ
միասին պայքարի կը լուծինք ընդդեմ Անրանքայի
գիւղատիւններուն», — եւ յայտաբարէր Թիւրքիոյ ուշ-
զած իո ողջ ունեն մէջ եւ. Հայաստանի անդրանիկ
Յեզիրը («Արմենիա», հ. Բ., էջ 151)։

Խակ Աւ. Միանիկեան. իբոք կառածաբական ա-
ռաջեն ու մաք մեռ երկրի մէջ։ «Հայաստանի Մի-
ջազգային հաղաքականութիւնը» խոստքով յօդւածի
մը մէջ։ «Նույն է ներեւն կը յատաբարէ».

«Թիւրքիայի վզին կապեցին Սեւրիդաշտագիրը,
այդ երկրորդ ասխական Վերսայիր, որի տակ կայ
դաշնակցական Հայաստանի ներկայացուցի սուրա-
գրուրինը (ինչ չէ՞ ու տնքաւէ՞րի ոճիք... «Յ.»)։

«Այդ Հայաստանը Թիւրքիայի նկատմամբ ուզում
էր անել ինչ որ Վերսայում յաջողւթց կատարել
նելզիային՝ Գերմանիայի նկատմամբ։

«Սենք այլ բան ենք ասում, մենք առաջարկում
ենք հաշւել ու խաղաղութիւն հաստատել նայ եւ
բիւրք ժողովուրդների միջեւ. մենք առաջարկում

Ենք օգնել նոր Թիւրքիային» (Ս. ՎԻՍՅԵԱՆ «Հայրենիք» Տարեգիրք-Տօնացոյց» 1946 Պ-սթըն, էջ 185):

Նունը կը վկայէր նաև պաշտօնաթերթը, անդամաք... 1939 ին:

«Թիւրքիայի միջազգային դրութիւնը» խորագիր թերթօնի մը մէջ, «Խ. Հայաստան» արձագանքերով «Խղվեսափառ» յէ, իր 1939 թվականի 10 ի թիւրք կը գընու:

«Թիւրքիայի գիւտափիչ բաժանումն սկսւեց Մուդրոսի զինադադարից անմիջապէս յետոյ (1918 թ.), Սեւրի պայմանագրի համաձայն (1920 թ.) Թիւրքիային մնաւմ էր մի փոքր տերիտորիա Ասամբուլի հետ միասին, եւ այն էլ պէտք է դառնար անզլօնանսիական զաղորք: Թիւրք ծողովուրդը, սակայն, յաղթական դուրս եկաւ իմպերիալիստների դէմ իր մղան պայքարից: Ունենալով արեւելեան սահմաններին բարեկամ հարեւան՝ ի դէմս Խարեդպային Ռուսասանի, որը նոյնպէս պայքաւ էր մղում իմպերիալիստական պետութիւնների իներվլ ենցիայի (միջամբուրեան) դէմ, թիւրք ծողովուրդը կարողացաւ ազաօրէն կենտրոնացնել իր ուժերը հարաւում եւ արեւմուտքում եւ ջախչախել իմպերիալիստներին»:

Մոսկվայի 1921 Մարտ 16 ի թիւրքեառուս բարեկամական գաղաքան գաղաքան առաջնարերէն սամառժով մը Լոզանին անցնելով՝ հոյն պաշտօնաթերթը կը գրէր.

«Լոզանի կոնֆերանսում խորհրդային պատիրակութիւնը ամեն կերպ պատասխանական էր բեմական Թիւրքիան»:

Ամէն կերպ Թիւրքիան պաշտպանելով՝ Լոզանի ժէջ Խ. Ռուսիան ամէն կերպ Հայ Դատի գէմ կը գաւառ. Մերժելով մինչև իսկ թրքագատկան Հայաստանէն հողամասի մը կցումը արգի Խ. Հայաստանի...

Աւելին. Ուստի տափառանմերը բաց հայակու-
րավ տարածիր հայութեան առջև՝ Չի, երին անկարծիք
կը գարձնէր որևէ խօսակցութիւն մինչև իսկ Ազգա-
յին պառզ Օճախի մը շարջ Թբիլիսիա Հայա-
անի հողերու վրայ...

Եւ օդնեցին, լայնորէն ու եղբայրաբար, առանց
փառաբէնը մինչև իսկ «պահակ մը ոսպապուր» պա-
հանջերու հայ, ժամանակու համար...

«ՀՊԵԼՈՑԴՆԻՐՈՅ ԺՈՂՈՎՈՒՐՆԻ (ակնար-
կը՝ համայնալարենուն «Յ.») — կը գրէ թ. Բորեան հայ-
է թիւոք գերջին պատերազմի մասին, որ մեզ նա՛ք
Աղեղսանքրապէցի. իսկ ետքէն ար կառուի գայնառին
բերաւ. — «ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԽԱՆԴԱՎԱՐՈՒԹԵԱՄՄԻ ԱԶԱԿԵՑՅԱ-
ԴԱՆԱԿՅԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ԵՒ «ԲՈՂԵՄԻԿ»
ԹիւրբիոՅ ՅԱՂԹԱՆԱԿԻՆ. Հայ աշխատաւոր զանգւածնե-
րը կյուսային, որ «Թիւրբիոյ եղբայրական աշխատաւոր
ժողովաւըզ» եւ իր կառավարութիւնը Խորհրդական
Հայաստանի նետ կը կենեն պատաւոր եւ եղբայրա-
կան խաղաղութիւն» («ԱՐՄԷՆԻԱ», հ. թ. էջ 164).

Մինչ կուտեցին «խողագութիւն» մը, որմէ «ա-
ւելի ծանրն ու աւելի աննպասր նազիւ թէ կարելի է
զտել պատմութեան էցերու վրայ», զիայրաբեամբը
միշտ նոյն թարեանք.

«Անկախութիւն... այդ մերն էր երեկի, այդ մե-
րն է եւ այսօր» — Զարենցներու բերնով կ'աշխատային
բայլ ինքները երկուեն...

«Հայ ծողովուրդի արիւնու եւ ներոսական ան-
ցեալի հանդեպ Հայաստանի Կարմիր բանակը խո-
նակում է իր գլուխը եւ շարունակում պայմանի
նուա անկախութեան համար», — Զարենցներուն զ'ար-
ձուանգէին Աւբաները:

«Դաշնակցութիւնը դեռ մինչեւ հիմա էլ եղդ-

նում է իրեն «Հայաստանի անկախութեան» դրօւակիրը ներկայացնել: Կեղծաւոր սո'ւս, — մեզ հեգնելով՝ կը յայտաբարէին Խանջեանները:

Անկախութեան պաշտանները...իւենք էին: Ե... պաշտաննեցին՝ նենգութեանց ու դաւերաւմէջ Հայաստանը Խեղդեւով:

Եւ կը զարմանան առկաւին, թէ այդ ի՞նչ պես է. որ անկարեւի կը գտռնայ, հայրենասէր Դաշնակցութենէն ոսկել հայ ժողովուբար և զարն առ միշտ ժիածուեւ, հայրենաքաւ թուշեիզ չի հետ:

Եօք Մասկա և երեան այնքան լայնօրէն կ'աջակցէին Թիւրքիայ, անոնք ստորդ — ճիշտ և անսխալ — հասկացութիւն ունէին արդեօք քերալականութեան էութեանը մասին:

Ի հարկէ՛, աւնէին:

«ՔեՌԱՎԱԿԱՆՆԵՐԸ — կը պկառէ «Մեծ Խորհրդային Հանրագիտարան» ը — ՀՈՅԱՊԵԱՆ ՀԱՐՑԻ ՍԼԵԶ ՀԱՅ ԷՌԵՄԵԱՆ կը ՇՐՈՒԽՆԱԿԵԻՆ ՍՈՒԼԹԱՆՆԵՐՈՒ ԵՒ Ե. ՐԻՑԼԱՐԻ-ԹԻՒՐՔԵՐՈՒ ՔԱՂՂԱԳԱՆՆՈՒԹԻՒՆԸ» («Մ. Խ. Հ.» 1930. Մասկա, հ. 20-րդ. էջ 530):

Ե՞՞ը առէկ առաջ երիասաւոդ-Թիւրքերու ժամանեացվ՝ նոյն «Հանրագիտակայ»-ը կը գրէ.

«Երիտասարդ թիւրքերը, որոնք իշխանութեան եկած էին որու ազակցութեամբ դաշնակներու, Հայկան Հարցի մէջ կը օւրութանելին Սուլթաններու նին ջադարաց սեւնարիւրակային հաղախականութիւնը» (անա, էջ 529):

Նոյն «հին ջադարաց սեւնարիւրակային հաղախանութիւն» նուև ՔեՌԱՎԱԿԱՆՆԵՐԸ կը շաբանակէին հայ ժողովուովի հանդեպ. վկայութեամբ ճիշտ նոյն «Հանրագիտակ»-ի...

Երբ Հայաստանի անդրանիկ Յեղկամի արա, գոր-

ծեռաւ գործածար Ա. թէզագեան բողոքեց ինկիւրի,
Շիռակի հաւառեան զանդւածալին կտառածի ռէմ՝
ինկիւրին Երեանի «ռոստք» հայերը դաշնակցական
հայակեց՝ անոնց «համայնաժառավիւն» կապածի
տակ տանելով... (Վ. ՆՈՒՊՈՐԻՆԵԱՆ — «Հ. Յ. Դաւ-
նակցութեան անելիքը». 1924 Գահերէ. էջ 102—103)։

Ոռով ճետե. ինկիւրիի ը բունօնք օգ. Թիայն դաշ-
նակցականը կոնայ հայը պաշտպանել. բայց ոչ նաև
բուօնքիկը...

Եւ Երեանը յաեց...

Լուց նաև Մասկւան...

Աւելին:

Մասկւա և Երեան, այս ամէնք սիմնառք հան-
գերձ, թէ՛ քերատկան թիւռքիան կը փառաբանէին
և թէ ամէն կերպ կ'աջակցէին անոո...

Բանակցութեան մը մէջ Քառայիան—այն տաեն
Խոռնորդային դեսպան Վարչափայ մէջ—կը յիշեցնէր
Երկու պատասխանատու գաշնակցականներու։

— Դուք շարունակ կը խօսիք այն աջակցութեանը
մասին. որ մենք կրնծայենք քեմաւական թիւրիոյ՝
զէնքով, ոսկիով եւ մարզիներով. դուք կը մոռնաէ
կարեւորագոյնը, կը մոռնաէ ա'յն, որ մենք մեր կար-
միր քարոզչութեամբ քեմալական վկայեալ զարգա-
րաները աշխարհի կը կերցնենք իրեւ տիպար յեղա-
փոխականներու...

Իսկ մեզ այս իրեն դատ ու ժաղավուրդ՝ նոյն
բոլցեիները ընծայաբերած եին «Ժկաւալ, ջառա-
բառ» ներսուն՝ ի շահ «համաչխարհային յեղափութեան»...

Եւ երբ այս է իշտգութիւնը. ի՞նչ պէս կուզեիք,
որ հայ ժաղավուրդը լու Դաշնակցութիւնը և հետ-
ւի Բալլեիզմին։

ի՞նչ տես կ'աւգեիք, որ բազմագարեան անցեալ
լով հին ու աղնաւական ժեզով ուրդ մը, առգուտած
պոյութեան հղօս քնադուրվ մը, եղասցրանայ ոյմի
մը հետ ու իր պեսեղ թանը կը փսբէ:

Ինչու հայ ժողովուրդը տառնամեակներ շարմակ այնցան ճերթօրէն փարտծ մաս Դաշնակցութեան:

«ԱՅՆ ՊՈՐԱԳԱՆ, — Հեզ ինակառաջէս կը միկանէ
•Մ. Խ. Հանրագիտարան» ը. — ՈՐ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱ-
ՊՈՐԱԿ ԵՎԱԻ ԻՐ ՀԱՅՈՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԽՈ-
ՅԵԱՆ, ՀԱՅՐԱԽԱՐՈՒԹՅԻՆ, ՏԻԱՆԻ ԻՐԵՆ ԳԱԲՐՈՎՈՒԹ ԳԱՂԱՓՈՐԱ-
ԽՈՐ ՀԱՅ ՄԱՆՅ ՊՈՅՐՃՈՒԹՅՈՒՆԻ 1ՊՅՆ ԽՈԼԽԲՈՒՆ» («Մ. Խ.
Հանրագիտարան», 1930. Մակաւ, հա 20թ, էջ 226):

Հայ աշխատաւոր ժողովաւրդի (համայնավար
ժարգոնով՝ ՀՅան առարժաւարինի) լայն խաւերը 1890-ին մինչև 1920 ը. այսինքն՝ Պաշնակցութեան
հիմնադրման թւականնեն մինչև Հայաստանի խոր-
հըռայնացման թւականը, Պաշնակցութեան հետ Քը-
նոցի՞ն թէ չթացեն.

«ՀԱՅՈՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՈՒԿԱՆ, ԶԱԽԱՐԱՅՆՆԵՐ, — Կը միկա-
յէ թիւտ նոր հեզ ինտերավու «Հանրագիտարան» ը.՝
ՊՐՈՆԴ ՖՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԿՐԵԹՈՒԱՅՅԻՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
ԵՑԵ-
ԱԿ, ՏԻԱՆԻ 1919-ին կրեա ԱՅՑԵՐՈՒ 90 ՏԱԿՈՍԸ ԴԱՇ-
ՆԱԿՑՈՒԹԻՒՆ ՏԻԱՆ ԿՊՈՐԴՐԱՅԱՆՆՈՒՄՆ ԸՆՏՐՈՒԹԵԱՆՑ ԱՇԽՆ...» (անգ., էջ 530—531).

Զայներու այս 90 տակոսը Պաշնակցութեանն իշլ-
լելու համար միան մէկ ճամբար, կառ.

— ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅԲԱՋ ՊՍՈԿԵԼ, ՀԱՅ ԴԱՑԻ ԼՈՒ-
ԾՈՒՄՈՎ, ԿՈՄ ԱՆԱՐԻԻՆ ՄԱԶՈՅՆԵՐՈՎ, ԵՒ ԿՈՄ ԱՐԻԻՆ ԹԱ-
ՓԵԼՈՎ:

Մինչ հայ ժողովուրդը աեսաւ, որ թուշեկղ մը
իր երսկիներուն մէջ չըւնի ոչ իսկ ԿԱԹՈՒ, ԱՅ արքուն

Հայ Գառին համար»

եւ չունի պարու ա,ն պատճառակ։ Աբօնեան
Բարյեիզ մը տեղ չունի Հայ Գառին համար ։ Շ իք
սրտին ։ ոչ ալ իու աւգեղին մէջ։

Ըսդհակաւակն հայ ժօղովութեաւ ու հա-
մազեցաւ, որ Բաշեփք զինք ու իր հայ ենթքը
վաճառքի հանած է Արևելքի քաղաքան շուկանե-
րու մէջ։

Ե եռու ա' ոսէ իրազութիւնը, նուին կը կրկնենք.
Պյուս թէ չ' ըստմանալ, որ 1919 թի ձայնեւու 90
տակոս արար քա ձրացած է գրեթէ 100 տակոս։
Ինչո՞ւ զարմանաւ, եթէ մենք կը յայտաբա-
րենք, որ այն ուն խիկ եթք ուստական սինները
մեկնին Հայաստանեն, եռ չի մար ոչ խիկ Մին ՀԱՏ
բոլցնեիկու։

Խորհուանայ մահները Շ կոյս եին և ոչ ալ
յի մար։ Անոնց կը աեսնէին հայ ժօղովութիւնը այս
տրամադրութիւնները և կ' զբանեին անոնց պատ-
ճառները։

Ուստի և անոնց հայ ժօղովութիւնը ուսերէն, ուր
բազմած եին ուստակ ու սինները ուժով։ Ուստի ա-
նոր սիրար ճա բայ, մը Հարթելու Համար միասն
խարդախար դաշնակց կան զաղափարներ թու-
թակեւ։

Ու ձակոզեցան նաև այս ժարդին մէջ։ որով-
հով ուկ բառերը ուաշնակցական եին, բայց ոչ նաև
զուծերը

իւ անոնց չառաջարօրէն առ մեղին անգամ բա-
ներուն համար։

Մասկւան այս բառերն իսկ չներեց իւ նրբանաց
կարգիներուն։ Միայն ազգական աբարի գայ պազտիու, թէ

խորհուահայ, Թաթարականութեան մեծ կոտսրածի մէջ ի՞ն, դեր ունեցաւ այն կեզծ ի իրոջնութիւնու բալ շենք վարիչնեռու կողմէ կատարւեցաւ Դաշնակցութեան քաջափարական շահմատանէն».

Խանուեանի գնաակահառումէն՝ ամբողջ 83 օր վլեց, 1936 Հ.կա. 2ին, ընդառնու զեկուցումով մը հրապարակ գալու երեանի կուսակցական կազմակերպութեան «Քաջաթքային Ակտեւուի ժողովին (ի դեպ, այս զեկուցումը հուացարակեցաւ զայն տաէ ամբողջ 28 օր վլեց)՝ Խանուեանի յաջոռոք Ա. Ա. Թատունի՝ որ քիչ աւելի ուշ ինք ևս գետի գնդուկահարւէր, հետեւ ամբաստանութիւնները կը ձեւակերպէր—ուրիշ ամբասաանութեանց կոռուին—Խանուեանի և յիս գնդակահաճարւածներու հասցեին».

«Հաւուողական վերաբերումն էր ցուցաքերում դաշնակների ու նացիոնալիզմի արտայայտութիւններին...»:

«Խաղաղութեան եւ հաւուութեան «Վարդագոյն» մօու էր ստեղծում, որպէսզի կարողանան խորակել նացիոնալիստական, դաշնակցական եւ կովակային տարեկին պատասխանելու իրենց բացայաց նացիոնալիստական զիջը»:

«...Նրանի նանապարհ կը բանային դաշնակների առջեւ...»:

Գնդակահառուածներէն Ն. Ասեփանեանի Խ. Բ. Կը ու աշխատառէր. — «Դաշնակներին զուր ոչնչացրեն, նրանց կարելի էր օգտագործել։ Նրանի կարող էին օգտակար լինել։»

«Խ. Հայաստան», թերթի քարտուզարը՝ Ռ. Ա. թանասեան՝ կը մկայէր. նկատուածութեան մասին»:

«Վերջին տարիներս կենուր, օգանը՝ «Խ. Հայաստան»ը՝ դաշնակների դէմ ուղղած յօդածներ չէր

տպում։ Այդ կատարել է Խանջեանի ցուցումով։
«Երբ այս հարցով (ուղարկեր տպերում — «Յ.») մենք դիմում էինք Խանջեանին՝ նա միւս այսպիսի պատասխան էր տալիս. — «Ներկայ պայմաններում ոչ մի կարիք չկայ Դաճնակցութեան դէմ յօդւածներ ըրպելու։ Դա աւելորդ կը լիներ... դրան ոչ մի կարիք չկայ...»։

Խանջեանն ամեն կերպ պատճառում ու խրախուսում էր Դաճնակցական գաղափարներով համակւած գրականագէտների հակայեղափոխական խմբակին, որին գլխաւորում էր կուսակցութեան նախկին անդամ Բակունցը։

Զափողանց ու շաժքաւ է Ամառանի մահաւոնդ հետեւու յայտարարութեւնը.

«Պէտք է ներ, որ վիճաբանութիւնն այն մասին, թէ արդեօֆ Դաճնակցութիւնը մանր-բարձուական յեղափոխական կուսակցութիւն է եղել մինչեւ մի որու ժամանակաշրջան, թէ՞ այդ կուսակցութիւնը միւս էլ արտայայտել է հայկական բուժուազիայի, հայկական մարտնչող նացիոնալիզմի շահերը. — մինչեւ Վերջին ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՇԱՏ ՄԵՇ ՑԵՂ է ԳՐԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՄԱՆԱԿԱՆԴ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻ, ՊԱՏՄԱԲԱՆԵՐԻ ՈՒ ԳՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ։

«Կարիք կա՞յ արդեօֆ պապացացաներու. որ նիւկազնում ԱՅԴ ՀԱՐՑԻՆ ՑՈՒՑԱՐԵՐԻՌՈՂ ՀԱՐԻՍՆ ՀԵՑԱՅԲԲՈՒԹԻՒՆՆ. ՍՈՍԿ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՆՄԱՐՏՈՒԹԻՒՆՆ. ՊԱՐՁԵՐԻ ՑԱՆԿՈՒԹԻՒՆՆ. Ձի, այլ նացիոնալ ու կոնֆիսական (Թարգառնաբար՝ աղբային-թեքուզուկան) — «Յ.») տարրերի մի փորձը՝ Դաճնակցութեան մանր-բարձուականութեան (այլ խօսքով՝ աշխատաւոր գիւղացիական. — «Յ.»). իբր թէ անցեալում երա մատուցած յեղափոխական ծառայութիւնների եւ այլն պիտակի տակ նԱՅԻՆԱԿԻՒՄ

ՏԱԿՈՒՄ ՄՈՀՏԻԳԱԿՈՒՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՄՆԻ ԱՆՅԿԱՅՆԵԼ ԵԵՐԿՈՅՈՒՄԸ
ԴԱՀՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԿՈՏՄԱՄԲ» (բայր: ընդգծութեր՝
մեղքեւ — «Յ.»)։

Ուսկնաբրները միմատօննիի արա յայտառարաւ-
թեանը ժիանա ու բացաբանցութեամբ կարձագան-
գին» — «ՃՐՇԸ Լ.» («Յ. Հայաստան», 30 հակա. 1936)։

Այս բանով յատանանք։

Ուսեմ 1936 թւականներուն ԲՈՒՌՈ ու ԱՐՄՈՒ ՀԵ-
ՍԱԲՐԲՐՈՒԹԻՒՆԿար Խաչնակցութեան ջուրը Խա-
յտառնի մարիզ շահանտկենութեամբ մեջ։
Կոռուզ ժիան ՏԵՍԱԿԱՆ հիման վոլ. այդ կար-
նակ ԳՈՐԾՆԱԿԱՆ նետութեամբ։

Մեր ԱՆԱՓԱՄԵՐԸ թափանցած էին, այդ խաւե-
րեն ներս. ուր շատեր յանշաբեռթիւնը կունենա, ին-
քոց կեռպոյք ժինչև իսկ մե՛զ պաշտպանելու և
մեր ուժմ եղած հայածան քը պատապարտելու։

Այս անսակետով բացառիկ է առժեքը այն խոր-
ապ անութեան, որ վարիան և Հայուսուսնի գրական
դահճի՝ վ. կեռութիւնի գրիչն։

«Հակայեղափոխական դաշնակցական, տրոցկիս-
տական քենամիները, — եր վկայեր կուռսատին, — վլ-
նասարար աշխատանի էին կատարում գրականութեան
բնագաւառում։ Նրանք ցանկանում էին դրութիւնն
այնպէս պատկեռացնել, թէ իրբ հայ ժողովուրդը, որին
դեկապարում է իր կուռունիտական կուսակցութիւ-
նը, որին դեկապարում է բանուր դասակարգը, քենամա-
բար է վերաբերում դեպի իր դեմոկրատական ան-
ցեալը, դեպի անցեալի յեղափոխական տենդենցիւրը։

«Այդ վնասարարական գիծ էր, մի գիծ, որի
նպատակն էր ցոյց տալ, թէ նայ պրոլետարիատը չէ,
Հայաստանի խորհրդային իշխանութիւնը չէ, որ նաև
սխանում է անցեալի բոլոր կովուրական նարզա-

Տութիւնների կրողը, այլ ասենք, ԳԱՇԽԱԿՆԵՐԻ («Գրա-
կան թերթ» Երևան, 23 Ապրիլ, 1937)։

Վերջին բառը մենք ընդգծեցինք։

Խստավանութեամբը վ. Կիրապահիներու, հայ
ժազավարչը, ամբողջ ՏԱՄՆԵՕԹԸ երկար ու խազազ
առարիներ համայնավար իշխանութեան բարիքները
վարեւեւով, եկած էրաւն անխօրատկերի համազաւմին,
թէ ՀԱՅ ԱՆՁԵԱԼԻ ԲՈԼՈՐ ՀԱՐՍՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԿՐՈՂԸ Ո՞Չ ՀԱ-
ՄԱՅՆԱՎԱՐՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՈՉ ԱԼ ԽՈՐՃՐԱՅԻՆ ԽԵԽԱՆՈՒԹԻՒՆՆԵ-
ՐԸ ՈՅՆ, ԳԱՇԽԱԿՆԵՐԸ...»

Իսկ միամիտ պահաը՝ Եզեկիէ Զարենց՝ որ այն-
քան յերմ ջունչով մեղ կը յօխսրար աարիներ ա-
ռաջ. — «Անկախութեան պայքա՞ր, դա մե՞րն է ճիմա,
դա մե՞րն էր առաջ» — յօւսհատ թէ՝ Կիրապահինեան
«Հայ պողեատարիատ»էն և թէ Հայաստանի «Խորհը-
րային իշխանութենէն» 1933 Մայիս 9ին կը գրէր
(նոր ուղղագրութեամբ) 47 տազերէ բազկացած իր
հաջակաւոր «ՊԱՏԳԱՄ» լ-բանաստեղծական Խողարկ-
ւած կուր մը — որուն երկրորդ գիրերը (բացառու-
թեամբ 23-ը յաւելւածական տողի) կուտային պո-
եաի մահէն առաջ իր վերջին կատկը հայրենիքին.
— «Ո՞վ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒԹԻ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ ՔՈ ՀԱԻԱ-
ՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵջ է» (Եղինէ ԶԱՐԵՆՅ) «Գիրք ճանապարհի»
Երեւան, 1988, էջ 269—270)։

Դաշնակցութեան գաղափարները յայտնադէս կը
յազթանակէին Հայաստանի մէջ։

Վինելի նողամասերու հարց (Լեռնային Ղարա-
բաղի, Լեռնային Գանձակի, Ախալքալաքի), Նախի-
ջեւանի հարց, Թրքահայ Դաս, Հայաստանի իշաւահա-
ւասարութեան խնդիր, հայ մշակոյթի պատկանու-
թեան հարց, խնդիր ազատութեան պահանջ, անկա-
խութեան խնդիր, ազգային պատկանութեան հարց,

ազատութեան պահանջ, եւայլն, եւայլն, — այս խնդիրները, որոնց բոլորին վոա, կար կնիքը ՀՅ. Դաշնակցութեան, կ'ալեկոծէին Հայաստանի ներքին կեանքը՝ բուռն հետաքրքրութիւն սաեղծելով Դաշնակցութեան շուրջ։

Ահաւոյագէս ծանը էր երկրի վիճակը. չժնդակ ու ժամանակը մէ՛ր յայտարարութեամբ, այլ վկայութեամբը բուն իսկ խորհրդային վարիչներուն Հայաստանի խորհրդայնացման 15-ամեակի ամի-թօվ աւած իր գեկուցմանը մէջ, մեր երկրի առա-ջին իշխանաւորը՝ Աղասի Խանջեան՝ մոայլ անցեա-լի բաղդատամբ «լուսաշող» ազագայի մասին խօ-սելով՝ կը յայտարարեր.

«Միայն մի փոքրիկ փաստ. Եթէ խորենդային իշխանութեան 15 տարիներին Երեւանում կառուցել է ԸՆԴԱՄԵՆԸ 3-4 ՆՈՐ ԳՊՌՈՅԱԿԱՆ ՇԵՆՔ (ընդ-գրծումը՝ մեղմէ. — «Յ.») սպա միայն առաջիկայ տարում՝ 1936-ին, կառուցելու են 9 նոր, խոռո, կա-հաւորած ու սահմանադր դպրոցական օէնիեր» (Ժ. Հայաստան, 30 Նոյեմբեր, 1935).

Նոյնն էր «Ճինարարութիւնը նու միւս մար-զերու մէջ...»

Եւայս յայտարարութիւնը կը լլար 1935-ի վակի-ճանին, երբ տակաւին սկսած չեր երկրորդ մեծ պա-տերազմը, որուն վզին օրենք գործած է կազել հա-կազդային ամէն արթք և վարչարարական ամէն ազիտարութիւն։

Այս յայտարարութիւնը կը լլար 1935 ի մաիստ նին. երբ խորհրդային օիշխանութիւնը առանձին խաղաղ առիներու «հինարարական», անցեալ մը ու-ներ իր եանն...

Տարի մը վերցիր յաշուրը՝ Ա. Աթառունի՝ Ե.

րեանի «Քաղաքացին՝ Ակադի» ին աւաճ իր զեկուցմանը մէջ՝ կրամաբարեւու.

«Խանջեանը եւ նրա կամակատարները շարունակ շաղակրատում էին ազգային կուտաւայի մասին, երբում էին նրա անունով, բայց գործնականում հօգ չէին անում նրա մասին: «ԲՈՒՀ» երի (բառձրաբառ, և ժարժառահներ, — «Յ.») ԱՄՄԻՐ ՀՐԱՏԱՐԱԿԻԵԼ է ՀԱՅԵՐԸՆ ԸՆԴԱՄԷՆԸ 7 ԴԱՍԱԳԻՐՅԻ ԱՄԵՆԱԽԱՅԱՐԱԿ ԹԻՒ (ընդգծութեալ՝ մեզմէ, — «Յ.»):

Իսկ եսունյաժ «Քիտա-հետազօտական ինստիտուտ» ներու և այլ բարձրագոյն ժարժառահներու մէջ՝ տառւած աշխատանքի էութեանը մասին՝ նոյն Անառանի կը յայտարարեռ.

«Իսկ թէ ի՞նչ բավանդակութիւն ունի այդ հասաւատութեանց մէջ կատարող աշխատանքը, ինչպիսի մակարդակ ունեն մեր ուսանողները, ի՞նչպէս են պարագում նրանք, ապանովւած են արդեօք դասագիրքերով — այս կենսական հարցերը չիչ էին յազգաւմ նրանց» («Խ. Հայաստան», 80 Հակա. 1936).

Եւ բնական է թէ ինչու:

Դպրոցական շէնքեր չէին շիներ (անգամ... երեանի մէջ), դպասագիրքեր չէին հրատառակւեր (անգամ... բարձրագոյն ժարժառահներու համար), ուսանողներով չէին հետաքրքրւեր (անգամ... «Քիտա-հետազօտական ինստիտուտ»ներու մէջ), աղջային մըշակութիւն ակատարօնիք չէին առաջանաւու. ուսմինեան «Աջդիթիւնները իրենց լեզուներով ԴԱՏԱՊԱՐՏԻԱՆ ԵՇ ԱՆՀԱՏԱՆԱԼՈՒ», որովհետեւ «Աջդիթին ԿՈՒԼՏՈՒՐՈՒՆՆԵՐԸ ԿՈԶԵԱՆ ԵՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒԹԻ ԼԵԶԻՎ», որովհետեւ էականը «ՀԱՄԱՉԻՄՈՒՐԱՅԻՆ ՅԵՂԱԳՈՒԹԻՒԹԻՒՆ» էր (Բիւրժեառու, բարեկարգութեամբ...). և ոչ թէ Աղջան ու Հայրենիքը.

ոչ թէ Հայաստանն ու հայ ժաղավարութ...

Ու նաև ա, ն պատճառով, որովհետեւ մասնաւրաբար խորհրդահայ վարիչները անկամ և անդէմ էին, ակար և մատիկա էին, անջիղ և անարի էին, բույեիկեն աւելի բոյշեիկ և Սթալինէն աւելի սթալինական էին...

Անոնք կը զգային, որ եթէ ակար փորձ մը ընէին իրենց բեռնին մէջ սովորական դարձած գաշնական բառերը (աղջ. հայրենիք, Թթվահայ Դատ, մշակոյթ և այլն) նաև դաշնակցական զործեր դարձնելու դաւառի գնդակներու ասրափին առակ անշնչացած գետին պիտի փաւէին, ինչպէս որ ետքէն փաւեցան ասսնեակներով և հարիւրներով.

Տասնինինք խաղաղ տարիներու մէջ... լնդամենը Յ—4 դպրոցական էկոնոմ համարէ...), ընդամենը 7 դասագիրքեր եւ ֆանի մը խեղնաւկրակ «գիտա-հետազօտական ինստիտուտ»ներ, թւառ ու տգէտ ուսանողութեամբ...

Այս էր մեր երկրի պատկերը. իրենց իսկ՝ խորհրդական վարիչներու ուշացած խոստավանութեամբ...

Եւ այսպէս էր Հայաստանի քիճակը, ոչ միայն իր ներքին կեանքին մէջ, այլ և արտագին ճակատներու վրայ:

Կարմիր Մոսկվան, զինակցելով Թիւրքիոյ, գիւրութիւն ընծայեց անոր՝ Հայաստանը կործանելու:

Սակայն նուն Մոսկվան, օդապործելով իր ունեցած բարեկամութիւնը Թիւրքիոյ հետ, անկարով եղաւ այլիս Թիղ մը հոգ աւելցնելու խորհրդայնացած Հայաստանի վրայ:

«Մեծ Խորհրդային Հանրուգիտարան»ը, «Հայկական Հարց»ին նւիրւած իր յօդւածին մէջ. կը դւէր,

«Դաւթակեներու Հայկական Հանրապետութիւնը Դաւթակիցներէն ստագաւ Կարսի ցըանը, 1918-ին Հայաստանէն խւած Երեւանեան նահանգի մասերը եւ այլ հաղեր. որոնք Հայաստանի հողային տարածութիւնը հասցացին 17,000 անգլ. քառ. մղոնի (աւելի քան 45,000 ք. քեր. — «Յ.») 1,510,000 բնակիչներով. որոնցմէ 795,000ը՝ հայեր, 575,000ը՝ մահմետականներ. իսկ 140,000ը՝ այլ ազգութեանց պատկանող անձեր» հ. գ. էջ 437):

Այս ապածութեանը և բնակիչներու այս քանակով Հայաստան, 1920 էն ասդին, մենք այլև երբէք չաւնեցանք:

Այս բայոր կը տեսնէր հայ ժագավարդը և ՀՈՅԵԱՅԲՈՎ, ՀՈՒԽԻՋ և ԼՌՈՒԹԵԱՄԲ Դաշնակցութիւնը կ'ուրանէր...

Արթնութեան կօ, եսմ կը աւսակցութեան Ժ. Համագումարի անդամները՝ Սթափին ազգային հարցի մասին տաւած իր ջնդարձակ զեկուց Պանը մէջ կ'ըսէր անոնց:

«Պէտք չէ մոռնալ, բնկերներ, ուժի այնպիսի պահեստներու մասին, ինչպիսին նեւած ժողովուրդները են, որոնք կը լինեն սակայն իրենց լիովիթելին կը զօրեն եւ կ'որուեն ամէն քան: Ցանախ չի զգացիր այդ ուժը (ԼՌՈՅ, ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒ. — «Յ.»), սակայն կան այդ ժողովուրդները, կ'ապրին անօնի, անոնք ներկայ են, եւ անոնց մասին կարելի չէ մոռնալ» (ՍԹԱԼԻՆ — «Մարքսիզմը եւ ազգային գաղութային հարցը», էջ 116):

Հս Սթալին կը խօսի լուրեթեան այն ձեւութ ժամանակն, երբ ազգերը լւելով՝ ԴֆԳՈՒԱՆԻ և ԲՈՂՈՔ կը յայտնեն.

Իր նորին զեկուց Պանը մէջ Սթալին կը խօսի լուրեթեան նաև այն ձեւութ ժամանակն, երբ ազգերը լւ-

ուեզմ՝ ԳՈՀՈՒՆԱԽՈՒԹԻՒՆՆ և ՀԱՄԱԿՐՈՒՅՔ ԿՐՈՒԱՅՄԻԵՆ.

«Եթէ մենք Քոյսանի, Տեսիմինի, Վրամկենի եւ իւտենիչի թիւունքին մէջ այսպէս կռաւած ։ այսպգիտներ չունենայինք, հունենալինք նախառէս ենդեւած այդ ժաղավուրդները, որտե՛ իւնեց ԷՌԻՇ ՀԱՄԱԿԲՄԱՆՔՈՎԸ դեպի ռուս բանորը, կը բայխայէին այդ գօշականերու թիկունքը ։ ԼՍԻՑ ՀԱՄԱԿԲՄԱՆՔ, ՄՆԿԵՐՆԵՐ, ՑԱՏՈՒԿ ԱԶԴԱԿ ՄԸՆ, Լ ՄԵՐ ԶԱՐԴԱՅՈՒՄՆԵՐ, ՄԵԶ, ԱՅ ԼՌՈՒԹԻՒՆՆ ՈՉ ՈՔ ՁԻ ՏԵՆՆԵՐ ՈՒ ՁԻ ԼՍԵՐ, ՍԱԿԱՅՆ, ՎԵՐ ԶԱՅԱԿԱՆ կը կար ԱՆԻԿԱ, ի ՈՐ ԿԲ ՎՃԻ ԱՄԵՆ ԲԱՆ. Եթէ այդ ճամակը բարագ, մենք բերեւս կացանարէինք այդ գօշականերէն եւ ոչ մէկը» (անդ, էջ 116):

Բօյրու ընեգծամեռը մենք կատարեցինք:

Ոչ միայն բացոյայտ ընթառացաւմներով, այլ և ԼՌՈՒԹԵՐՆ այս երկու նորին ու խօսուն ձեւեցով — ԲՈՂՈՔՈՎ՝ ԽԵՐԵԲԱՋԻՆ իշխանութեանց հասցէին, իսկ ԿԱՐՈՑՈՎ՝ Դաշնակցութեան հայ ժողովուրդը կը զօրեր ու կը ճնշէր Հայաստանի մէջ՝ համայնավար վարչներէն պահանջեսզ իր ամենէն հրատապ, ամենէն կենաւկան ուահան ջնեցը, լուծումը։

ԼԵՆԻՆ Կ'ըսէր.

«Սինօք նա չէ, որ սխալներ չի անում այդպիսի մարդիկ չկան եւ չեն կարող լինել։ Խելօք Ե նա, ով անում է ոչ էական սխալներ։» (Ն. ԼԵՆԻՆ. «Զայտուրեան», եւելս, հիւանգուրինը կրմաւիզմի մէջ, էջ 22)։

Սխալ սրբագրելու աւ աքինութենէն իսպառ զուրկ մեաց թուշ և իզ մը».

ԿԵՂԾԵԼ. ՄՏԵԼ և ԽԱԲԵԼ, — ահա այն առաջինութիւնները, ոռուցմազ այնքան լայնօրէն օժտուած են ԽԱՐՀՐԴԱՋԻՆ իշխանութիւնները։

Միթէ՞ այս ՍՈՒՑԸ չեր աիրակալողը եցեկ, երկ-
բարդ մեծ պատերազմին, զոր կարմիր թքեթլը...
«հայրենական» կոչեց...

Ազգ և հայրենիք ուրացավ Բոլշևիկները վառնդի
պահան մէկդի գրաւ համայնտեարիր բոլոր նշա-
նաթօսները և ուսու ու առաստղատակ բայրազդներու
և ժողովուրդներու բույր արքաները, կրօնոսեատները,
իշխանները, զօրավարները և ազդաբն մեծ դէր-
քերը իրենց գերեզմաններէն հանելով՝ զանոնց այդ
պատերազմի մէջ հօգեկան առաջնօրդ կարգեց բարը
ազգաճականներու վրայ:

Եւ եթէ այսոր այս «հասեկան առաջնօրդ»ները
շիրենը փառարանողներու հետ միասին տակաւին
միւս աշխարհը անզափելուած չեն, պատճառը՝ այն
ատրամփն է, որ երրորդ պատերազմի կանխատեսու-
թեամբ հաջակերէ բախնչակակի խորհութային աշխարհը:

Նոյն ՍՈՒՑՆ է աիրակալող նաև այսօր, մոս-
նաւուրաբար մեր հայրենիքին մէջ:

ՍՈՒՑ է այն պաշտպանութիւնը, զոր Սերի գէմ
երէկ յայտնագիւ գաւոզ Բոլշևիկները գոզունի
ձներով իրեր թէ կը բերէ անօր.

ՍՈՒՑ է այն ուրբ զոյ երէկ Հայ Դատր Թաղոզ
Բոլշևիկները այսօր իրոն թէ Կ'արձակէ անօր գերեզ-
մանին վրայ:

ՍՈՒՑ է այն Թշնամանը, զոր երէկ Թիւրքիան
ուագի կեցնող Բոլշևիկները այսօր իրոն թէ կը տածէ
անօր հանգեղ:

Սեւր, Հայ Դայ's, «քրիստեացութիւն» և այն և
այլն, այս բայս ձներով կարմիր բուժոր վերստին
ոչ թէ մեզ այլ թիկի թիկն և անօր Ալբեկութիւն.
Թիկնը կորսնէ մեզ իր վաճառքի նիւթ միշտ իր
գրդակը պահելով...

ՍՈՒԻՏ ու ՔՆՊԲԵՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ են այս բալորը։
որովհետեւ Թուշեկղմը նոյն է այսօր, ինչ որ էր
երէկ։

ՍՈՒԻՏ է իր սերը գեղի հայ լեզուն, ՍՈՒԻՏ է
իր գուրգուրանքը գեղի հայ մշակոյթը։ ՍՈՒԻՏ է
իր պաշտամունքը գեղի երմիտածինք։ ՍՈՒԻՏ է իր
խնամքը գեղի գաղութահայութեւնը (զոք եռէկ նայ-
մարլոզ կը կոչէր)։ ՍՈՒԻՏ է նենդ ու ԽՈՐՆԱԽ իր
բովանդակ աղջասիրական և հայրենասիրական քա-
րոզչութիւնը։

Թուշեկղմը միշտ օտար եղաւ հայ կեանքին և օ-
տար ալ միշտ մաց անօր։

Թուշեկղմը մեզ օտարը բերաւ։ և օտարն ալ մեր
երկուն մեկնելով՝ իրեն հետ գինք ոգիտի տանի։

Թուշեկղմը աղազգային տենդ մըն է և ոչ հայ
կական, ան մեղի եկաւ «համաշխարհային սոցիալա-
կան»ի խանդակներով և նոյն խանդակներուն մէջ
ալ մաց, առանց միախառնւելու ու միաձաւլւելու
հայ կեանքին։

Ներբողի թը մէջ, ոք կը կոէ «Լենինի մասին»
իբրագերը։ Սթալին կը վկայէ։

«Լենին յանախ կ'ըսէր. — «ՍկզբունքԱՅԻՆ ՔԱՂԱ-
ՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ — ՄԻԱԿ ՈՒՂԻՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ է» — ի.
Սթալին — «Ամբողջական Գործեր», հ. Զ., 1947,
Մասկա, էջ 58)։

Իր բոլոր խաղերուն, իր ճկուն ռազմավարու-
թեան, իր բոլոր գիրագործութեանց և քաղաքական
իր բոլոր VOLTE-FACEՆերու մէջ Թուշեկղմը ոչ թէ
ոկրունք կը վանառէ, այլ ոկրունք կը ՊԱՀէ, ոչ թէ
գաւանանք ծախու կը նանէ, այլ գաւանանք կը ՀԵ-
ՏԱՊՆԵՆէ։

Իսկ մենք աեսանք, թէ ի՞նչ են այդ սկզբունք-

ները, ի՞նչ է այդ դաւանանքը:

Տեսանք նոռն. Բէ ի՞նչ են անտեց թէ բիսպ զործերը:

Այդ սկզբանիները, դաւանանքն ու զործերը — հայ ժաղավուրսինք չեն:

Եւ այս պատճառով Հ. Յ. Դաշնակցութիւնը այնքան ամորեն նստած կը մնայ հայ ժաղավուրսի հոգիին մէջ՝ Բուշենիզի իր պէմ նիւթած բոլոր դաւերը ի չիք դարձնեազ:

Հին է Խօսքը — մի՛շա կրկնենք և եռքե՛ք չմոռնանք — QUIDGUID ID EST TIMEO DANAOS ET DONA FERENTES — ինչ որ ալ բլայ՝ վախցիր դանայացիներէն, անգամ երբ անոնք նւէրներ կը բերեն:

Համայնակար գանայացիներու «նւէր» ներով կարելի չէ Դաշնակցութիւն կործանել:

ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՄԱՏՆԵԼՈՒ ՄԻԱՅՆ ՄԷԿ կԱՅ, — ԻՐԱԳՈՐԾԵԼ ԻՐ ԳՈՂԱՓԱՐՆԵՐԸ՝ ԼՐԻԻ ԵՒ ԱՄՔՈՂԶԱՊԵՅ:

Խ Քաղաքականներ «Յաւաբեր» ի թիւ 91—103—
(13 ից—36 Յուլիս, 1948):

ԱԶՔԻ ԸՆԿՆՈՉ ՎՐԻՊԱԿՆԵՐ

Եզ

1 Վարեն 4-րդ տող «պատգմաւոր» կարդալ «պատգամաւոր».

7 Վարեն 3-րդ տող հանդերձ-ին առջեւի սուրակետը աւելորդ է.

35 Վարեն 3-րդ տող (Շաբ.) -ը ջնջել.

37 Վերեն 5-րդ տող համեմատութեամբ -ը կարդալ համամտութեամբ.

50 Վերեն 8-րդ տող Հայաստանի առջեւ դնել սուրակետ.

56 Վարեն 15-րդ տող առաջին-ը կարդալ վերջին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱՅԻ ՎՐԱՅԻ ՎՐԱՅԻ
ՎՐԱՅԻ ՎՐԱՅԻ ՎՐԱՅԻ ՎՐԱՅԻ ՎՐԱՅԻ ՎՐԱՅԻ ՎՐԱՅԻ ՎՐԱՅԻ

«ՅՈՒՍՈՒԲԵՐ»

ՀԱՄԱՅՆԱՎԱՐ ԴԱՏԱԽԱՉՈՒՅՆ...

(ԲՈԼՇԵԿԻԶՄԱՆ ԵՒ ԴԱՇԱԿՑՈՒԹԻՒՆԸ)

1920 Դեկտ. 2-ի առանձին գաշնադրէն ասդին,
Բայց և թիվ թէ՛ Փաստորէն և թէ իրաւագէս կ'իշեէ
մեր հայութեակիցին մէջ։

Այս 28 ապրիլներու շրջանին հոգեկան և մաս-
ար ստեղծագործութեան բոլոր գէնքերը—գոիս, մա-
մուլ և պետական միջացները—լոիւ և ամբողջութեամբ
կը պատկանին խորհրդային իշխանութեանց։

Այս նոյն շրջանին, 28 ապրիլներ շարունակ խոր-
հորդային իշխանութիւնները ամենէն կատաղի պայ-
քարը մղեցին Դաշնակցութեան գէմ։

Անոնք այս պայքարը մղեցին հաւասարագէս թէ՛
Հայութին երկուն ներս և թէ Գաղթաշխարհի մէջ։

Օգտագործեցին բոլո՛ր ռոիչները, առագրական
բոլո՛ր մեքենաները և պետական բոլո՛ր միջացները
հարսածը մեր գէմ աղջու և խօրտակիչ գարձնելու
համար։

Ինչ որ կընային ըստ, Դաշնակցութեան գէմ, ինչ
որ սւնէին ըսելիք, այս 28 ապրիլներու շրջանին ըս-
պառիչ ձառվ խորհրդային իշխանութիւնները ընին
արգէն։

Երեանը նոր ըսելիք այլէս չունի. և այդ պատ-
ճառագ կա՛մ առասպնդներ կը հիւսէ և կամ յանկեր-

գի բնոյթ առած մինեոյն խօսքերը նոյնութեամբ
կը կրկնէ շարունակ։

Հետաքրքրականը այս ծանրակշիռ երեսյթի մէջ
հետեւեալն է։

Ինչու մեր գատակազը 28 տարիներ շարունակ
անհատնում ճիդ սղառելով — թէ՛ հաջեկան, թէ՛ մը-
աւոր և թէ նիւթեական — անկտրող եզտ լուրջ ամ-
բաստանադիր մը հանրային դասաստանին յանձնել։

Պատ բարթիւնը բացառիկ պատեհութիւն ընծայեց
Խորհրդային իշխանութեանց զէնքնեւն հզօրագոյնի՝
Գրչի խօհուն օտագործաւմով սպանիչ հարուած հաս-
ցընելու Դաշնակցութեան։

Այս իշխանութիւններէն կը պահանջւէր լայնո-
րէն քննութեան առնել մեր գատականքը, վերաքըն-
նութեան ենթարկել մեր ալեծուփ անցեալը, գրւադ-
առ գրւադ ուսումնասիրել մեր կտտաբած բոլոր գոր-
ծերը, վեր հանել մեր բոլոր սխանները, ճշգել մեր
գործած բոլոր չարիքները, մեր զեկավար գէթքերու
— առիկար և վարձկան — պատկերը գծել, անսաւար-
կելի փառեթով մեր առատաւոր կտոր վկայել տշ-
խարհակալ պետականց հետ, և այս բոլորը ծաւա-
լուն հատորներով, իբրև ամբողջ շական գործ, ներ-
կայացնել հայ ժազովը բոլին։

Այս գործը ամբողջ աշնեւլով՝ Խոհհրդային իշ-
խանութիւնները արդար իրաւունքով կրնային գիմել
հայ ժողովը բոլին և ըսել անոր։

— Աջն՝ Հ. Ց. ԴԱՇՆԱԿՅՈՒԹԻՒՆԸ. ԱՅՍ ԴԺԱԱՐԻՆ
ԳՈՒԾԸ ՄԵՆՔ ՔԵԶԻ՛ ՀԱԱԱՐ ԿԱՏԱՐԵՑԻՆՔ. ՀԱՅ ԺԱ-
ՂՈՎՈՒՐՆ. ՈԼՄՑԻ ԵՒ ՀԱՅՆ ՔՈ՛Ւ ԴԱՏԱՍՑԱՆԻՆ ԿԸ
ՑԱՆՉՆԵՆՔ…

Իրողութիւն է, որ Խորհրդային իշխանութիւն-
նելը, 28 ապրիներ շարունակ յաղնելով և շատ լաւ

բառ եւանդ ու Թիգոցներ սպառելով, նման գործ մը
անկորօս եղան հրապարակ գներ:

Տղաւական յօդւածներ, թեթե պառշիւրներ, Թի-
թիշկային ճամեր, անդատասթանատու, յայտարարու-
թիւններ, լուսանց և լողիոշ յարձակումներ, Թանկա-
րիտ ստանաւորներ, — ահա այն ամէնք, ինչ օր այս
28 առունեցու ջրանին դեզերտ էեր դէմ կուտա-
կեցին Խորհրդային Խշտանութիւնները:

Պէտք չէ կարծել, թէ արդ ի, Խանութիւնները
այս ցանուուակ ապրանքի սաւյդ արժէցը չէին դիւներ-
երքե՛ք:

Խորհրդային Խշտանութիւնները բաւական խելք
և քաղաքական պայքարի մէջ բաւական հրատակուն
և փոռձաւութիւն ունին դիւնալու համար, թէ Ա-
րագ-Մարովներու և Սի՞մակ-Մի՞նակներու դիմարական
գուստիւններու կարելի է Դաշնակցութիւն կործանել:

Անսնց դիւնեն դրչին արժէցը, ինչպէս օր գի-
տեն նաև, թէ ու ցան հեղինակաւորագէս պիտի հըն-
չէր Բուշիզմի աթենօրեայ ցննադատական խօսքը
Դաշնակցութեան հասցէին, եթէ երբեք կանխագէս
լուրջ աշխատութեամբ Բուշիզմը հրապարակ իշած
ըլլար Դաշնակցութեան գէմ:

Առաջ, ինչո՞ւ այս աշխատանցը չկատարւեցաւ,
ինչո՞ւ Բուշիզմը իր պայքարի մէջ մեր գէմ
այսքան անկարուղ և աղիկար գտնեցաւ:

Անդար ցարական իշխանութիւնը, օր խոշշանց
ունէր էեղի գրիչն ու ոպադրական մեջենան, 1912-
ին եղր իր երկրի պատական գերազայն ատեանի՝
Աննատի մէջ գատի նստաւ մեզի հետ, հրապարակ
եկաւ պատկառանց ներշնչուց պատրսուութեամբ մը,
— պատացնական նիւթը ժթերւած էր վեց հսկայ
հատուրնեցու, մէջ (բազմահազար էջելով), իսկ բան

աթբաստանագիրը. սուհիմ ուներ այսպիսց ապագիր
համարները. կը բռնէր լրեւ 350 մեծաքիր եցեր.
Եւ այսօս այս անգտանելի համարները կը կազ-
մեն Հայ Աղամագրական Նարժման հիմական աղ-
բիւններէն մէկը:

Ցարական իշխանութիւնը ա ս գմւարին զործը
կոցաւ գրաւի հանել այն առեն. եռու իր տարածագ-
րութեան առե ո՛ եթեանի այօթուան գիւաններն ու
մատենադատանները ունէր և ոչ ալ եւեանի հակա-
դաշնակցական գրիչները.

Ինչո՞ւ նոյնը Բարձեկիզմը չկրցաւ ընել.
Ինչո՞ւ Բայց և իլ բրցարական կառագառութեան
չափ իսկ հրամաւթիւն և կարողութիւն չօւնեցաւ.

Ինչո՞ւ չկրցաւ լուրջ աթբաստանագրավ մը հրա-
պարակ գալ Դաշնակցութեան դէմ.

Այս ուշադրութեռն յթին առաջաները երբե՛ք
անձնական երեր' և ենթակոյական չեն.

28 տարիներն անգտալ անցան ոչ այն պատճա-
ռով, որ լուրջ և հիմուաւը աշխատանքաները հա-
մար՝ կարող և ձեռնաս քրիչներ չկային.

Ո՛չ, այդ գրիչները կային:

Եւ ոչ ալ 28 տարիները անգտալ անցան այն
պատճառով, որ կարող գրիչներ թէն կային. սա-
կայն Դաշնակցութիւնը գատագիտելու փակագ ու-
նեցաց անձեռ չկային:

Ո՛չ, նաև այդ անձերը կային:

Աթբաստան պատճառները զաւտ բաղախական են
և առարկական:

ՔՈՂՀԵԹԻՉՄՐ ՁԻ ՊԱՆԳԳԵՆԻՐ ԼՈՒՅ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՄԲ ՄԸ ՀՔ-
ՐԱՊԱՐԱԿ ԳԱԱ ԳԱՅՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԴԷՄ:

ՔՈՂՀԵԹԻՉՄՐ ՁԻ ՀԱՄԱՐԶԱԿԱԿԻՐ ՀԱՄՆԱԼԻՈՐ ԳՈՐԾԻ ՄԸ ՄԷՋ
ԺԻՑԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՑՈՒԹԵԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ Ո՛Չ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

ԳԱՂԱՓԱՄԵՐԸ ԵՒ ՈՉ ԱԷ ԱՆՈՐ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿԱՐԱՄԵԱՅ ԴՈՐ-
ՆԹԻՆՆԵՐԻԹԻՆԸ.

Առեւ Սեւըր, այն գաշնադիրը, «ըսվ կիբակա-
նանար Դաշնակցութեան քաղաքական մեծադայն ե-
րազը—Ազատ, Անկախ և Միացեալ Հայաստան։

Ի՞նչ է Բարձեկիզմի մերաբերութը Սերի հանդեպ
ի՞նչ է անօր գիրը Միացեալ, Անկախ և Ազա-
Հայաստանի հարցի մէջ։

Սերը ընդունի՞ թէ մերժել։

Միացեալ—Անկախ և Ազատ—գաղափարին աէ՞ր
կանդնել, թէ այդ գաղափարը ուրանալ։

Սենք միայն այսօր գիտենք, թէ ի՞նչ է Բալե-
կիզմի գիրը Սերի հարցին մէջ։

Երէկ Բալեկիզմը ամենաթունաց բառերով Սերը
կ'ուրանաց, մինչ այսօր ամենաշերք բառերով զայն
կը պատվանէ եղեք։

Երէկ Բալեկիզմը ամենաթունաց ածականներով
Միացեալ գաղափարը կը նեզնէր, մինչ այսօր այդ
գաղափարը ադարներուն մէջ ամենէն արդարը կը
հաջակէ եղեք։

Ինչ որ մենք այսօր գիտենք, Բալեկիզմը գիտէր
Երէկ, ան գիտէր, որ ինք ըստ աեղի և գոյմաննե-
րու, Սերը մերթ զիտի ընդունի, մերթ զայն զի-
տի մերժէ, գիտէր, որ Միացեալը մերթ զիտի հեր-
նէ, մերթ զայն զիտի մեծարէ...»

Ինչպէս նաև այսօր Բալեկիզմը զիտէ, որ իր կեղծ
յարսմը Սերին և Միացեալին երբեք վերջնական
չէ, երբեք անփոփոխիլի չէ։

Գիտէ, որ վաղը գարձեալ կը նայ, ուրանալ և
Սերը և Միացեալը՝ ամենին կատաղի և սանձարձակ
զայքարը բանալով թէ՛ Միացեալ գաղափարին և
թէ զայն իսրիգաւարով գաշնադրին դէմ։

Այս թան յարափափոխ, անհաստատ և անկայուն
է թուշեիզմի դիրքը այսպան հիմական հարցի մը
մէջ, եօք նոյն հարցի մէջ վերջնական է, անվե-
րաբնելի եւ անփափոխելի Դաշնակցութեան սիրքը.

Թուշեիզմի համար այս հարցերը գործելակեր-
պային խնդիրներ են (24 ժաման մէջ 24 անգամ
փոփոխելի): Մինչ Դաշնակցութեան համար՝ սկզբուն-
քային (և երբեք փոփոխելի):

Թուշեիզմի համար այս հարցերը պայքարի մի-
ջոցներ են, մինչ Դաշնակցութեան համար՝ պայքարի
նպատակ:

Մեր խօսքը իրողութիւններու ժամին է և ոչ
վարկածներու:

Խոկ հան, ուր խօսք կտանեն փաստերը, հան կը
գագարին վէճերը:

Այժմ ենթագրենք պահ մը, թէ Թուշեիզմը Դաշ-
նակցութեան պէտ հիմասւը աշխատութիւն մը հրա-
պարակ գրած է, լուրջ ուսումնակրաւթիւն մը, որ
աեւաբար իբր ուղեցոյց պէտք է ծառայէ իբ հետեւրդ-
ներուն ձեռքը հակադաշնակցական պայքարի մէջ:

Արդ, այս աշխատութեան մէջ մերժե՞լ արդեօք
Սերք, արդեօք ուրանա՞լ Միացեալը:

Տեսանք սակայն, որ Թուշեիզմը ոչ մերժել
կըրնայ և ոչ այ ուրանալ, որովհետեւ լոկ ի՛ր շահե-
րը նկատի առնելով, ան կըրնայ թէ մէկը պաշտ-
պանել և թէ միւրը:

Սակայն չի կրնար նաև վճարաբ պաշտպանել,
որովհետեւ, գաբձեալ ի՛ր շահերը նկատի առնելով
կընայ վազը զանոնք նաև ուրանալ:

Առօրեայ յօշւածներու, ճառերու, գրութեանց և
յայտարարութիւններու մէջ, որոնք լայնօրէն կը
գրաւեն «Ժողովուրդ»-«Մողովուրդ»ներու և «Լրաբեր»-

«Մրաբեր»ներու էջերը, այս կարգի խազեր հանքային կարծիքի հետ, ապրաբանաբար կարելի է խազալ, սակայն մնայուն և հիմնաւոր գործի մը մէջ անդասիժ այս կարգի սայթագումներ կարելի չեն ունենալ:

Եւ որովհետեւ թոլչելիլմը յստակօրէն կ'ըմբռնէ հարցի բավանդակ ծանրութիւնը, որովհետեւ դիտէ, թէ իր գիրքը ո՛րքան տկար ե այսքան առաջնակարգ կարենը թիւն ունեցող խնդըլ մը մէջ, ուր, ընդհակառակն, Դաշնակցութեան դիրքը այնքան ամուր է և հաստատուն, ուստի և խորիմոցօրէն... կը լահճե, ոզ Սակայն այս ակամայ լուսութիւնը յայտնադիւն համազօր է թոլչելիլմի ՊԱՐՏՈՒԹԵԱՆ և Դաշնակցութեան ՅՈՂԹԱՆԱԿԻՒՆ:

Այս խորտակիչ լուսութիւնը փոխարինող լուսանդներն ու լզիրչ յարձակումները ոչ թէ կը ոկարացնեն Դաշնակցութեան դիրքը յաչս հայ ժազովը գիտէ, այլ հզօրագունքնեն զայն:

Սակայն մի՞թէ նոյնը չէ պատկերը մատցեալ բոլոր հարցերու մէջ, թէ՛ գործնական և թէ առաբանական:

Ի՞նչ է թոլչելիլմի գիրքը Ազգութեան և Հայ բնիքի հարցերուն մէջ.

Թոլչելիլմը գիրք չունի այս հիմնական հարցերու մէջ, որովհետեւ մէկէ աւելի դիրքեր ունի.

Ըստ անդի և պայմաններու, ան ե՛ւ թեր է ե՛ւ դէմ, ե՛ւ հակառակորդ է ե՛ւ պաշտպան, ե՛ւ ազգասէրն աւելի տղթասէր է ե՛ւ ազգուրացէն աւելի աղդուրաց։

Եւ այդ պատճառով թոլչելիլմը չի յանդդնիը լուրջ ոշխառութեան մը մէջ ճշգել իր վերաբերումը այս հարցերու առնչութեամբ Դաշնակցութեան հանդեպ։

Բոլշեիզմը պարտադրւած է յուել, իր լուսւթեամբ
վկայելով Դաշնակցութեան ՅԱԴԹԱՆԱԿԻ այս հարցե-
քու մէջ և իր ՊԱՐՏՈՒԹիւնը,

Բոլշեիզմը երբե՛ք Ֆենտեափոնի գաղափարին
կողմանից եղած չէ, այս գաղափարին կողմանից
եղած է Դաշնակցութիւնը:

Բոլշեիզմը երբե՛ք ազգութեանց ռետական ան-
կախ գոյութեան պաշտպան եղած չէ. այս գաղա-
փարին ջերմ ջատադրվ եղած է Դաշնակցութիւնը:
Հայոց լուրջ աշխատանքնեան մը մէջ այս հարցե-
քու կազակցութեա՞բ ի՞նչ էիրը բռնել Դաշնակցու-
թեան հանդէպ:

Բոլշեիզմը անկարող է ֆետերասիսնի և անկա-
խութեան գաղափարները լրջօրէն պաշտպանել (օրով-
հեան զանոնք վազը կօնայ ուրանալ), անկալը և
նու ուրանալ (օրովհետեւ զանոնք կընայ վազը
պաշտպանել):

Ուստի և կը խուսափի Բոլշեիզմը լուրջ ամբա-
տանագլուխ հըստարակ գալ Դաշնակցութեան դժմա-

եւ այսպէս բորբ'ը ինքիրներու մէջ, — հզզային
հարց, ռետանքնեան և իշխանութեան (գիկատառւրա-
յի) ինքիրները, Ժողովրդագարութիւն, անհատի գե-
րը պատմութեան մէջ, քաղաքական աղատութեան
և ընկերային հաւասարութեան ինքիրներ, և այլն,
և այլն:

Այս հարցերէն և ո՛չ մէկուն մէջ — դործնական
թէ աեստկան — Բոլշեիզմը չի յանդդիր լուրջ աշ-
խտութեամբ էր հրապարակ գալ, որովհետեւ որեւէ լուրջ
ու հիմնաւոր առարկութիւն ան Դաշնակցութեան գէմ
չի կրնար ունենալ:

Առէք Թինչ և իսկ ամենէն պարզ ինքիրը — վե-
ճելի հողամասեցու հարցը Անդրկովկասի մէջ:

բար ապօք բուտիման Արքայաց կաթիվիր Եղիզ
առջ զի՞ն ցն Սամերձատօսան Արլուտան ու առանձն

Ամէն անդամ, երբ այս ցաւօս ինգրի մասին
մենք բերան կը բանանք, համայնավար բուոր թեր-
թերք բառան յարձակման կ'անցնին մեր գէմ՝ մեզ
իրեւ չարագործներ, հրձիդներ և «աշխարհակալու-
թեան» նենդամիտ դարձակտներ մատնանշելով հայ
ժազոմբրին:

Ճի՞շտ է առգեծօք. Վերջնակա՞ն է Բոյշնիլմի
այս գիրքը վիճելի հազարմասերու հարցին մէջ:

Ո՞ւ վերջնական չէ.

Բոյշնիլմը—միշտ ի՞ն շահերը նկատի առնելով
—կրնայ վաշը կը գիրքը նոեւ այս հարցին մէջ փո-
խել նոր վերաբաժանման ենթարկելով վիճելի հո-
լամասեցը:

Սակայն վերջնական պիտի չըլլայ նաև այս
կարդաբրութիւնը, ինչպէս որ ցարք վերջնական
չինչ չեղաւ Անգրկավկասի մէջ:

Յօդս ցնդած Անգրկավկասեան ֆեաերասիսնը, որ
իր ատենին այնքան փառարանւեցաւ բուն իսկ Սթա-
թինի կազմէ, վազը նոր ձեր տակ ու նոր փառարանց-
ներու մէջ կրնայ կրկին վերաբաժանաւ...

Այս կարգի բոլոր հարցերը պայքարի զէնինց հն
Բոյշնիլմի համար, աշխարհամատութեան միջոցներ,
և այդ իսկ պատճառով մի՛շտ փոփոխելի ու մի՛շտ
անհաստա:

Եւ որովհեան այսպէս է, ուստի Բոյշնիլմը չէ
յանդդնիր—ըսէ՛ և կըկնէ՛—լուրջ ու հիմառոր աշ-
խատութեամբ նաեւ վիճելի հազարմասերու հարցին
մէջ հրապարակ դալ Դաշնակցութեան դէմ:

Եղբայրակենք:

1.— Նուրջ երեք տասնամեակ մենափառար հայ-
րենի երկի մէջ իշխելով եւ իր տրամադրութեան
տակ ունենալով պետական բոլո՛ր միջոցները եւ երկ-

րի բոլո՞ր գրիչները՝ Բոլցենիզմը անկարող եղաւ բազմահատոր ու ծաւալուն աշխատութեան մը մէջ նրապարակ գալ Դաւնակցութեան դէմ իբրեւ լուրջ դասախազ:

2.— Բոլցենիզմը չըրաւ այս գործը, որով նետեր նեղիանուր առումով արդար եւ անխօցելի գտաւ Դաւնակցութեան դաւանանքը եւ անբասիր՝ անոր գործունելու րիւնը:

3.— Բոլցենիզմը ցարդ չյանդգնեցաւ, չի յանդըցնիր այսօր ու պիտի չյանդգնի նաեւ վաղը նանրային լուրջ ու շաղրութեան արժանի եւ ֆիչ-տաս մը նայուն կեանիք սահմանաւած գործով մը նրապարակ գալ Դաւնակցութեան դէմ, որով նետեւ Բոլցենիզմը՝ իբրեւ դատախազ՝ որեւէ լուրջ մեղադրանք չունի ու չի կրնար ունենալ հայ մեծ բաղաբական կազմակերպութեան դէմ:

4.— Հոս է, այս խօսուն ու մեծակեփու լուրքեանը մէջ, մեծագոյնը այն պարտութիւններէն, որ Բոլցենիզմը կրեց Դաւնակցութեան առջեւ:

Ան դատապարտեալ է եւ ոչ դատախազ:

Խմբագրականներ «Յաւսաբեր»-ի թիւ 119 և 120.
(17 և 18 Օգոստոս 1948)։

«ՅՈՒՄԱՐԵՐ»

ՈՎ Ե ՀԵՂԻՆԱԿԸ

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ

ԴԱՇՆԱԳՐԻ

(ԷԶ ՄԸ ՄԵՐ ՄՈՏԱԽՈՐ ԱՆՑԵԱԼԷՆ)

1920 Մեզու. 23 ին սկսաւ մերջին թիւրքենայ
պատերազմը, որ վերջացաւ 1920 Դեկտ. 2 ի Ալեք-
սանդրաՊոլի գաշնագրով։

Գէթ հառեւանցի ակնարկով մը կողենք պար-
զել թէ ի՞նչ ձեօվ և ի՞նչ պայթաններու տակ ստո-
րագրուեցաւ այդ գաշնագիրը։

Կուզենք մասնաւորաբար ճշգել բասնակցութեան
այն բաժինը, որ այս պատերազմին մէջ ունեցաւ
խօրհրդային Ուսուաստանը։

Գիտենք անշօւշա որ հարցի սպասիչ լուսարա-
նութը վերապահւած է ապագային, երբ Մասկուայի և
ինկուրիի գիւանագիւական գոց դարակները եք բաց-
ւին և հուստարակութեան կը արւին 1920 թւի պա-
տերազմին հետ կազ ունեցող բոլոր գաղանի փառ-
ատթօւզթերը։

Գիտենք նաև, որ մեզ կը դակուին անդամ այն
ժամանակները, որ Ուսուիոյ և Հայաստանի մէջ
հրատարակուած են արդէն։

Ի՞ր գիրքին մէջ անդքագառնալով Թիւրք-հայկական պատերազմին՝ Հայաստանի վարչապետներէն Ալ. Խատիսեան կը գրէր:

«1920-ի Օգոստոսի կէսին Հայաստանի վրայ ըսկըսան կուտակւել ամպեր. թէ՛ նիւսիսէն եւ թէ հարաւէն կ'առաջանային մեր քենամիները. հարաւէն՝ ժեմալական թիւրքերը, իսկ նիւսիսէն՝ բայց էւիկները, որոնք որոշած էին ամէն գնով խորեղայնացնել Հայաստանը, այսինքն՝ կցել Ռուսիոյ: Վաղուց ի վեր պատրաստող ռուս-թիւրքական, կամ, աւելի նիւսը՝ ժեմալական-բոյցեւի իկեան համաձայնութիւնը սկսած էր տալ իր գործնական պտուղները:

«Հայաստանի Հանրապետութեան պատմութեան մէջ այս վայրեկեանը շատ կարեւոր է եւ անոր վրայ պէտք է աւելի երկար կանգ առնել: Այս խնդրի ուրաջը ստեղծւած են շատ առասպելներ եւ շատ բան է գրւած, բայց վերջին խօսքը դեռ չէ բաւած, որովհետեւ այդ ըշշանի վերաբերեալ դիւանագիտական պատմութիւնը չէ հրատարակւած ո՛չ թիւրքու եւ ոչ ալ ռուսերու կողմէն: Երբ կը հրատարակի, մենք կ'իմանանք, անօւշեց, շատ դառն նշարտութիւններ եւ ցնդւած կը տեսնենք շատ ներփառներ բոլեւի իկներու «Փրկարար» դերի մասին» (Ս.Լ. ԽՍՀԽՍԱՆ՝ «Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը» 1930, Աթէնք, էջ 218 – 219):

Այդ «գեր»ին սպառիչ պարզաբանումը ձգելով հանդերձ աղաղային, այսօր իսկ, այնուամենայնիւ, աւելորդ չենք նկատեր քանի մը խօսք ըսել:

Առաջին համաշխարհային պատերազմը երկու մեծ յեղափոխութեամբ ցնցեց Ռուսիան, և այս ելեկերը պատերազմէն ելաւ վերջնազէս ջախջախւած: Քիչ մը աւելի ուշ՝ պատերազմէն պարաւած եւ:

լաւ նաև թիւրքիան։

Երկու գարաւոր սստիներ՝ Ռուսիա և Թիւրքիա՝
սրոնք պատերազմի ժամանակ էին իբրև քենամիներ,
պատերազմի ժամանակին գարձան բարեկամներ։

Պարտութիւնը ուրա բարեկարաթեամբ զօտեց
երկու պարտած երկիրներ՝ անոնց երկու քին ալ նոյն
քաղաքականութիւնը պարտադրելով։

«Սլաւ հաղաքականութեան կննիուը» խորացրով
իր ուշագրաւ աշխատաւթեան մէջ, իւսելով ուստին
մեծ պատերազմի ժամանակին, Զեթոսութեակիոյ նախկին
նախաճաճէց՝ իշտաւրտ Պենէշ՝ կը նկատէր։

«Համաշխարհային պատերազմը ծագեցաւ ամենէն
առաջ անպահելի հայքայումովը թրքական կայսրութեան» («Վ. Ռոսիի», 1926, Փրակա, թիւ 10, էջ 84):

Եւ ճիշտ եր Պենէշ։ Ազացոյց—պատերազմին
վախճանը. Աւաւելաբար թրքական ծաւալուն կայսրութեան հաշւեյարկարով վերջացաւ այդ պատերազմը։

Սեւրը հիմնովին նոր կացութիւն կը սահզծէր բարգանդակ Մերձաւոր և Միջին Ասեելքի մէջ։

Կը սաեզծէր նախ թիւրքիոյ և առաջ Ռուսիոյ համար, որ պատմականորէն, իբրև բնական հետեանք իր գարաւոր ծաւալումին գէտի հարաւ, զի՞նք տէրը կը նկատէր «քայլացյալ» թիւրքիոյ։

Սեւրը այս հնարաւորութիւններէն կը զրկէր Ռուսիան՝ անոր ծաւալումին առջեւ պատնշչներ ցցելով։

Մինչեւ պատերազմը շահերով բաման Ռուսիոյ թիւրքիա, պատերազմի ժամանակին, մանաւանդ Սեւրի գաշնագրէն յետոյ, շահերով նոյնացան։

Մասկաւ և Էնկիւրի ձեւք ձեւքի պայքարի մը-
ան Սեւրի գէմ։

Հայաստանի կործանումը գարձաւ քաղաքական
առաջնահերթ առաջադրանքը թէ՛ Մասկույի և թէ

Ենկիւրիի հարար:

Պատերազմի մէջ պարտւելով՝ թիւրք վարիչները ծղաեւա, վիճակի մէջ անթիւտպէս անցան Պերլին և հոնկէ՝ Ռոտեցի միջոցով՝ կապւեցան Մոսկւայի:

Նաա չանցած՝ երիտասարդ-թիւրքերու բուն կերպոնը գարձաւ Մոսկւան, ուր թբւեցան ինվերտ տոքթ. Նողը, ձեմալ փաշա և ուրիշներ.

Լենինի յատակ կորդագրութեամբ, լնվերի անձին ապահօված թեանը հարած՝ իրու հոկիչ և պատասխանատու՝ կարգւեցաւ հայազգի Քարախան և առայդ, նոյն լենինի հոտեանքով. լնվեր հաստատեցաւ Քարախանի բնակարանին մէջ:

Նոյն ձեի զգուշութիւններ առնւած էին նաև միւս զարդարարներուն հարար. որոնք եղբայրացած էին Ռուսիայ վարիչներուն—երէկ՝ ճերմակ. իսկ այսոք՝ կարմիր—միջտ նոյն հայ ժողովրդի և Հայաստանի գէմ:

Զուր չեին արգ զգուշութիւնները. յարդարարներէն քանի թը հոգի հոս ու հոն զետին փաւած էին արգէն. — Աայիտ Հայի թփաշա՝ Հասմի մէջ (1921 դեկտ. 6.-ին) Թալեաթ. Պերլինի մէջ (1921 Մարտ 15 ին) Պեհաէտաին Շաքիր և ձեմալ Ազ Թի՝ Պերլինի մէջ (1921 Ապրիլ 8 ին) ձիւանէիր՝ Պոլսոյ մէլ (1921 Յուլիս 18 ին), իսկ ձեմալ փաշա. իր զոյտ սուրհանդակիներով, բուն իսկ Թիֆ իսի մէջ, ա՞ենէն բանուկ փողոցին մոայ (Մեծն Պետրոսի) Զեկայի շէնքին առջե (1921 Յուլիս 25.-ին)

Լենին ինարքով իր գործակիցները կը պահեր, անոնց հետ զինակց որբար «ասցիալիլմի շէնք» կառաւցանելու համար Հայաստանի Փլատակներուն վըայ...

Այս նորին բարեկամութիւնը հաստատւեցաւ նաև
այս թիւրքեռու հետ, որոնք, գլխաւորութեամբ Քե-
մալի - 1917-ին Թրքական 2 ոգ բանակի հոամանա-
տարոր կոճկասեան ճակատի վրա 1 - բուն թիւրքիոյ Տէջ
արգեն կը կազմակեռաէին ուժերը Հայաստանի գէմ-
Ա. Պ. , ո՞ւանի Թասին Խօսեւով՝ Հա Պայնա Մարդոր-
ծօն գէմ քերէն Մ. Փուլյամիչ կը ոււեռ.

«Համակրանքներու դէպի բաւեւի ինները ալեքան
ընդհանրացած են Թիւրքիոյ մէջ. որ անգամ ունեւու
դասակարգերու ներկայացուցիչները չ' ն հաւիր բաց
կերպով իրենց հիացուրը յայտնելու ուս բոլեւիկ-
ներու կեցւածին հանդէպ:

• Բոլեւի իններու գործելու կերպը, անոնց անհաւա-
ել յաղբական պայքարը Անթանթի դէմ Վասահութիւն
կը ներցնէ բոլոր թիւրքերուն այն մասին, թէ նայն
ձեւի ներոսական պայքար մղենով Անթանթի դէմ
իրենք եւս պիտի յաջողին սիրանալ իրենց երկրի ան-
կախութեան» («Կառանայա Նով», Մ. սկւա. 1921. թիւ
1. էջ 250 221):

«Բոլեւի ինները մեր վերջին կուտանն են». Վկա-
յութեարք Փալովի, թ. 1919-20 Թւականներուն
կ'ըսէին բուօր Թիւրքերը անհամբերութեարք անոնց
դարւն սպասելով...

Իսկ Քեմալի կենսագիրը. Ա. Միւնք. Խօսելով
Ազգային Մեծ Ժողովի բացումի մասին Ենիկերքի
Տէջ. 1920 Ապր. 23 ին. • Մեծ Խորհրդային Հանրա-
պետութիւն Տէջ կը գուեն.

«Այդ ժողովի առաջին խաղախական ազթերէն
մէկը եղաւ Քեմալի 1920 Ապր. 5 թիւ բակիր նամա-
կը. ուղղւած Մոսկւա, Խորհրդային կառավարու-
թեան, ուր անոր հեղինակը, կ'առաջարկէր մնայուն
յարաբերութիւններ հաստատել եւ կը խնդրէր զօրա-

վեգ ըլլալ Թիւրքիոյ պայքարին օստրերկրեայ միջամբութեան (INTERVENTION) դէմ: Մոսկուայէն դրական պատասխան առնելով՝ 1920 Նոյ. 29 նեռագրով Քեմալ կը հաստատէր իր համամետ թիւնը Երկու սեփ դեսպանական եւ հիւպատոսային ներկաւացուցիչներ կարգելու մասին, միաժամանակ մատնանելով այն «խանդավառ զգացում», որ թիւրք ժողովուրդը կը ածէ դէպի ոռւս Երկիրը, որուն ժողովուրդը չգոնացաւ միայն իր սեփական ըղթաները կործանելով, այլ եւ Երկրորդ տարին է անա, ինչ անօրինակ պայքար կը մոդէ ի խնդիր համայն աշխարհի փրկութեան» (Ա. Միւլեմ՝ «Քեմալ», «Մ. Խ. Հանրապետութան», հ. 32-րդ. Մոսկու, 1936, էջ 165):

Բայց ի իկները իշխանութեան գալով՝ բարեկամութեան բաւարարություն առացաւցը առուէն տւած էին Թիւրքիոյ, 1917 նոյեմբեր 24-ի դեկտեմբերի չեղեալ հայկերով «Թիւրքիոյ բաժանման եւ իրմէ Հայաստանը «վլելու» մասին եղած դաշինքը»:

Սակայն Թիւրքիոյ յայտարարելը բաւական չէր. Թիւրքիան բաժանումէ վրկելու համար նաև պայքարի՝ պէտք էր:

«Թուրքէ բաժանում» ները. — պայտօնագէս կը նըկատէր Թ. Ե. Շ. Ր., — նոր հանգրւանի մը մէջ մտան, բապասելով այն պահին, երբ յեղափոխական փոքրիկները Ա. Եւլիկի մէջ կարելի պիտի դարձնէին դաշիններու վերանայման սպառնալիքը զէնքի՞ ուժով» (Ա. Սիւլվան Թիւրքիոյ ԲԱԺԱՆՈՒՄԸ. — Հրատ. Խորհրդութային արա. գործոց գործավարութեան, 1924, Մոսկու, էջ 101):

Ուստասաւանը և ո՛չ մէկ զահօգութեան առջեկանդ առաւ՝ զէնքով Թիւրքիոյ հետ այս պայքարը Թըղենու համար մասնաւորաբար Սերի գաշնադրին դէմ:

Մոսկւա իր ամենէն վայլուն զինւորականը՝ զօր։
Ֆուռնզէ թիւռքիւ զրկեց։ Թրքական զինական ոյժերը
կաղ Թակերպելու համար։

Մոսկւա լայնօրէն սոկի և աազմամթերք արա-
մադրեց իր նոր զինակցին։

«Խորհրդային Միուրիւնը բացառիկ օգնութիւն
ցոյց տվեց Թիւրքիային, — երկորդ մեջ պատերազմի
նախասերին կր նկատէո «Խ. Հայաստան»։ — արդիւ-
նաբերական շինարարութեան ասպարիզում՝ խորհրդ-
դային ինժիներների ձեռնով, խորհրդային նիւրերից,
խորհրդային վարկի հաւելին առաջնակարգ տեխսիլ
կամքինատների շինարարութիւնը՝ Կեսարիայում ու
նազիլում, տեխնիկական կագրերի պատրաստումը եւ
այլն» (Դ. ԶԱ. ԽԻՒՆԵԼԻ «Թիւրքիայի միջազգային դր-
բութիւնը», «Խ. Հայաստան», 10 Յ. «Նիւ 1939»).

Արէն կեւպ Ռուսիա կ'աշակցեք Թիւրքիայ՝ զայն
առքի կեցնելու համար։

«Ա. Եցեալին Խորհրդային Ռուսիա, — արեւեան ժո-
ղովուրդներու Պացուի Համաժողովին մէջ կր յայ-
տարարէր Ռատեց, — պաշարւած էր թենամիներէ, սա-
կայն այժմ ան այթեան զէնի կ'արտադրէ, որ կրնայ
զինել ե՛ւ ննդիկները, ե՛ւ պարսիկ ռանչպարները,
ե՛ւ Անատոլուի գիւղացիները, կրնայ զինել բոլոր կե-
դեւածները՝ զսնոնի միասնական յաղրանակի ա-
ռաջնորդելու համար» («Արեւելքի ժողովուրդներու
Առաջին Համաժողովը», 1920, Մոսկւա, էջ 68—69)։

Այս ցանկին մէջ էականը «Անաստալուի գիւղացի-
ներ, ն են, որոնք խոկապէս որ առատաբար կը զէն-
էին խօրհրդային զէնքերով։

Խւրագանչիւր նոր զէնք որ կ'աւելնար Թիւրք
բանակի աազմամթերքին վրայ, ցնծութիւն կը պա-
ճառէր Մոսկւայի։

Անօրինակ ցինիկութեամբ մը, Պաքսւի Համաժամական կողի կազմակերպի, ներեն Մ. Փաւլովից կը գրէր.

«Դաշնակ Հայաստանի դէմ մղաւած պատերազմը, Կարսի, Արտահանի եւ Ալեքսանդրապոլի գրաւումը եւ հայկական բանակի ջախջախումը՝ Քեազիմ Քարապետիրի զօրքերուն հնարաւորութիւն ուին տիրանալու ռազմամթերքի հսկայ պահեստերու, հարիւրաւոր թնդանօրներու, գնդացիրներու, տասնեակ հազարաւոր երացանեներու եւ մեծ բանակութեամբ ռումբերու եւ փամփութեներու, որոնց նով Դաշնակիցները լայնօրէն զինած էին դաշնակցական կառավ արութիւնը՝ կովկասէն յարձակում նախապատրաստելով Խորհրդային Ռուսիոյ գէմ:

«Այժմ Քեազիմ Գարապետիրի բանակը. — ցընծութեա ըր կ'աւետէր հայ ժողովրդի ռազմական աջակա մատը — անկասկած թրական Ազգային բանակի ամենէն լաւ զինած է թե քենին ամենէն լաւ սարքաւորած մասն է, թէեւ իր գրաւած ռազմամբ թերքէն որու բանակ մը «Քեազիմ Գարապետիրը դըրկած է Քեմալին» (Մ. ՓԱԼԱՎԱԶԻՉ և Քեմալական շարժումը Թիւրքիոյ մէջ): Կառնայա նով», Մոսկ. Հա 1924 թիւ 1. էջ 223—224):

Անվերտագահօ էն այսոք ան ջերմ և բարեկամական էին յարաբերութիւնները Ռուսիայ և գերմալական Թիւրքիոյ միջև։

Սակայն էականը ոչ թէ այս օգնութիւնն էր, այլ Ռուսիայ անմիջական կապը Թիւրքիոյ հետ։

Ռուսիա կը ձգտէր սահմանակից գառնալ Թիւրքիոյ։

1946 Օգոստ. 8 ի ծանուցագրով Մոսկւա չեղեալ հաշակեց Թիւրք խորհրդային բարեկամութեան ուժը. կնքած Փարիզ. 1925 Դեկտ. 17-ին։

Տարիներով յարառաբար աշխատած էր Մոսկվան։
1917-ի Հոկտեմբերին սկսելով՝ հսկատաօւն բարեկա-
մութեամբ մը Թիւրքիան ի, են կապեւու հարար։

Այս ճիգերն են ահա, որ 1925 Դեկտ. 17-ին կը
պակւեին փառիզեան Ութով։

Աշխարհ այս Ութաի կարեսրութեանը անդրա-
գայձաւ միայն 1946 ին, երբ Ռուսիա օգոստասեան
ծանօթ յուշագով դայն չեղեաւ հաջոկեց։

Դաշնագրի ստորագրումին քանի մը տմիս վերջ,
խորհրդային արագին քազաքականութեան վարիչ-
ներէն միահայութեամբ կամ առաջնորդ կամ կառապա-
թերթի 1926 ի մայիսեան թիւրքի մէջ, անդապա-
նաւով թիւրքեասու յարաբերութեանց։ Խորհրդագո-
րադէս կը նկատէր։

Երիտասարդ մշակութայնացող Թիւրքիան(լենի-
նի արտայայտութիւնը Թիւրքիոյ մասին.—«Յ»)
վստան է իր թիկունքի վրայ։ Դա—կարմիր թիկունքն
է, կորհրդային Միութիւնը։ Քեամայական Թիւրքի-
ան միւս անպարտելի կը մնայ և. Ռուսիոյ հետ ու-
նեցած իր դասնագուվ։ Ան պիտի կարենայ երկար
պատճանի իլ աշխարհակալներու յառակու մներուն
դէմ։

Ակնարկը Փարիզեան Ութաին։

Ռուսիա այս Ութաին դիւցութեամբ չհասու։

Կորմիր Քը մի միշտ կերազէր ու միշտ կը
չկատէր ՍԱՀՍԱՆԴԻԾ ըլլաւ Թիւրքիոյ, իր քազաքա-
կան առաջարկանքնելը (այնօրէն հետապնդել կաւե-
նալու հարար Մերձաւոր և Միջին Արեւելիքի մէջ։

Խ. Ռուսիա առ նպատակը կը հետապնդէր մին-
չե իսկ այն օրերուն, երբ բարեկամութեամբ առկա-
ւին կապւած չէր Թիւրքիոյ։

Գերմանիոյ (որ ըստ է նաև Թիւրքիոյ) պարտու-

թիւնը կանեատեսելով՝ նուսիր կուզէր մասնաւօքարաբար ՀԱՅԱՍՏԱՆԸ իր իշխանութեան տակ ունենալ Թիւրքիոյ պարաւթեան պահագային դիւրութեամբ Հայաստանէն Թիւրքիա մտնելու և անոր գլխաւօրութեամբ Արևելքի խոլամ ազգերը Արևելուացի «աշխարհակալութեան» դէմ հանելու համար:

1918 օւնիս 8 ին Յարիցինէն (այժմու Սթալինկրատը) Սթալին նամակ մը կը գըէր կովկասեան հարայնավար փոխուժային՝ Ս. Շահումեանի՝ անոր ուշագրութեանը յանձնելով հետեւալ ծանրակշիռ հարցերը:

«Որովհետեւ ժամանակս իիչ է — անմիջապէս սկսում եմ զործից:

«... Մեր ընդհանուր հաղաքականութիւնը Անդրկովկասի նարցի նկատմամբ կայանում է նրանում, որպէսզի գերմանացիք վրացական, նայկական եւ ազրբէյցանեան նարցերը պատօնապէս նանաչեն, որպէս Ռուսաստանի ներքին նարցերը, որոնց լուծման մէջ նրանք չպէտք է մասնակցեն: Ապա այդ է պահառը, որ մենք չենք նանաչում Վրաստանի անկախութիւնը, որը նանաչում է Գերմանիայի կողմից:

«ՀԱԽԱՆԱԿԱՆ Է. ՈՐ ՄԵՆՔ ԶԻԶԵՆՔ ԳԵՐՄԱՆԱՆՆԱԾԻՆԵՐԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԻ ՆԿԱՏՄԱՍԹ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ԶԻԶՈՒՄԸ ԿԱՆԵՆՔ ՄԻԱՅՆ ՍԻ ՊԱՅՄԱՆՈՎ. — Եթէ ԳԵՐՄԱՆԱՅԻՆԵՐԸ ՄԵԶ ՀԱԽԱՆՏԵՆ, ԹԷ ԶԵՆ ԽԱՌՆԼԻԿԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՅՉԱՆԻ ԳՈՐԾԵՐԻՆ» (Ս. ՇԱՀՈՒՄԵԱՆ — «Երկերի ժողովածու», Մասկա, 1926, էջ 216):

Իր նոյն նամակին մէջ Սթալին հալկ կը գաւէք յիշեցնել Շահումեանի:

«Նկատի առէք, որ վերոյիշենալ կէտերը իմ անձական կարծիքը չէ, այլ ԼԵՆԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ է, ո-

րի նես խօսեցի ուղիղ գծով այդ բոլոր հարցերի
մասին» (անգ., էջ 217)։

Թայսը ընդդժումնըը — մեզմէ։

Մուսիա կը յօժարեր Վրաստանի ԱՆ ԶԱՑՈՒՄԻՆ
Ռուսիայէն, պայմանութ, ոռ մասնաւուարաւ ՀԱՅԱ-
ՏԱՆԸՆԸ Թիիրքինը ՎՐԱՅ ԲԱՑԻՈՂ ԱՅՍ ԴՈՒՆԸՆ
ՈՌԻՄԻՈՑ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՆ Մէջ։

Հետապային, երբ Թիւրքիա պարտեցաւ, այս
նպատակը այլևս բացայաց դա ձաւ համայն ք-
ղաքական աշխարհի համար։

Եւ սրբինեաւ Հայաստան անկախ էր այլես, ուս-
տի Խ. Ռուսիա ձգաեց իր նպատակի իրագործումին,
այս անգամ ի գին Հայաստանի անկախութեան Ո-
ՉՀՆ ԶԱՑՈՒՄԻ։

«Հայաստանը. — Կը նկատեռ ուսւ Թեծանուն պատ-
մաքանը՝ Միլիկով. — բոլոնած Էր խորհրդային ազ-
դեցուրեան նամբան դեպի Առաջանր Ասիա: Գրա-
ւելով Պահուն եւ հոն 1920 Օգոստ. 27-ին, համաձայն
Երրորդ Միջազգայնականի որուման, խմբելով արե-
ւելեան «ժողովուրդ»ները (Քերտին բառին չակերտու-
մը՝ Միլիկովէ. — «Յ.».) որոնց հենութեանը դրւած
էին Ա. Եւելելի մէջ յեղափոխութեան յաջողութեան
կապւած հարցերը, խորհրդային կառավարութիւնը,
այսինով չգոհանալով, որուց զիալ աւելի ներու-
ները: Հայաստանը հարկադրւեալ 1920 նոյ. 7-ին,
խաղաղուրիւն կնել Թիւրքիոյ նե՞ անոր իր երկու
գաւառները զիցելով՝ Զանզեզուր եւ Ղարաբաղ, որ-
պէսզի ուղղակի նաղորդակցութեան համար միջանցք
մը (Քարիստոր) բացած ըլլայ Թիւրքիոյ եւ բոլեւի իկ-
ներու միջեւ» (Պ. Միլիկով. — «Ռուսիա բեկւածի
մը նամբուն: Ռուսական յեղափոխութեան բոլեւիկ-
եան ցըանը», հ. Ա., Փարէզ, 1927, էջ 217-223):

Խոսքը Ալեքսանդրապուի գաշնագրի մասին է, պատ Պական տեղեկութիւններու մէջ որոշ անճշտութիւններ կան (Պատկանի և հօգա, ին զիջումներու մասին), սակայն խորժին մէջ ականաւոր քաջացագետին պիտուղութիւնը անխորցելի է:

Պատերող մի բուն նպատակն էր, ինչպէս ըսկին, եապը Թիւռուխու և Ռուսիոյ միջև գարձնել ՈՒՂՂԴ կի և ԱՆՄԻՋՆԻՆ:

Այս պարագան ուու և ինները բնաւ չեին թագցնե, :

Հայկական Կիլիկիան և բուն Հայաստանը «այլաւ, հակառակթեան» երկու «իսարիսխաները նկատելով և ցնծութեամբ այս «իսարիսխանե» էն մէկուն՝ Կիլիկիոյ Կործանելով աւտուլով՝ «Մեծ Խորհրդային Հանրագիտարան»ը կը գույը.

«Այսպէսով երես «Հայկական խարիսխ» ներեն մէկը նաւելյարդարի ենթարկւեցաւ: Հայկական Հարցը կեղռնացաւ Անդրկազ կասի մէջ, ուր դաշնակները հակառակ իրենց բոլոր «մեծահայկական» յոյսերուն այնքան բազայոյ կործանումին, եր շարունակէին այնուամենայնիւ, տանիլ ուազմատենի ազգայնականութեան բաղաբանութիւն մը: Դաշնակներու կացութիւնը որու կերպով վտանգաւոր դարձու այն վայրէկեանէն, երբ խորհրդական սահմանը անցաւ Հայաստանի նիւսիսէն: յոզնած՝ դաւակներու անարեկչական կարգերէն, անվ երջ զարդերէն եւ պատերազմներէն, միւս ենթակայ երնիք սովի եւ զրկաներու, Հայաստանի ծօղով բդական զանգւածները տարերայնօրէն կը ձգտէին դէպի խորհրդային իշխանութիւն. արդէն Պատօնի մէջ, խորհրդային իշխանութեան հաստատումէն երեք օր վեց (Պատուհանութայնացաւ 1920 Ապրիլ 27 ին—«Յ»), Հայաստանի զանգական կէտերու մէջ ըմբուսացումներ ծագե-

գան (Այեմսանդրապոլի մէջ ժանի մը ժաման համար մինչեւ իսկ խորհրդային իշխանութիւն նաստաւեցաւ), որոնք դաշնակիներու կողմէ դաժանարու նեւ եցու: Միիլ ԿՈՂՄԻ՝ 1920-ին ԱԿՈՂԾ ԲԱՐԵԿԱԼՄՈՒԿԱՆ ՅՈՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍՈՎՅ ԵՒ ԵՆԿԻԹԻՒ ՄԻ-
ԶԵԿ ԿՐ ԲՈԽԼԻՆ ԸՆԴԴԻՇՈՒԹԵՎՆԵՐ ԴԱՇՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՈՐ
ԽԵՐԻ ԹՇԱՆԱՄԻ ՈՃՅ ԽՆԱՌՆ ԷՐ ԵՐԿՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՅՈՐ-
ԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՃԱՄԲԱՆԵՐՈՒ ՎՐԱՅ (ՀՆԳԳՀԱՆՑԵՐԸ՝ ԺԵՂ-
ՄԷ. — «Յ.».)

«Առ այդ դաշնակները որոշեցին օգտագործել
վայրկեանը եւ ապահով ագրել զիւենք թրքական վր-
անգի դէմ, նկատելով, որ Ենկիւրի կառավարութիւնը անգ-
իանան անկատի վրայ զբաղած էր պայքարով, իւսկ
Խորհրդային Ռուսիան ու յաճակողական գործողու-
թեանց ուեւէ Առանցքը գոյց չէր տար: Ի ՊԱՏԱՍԽԱՆ
1920ի ՅՈՒԼԻՅԻՆ Խ. ՌՈՒՍՈՎՅ ԿՈՂՄԻ ԵՂԱԾ ԱՌԱՋԱՐԿԻՆ՝ ԻՄԵՆ
ՅԱՆՉՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՐ, ՆԱԽՆՁԵՒԱՆՆ ԵԽ ԱՅԼ ՀՈՂԵՐ, ՈՐՈՆՔ Ա-
ՐՈՇԱՎԼԻ ԿՐ ՀԱԿԻՆ ԴԵՎԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՖԵՏԵՐԱՎԻՌՆՅ ԵՐԵԿԱ-
ՆԵՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆ ՏԻԱՀ ԻՐ ՀԱՄԱՄԱՍԱՄՏՈՒԹԻՒՆՆ, ՄԻԱ-
ԺԱՄԱՆԱԿ ԳՈՂՑՆԻ ՀՐԱՄԱԳ ԱՐՁԱԿԵԼՈՎ ԻՐ ԽՄԲԱՊԵՏՆԵՐՈՒՆ
ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՂ ՈՒԹԵԱՆՅ ԱՆՅԱՆԵԼՈՒ ԱՅՆ ՀԱԼԵՐՈՒՆ ՎԲ-
ՐԱՅ, ՈՐՈՆՅ ՇՈՒԽԾ ԽՆԴԻՐ ԿՐ ԳԱՌՆՎՐ (Ա. ԱԲԻՆ ՇՆ Հ Առաւա-
գի, Նախիուանի և ա. թ. — «Յ.») ԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒ-
ԹԻՒՆՆԵՐԸ ՍԿԱՆ 1920ի ՍԵՊՏ.-ԻՆ (Վ. ԿՈՒՐԲՈՅ-ՔՐԵԱՔԻՆ —
«Հայկական Հարցը», «Մ. Խ. Հանշագիտաւան», Հ.
Գ., 1926 Մասկւա էջ 428)

ԲՈՂՄ ԸՆԴՀԱԺՄԵ ը — ԵՆՔ ԿԱՄԱ Ե ՍԻՆՔ:

Այս ընդհաժմուկ քաղաքածքը բաց կերպով կուտայ-
միա եւ, ու այն ազգու առակցութեանը մասնի, որ
1920ի աշնան աեղի ունեցած թիւ - քեհու, պատերազ-
մին մէջ - նախ՝ այդ պատերազ ի նախապատաս- ա-

առւթեան, իսկ աւելի ուշ, ինչպէս պիտի տեսնենք, նաև բուն զատերազ մէջ մէջ—ի. Առափա բերաւ թիւր թիւր:

Թէ՛ 1920 ի Մայիսեան ըմբռատցումները եւ թէ 1920-ի Յուլիսին և. Առափոյ ներկայացուցած պահանջը՝ Առափոյ զիջելու Հայկական Պարագաղը եւ Զանգեզուրը, — յայտնապէս այս նպատակը կը նետապընդէին՝ հայկական հողերու վրայէն ուղղակի կապ ստեղծել Առափոյ եւ Թիւրքիոյ միջեւ՝ Առաստանը մինչեւ Թիւրքիա բերելով:

Իսկ այս նպաստակին կարելի էր հասնի՝ միայն Հայաստանը փոշիացնելով:

Աղոթեյանի պաշտոնական խօրհութաւ, նացումնեն 12 օր՝ առաջ 1920 Ապրիլ 15 ին. Էլլորսի մէջ, ՀԱԴԱՄՑՈՒԹԵԱԾԲԸՆ Խորհրդային Առափոյ. Թիւրք և աղոթեյանեան համաձայնագիր մը կը կնքէր (ի փոխարինութիւն 1919 նու 29 ին Պատմական մէջ կը բաւած թիւրքեալերի համաձայնաթեան) մէկ կողմէ՝ Աղոթեյանի զինւուական փայտախաւար զոր. Ա. ի Աղա Շիխինսկիի. իսկ միւս կողմէ՝ Թուքական 15 բարսնակի հրաժանատար Քեազիմ Գարագեքիր փայտական միջեւ.

Այդ համաձայնագրի 5-րու և 7-րու լուրածները, ՀԱԴԱՄՑՈՒԹԵԱԾԲԸՆ, ու Ներշն 2017 ՈՂՋ միշա նոյն Ուսուից, ուզգուած էին Հայաստանի դէմ.

Ակնարկելով այս համաձայնաթեան, բետքիմ Գարագեքիր իր մէկ նարակին մէջ էր դրէր.

«Մեր, Ազքիցանի եւ բոլեւիկեների միջեւ կը միւ ած պայմանների նիման վրայ մեր սպաների, բը ծիւեկների եւ պահօնեաների մեծ թիւ գնացել են Ազորքեցան: Բայ Շեխիկները լիւզ ԱՌԱՋԱԿԵՑԻՆ ԱՆՑԱՊԱԼ ՊԱՌԱՋԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՍԿԾԵԼ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԿԱՆ-

Ների ՎՐԱՅ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ, Կիւիկիալի սահմաններում Ֆրանսիացիների դէմ: Դաղստանում կազմած կանաչ բանակը էնվերի, նուրիի եւ Խալիլի դեկանարութեամբ՝ պէտք է Ապրիլի սկզբներին աշխատէ մթսել Բագու: Ազրբէջանի զօրքերը պէտք է ցոյց տան կեղծ դիմադրութիւն, որպէսզի կարողանան իրենց արդարացնել Դաշնակիցների հանդեպ: Միանալով կանաչ բանակին՝ ԱԶԲՔՀԱՆՆԵԱՆ ԶՈՐԲԵՐԸ ՊէՏՔ է ԱՌԻԹ ՈՐՈՇԵՆ ԸՆԴՀԱՐԻԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՀԵՅ ԵՒ ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ ԳՐՏՆԼԻՈՂ ԹԻՒՐՔ ԶՈՐԲԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՆՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԵՒ ԱԿՍԵՆ ԶԻՆԻՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅՈՅ ՀԱՆՐՈՎԵՏՈՒԹԵԱՆ ԴԻՄ՝ (Յ. ՎՐԱՅԵԱՆ — «Հայաստանը բուժելիկեան մուրենի եւ բրական սալի միջեւ», 1941, Բասառ, էջ 59):

Ընդդումները — պարձեալ մեզ թէ:

Մասաւորագէս ճիշգ նոյն օրերուն Մաւսթափաբերալ Ազգային Մեծ ժողովին մէջ կը յայտարարէք.

«Բոլցեւիկները իրենց ծրագիրներն իրականացնելու համար բիւրք ժողովուրդի մեծ օգտակարութիւնը գնահատելով՝ մեր աջակցարեան դիմեցին: Նրանց առաջին ձեռնարկը եղաւ 10 րդ եւ 11-րդ զօրաբանակները կով կասեան նակաս դրկել: Այս բանակները դիւրութեամբ յաջողեցին անցնել Հիւս. Կովկաս եւ մտան Ազրբէջան՝ ընուիլ մեր ընծայած դիւրութիւնների եւ առաջնարդութեան: Ազրբէջանցիները մեծ հանոյինվ դիմաւորեցին այդ զօրամասի. րին: Սյս բանակները մէկ կողմից Հայաստանի, միւս կողմից էլ Վրաստանի դէմ նարկ եղած զինուրական միջոցների ձեռնարկեցին» (անդ. էջ 60).

Այսօր, երբ տառահամակները անցած են այդ գէղքերու վրայէն և երբ գառնազգեստ գայլերը իրենց ուղեկիցներով միասին, ամէն կերպ կը թունարեն

Հայ կեանքը՝ թիւրքին իւր գուծակից հ էչակելով
Դաշնակցւթիւնը, հարկ կ'ըլլայ յաւելեայ ճիգ սպա-
ռե, իրոզութիւնները իրենց իսկութեանը մէջ վերա-
կանդնելու հաթաք.

Այդու չեր երէկ. մանաւանդ հայրենի երկրին
մէջ, ուր այս դաւելը կը գաւնային և ուր հայ
մարտը կը զար և կապուր գալիք բուժութիւնները։

1920 ի Մայիսեան ազստա՞բութիւնը—թիւրքն
հայ պատերազմի առաջին, նախագահաստական ա-
րարը—ԱՐՑԱՔԻՇԻՆ պատճառներ ուներ և ոչ ներքին։
Այդ ազստա՞բութեան բուն հեղինակները, ա-
նոր վարիչ կերտոնները ՄՈՍԿՎԱՆ և ԷՆԿԻՒԹԻՆ էին։

Օրւան լոյոլին չափ սոտկ ու պայծառայս ճշշ-
մարտութիւնը Հայաստանի մէջ գիտէր յետին մա-
նակն իսկ։

Յետագարձ ակնարկ մը։

1920 ի Մայիսեան ը բաստացումները նախերգան-
քը կը կալմէին հայ-թրքական պատերսզ ՚ի։

Դաւը եթէ յայողէր՝ Հայաստանի անկախութիւ-
նը ինքնին փ շեացած կ'ըլլայ, ձսիոզած պատագա-
յին՝ կ'ուժագամէր երկերը և իր դիմաւթական կո-
րովը կը ակարանար Մոսկալի և Ենկիւրիի նախա-
ծըռագրած պատերազմին մէջ։

Տագնապ սհար երկրի մէջ, այդ մասյլ օրերան,
աւելի քան յստակ պայծառ ու աւստանների էին այս
ճշմարտութիւնները անխափը անենքնեւ։

Ծանրագոյն վտանգի հանգէղ իր մատածումներով
և քայլերով միացոյ և ա՞բոզացած եր Հայրենի
Աշխանը։

1920 Մայիս 13-ին աեզի ունեցած միջկուսակ-
ցական խորհրդակցութեան իբր հետեանք՝ Հայաս-
տանի ընդդիրագիր կուսակցութիւնները հետեւալ կա-

չը կը հուղարքեն:

«Հայաստանի ժաղացինե՛ր,

«Ալեքսանդրապոլի. Կարսի, Սարիղամիշի, Նոր-
Բայազէտի խռովութիւններին հետեւեց Դիլիջանի գա-
ւառը:

«Ներին ոճրազործ տարրերի պետական դաւանա-
նութեան յացուդեց արտափին նոյնօրինակ տարրերի
անհանդուրժելի արւաւանքը դէպի մեր երկրի խորքերը:

«Մեր հայրենիքի ներին ու արտափին թշնամի-
ները միացած՝ դիւային ծրագիրներ են որոնում Հա-
յաստանի ազատութեան եւ անկախութեան դէմ: Հայ
ժօղովուրդը, որի ինքնօրոււած կամքի մարմնացումն
է կազմում իր պետական անկախութիւնը, պիտի ար-
քուն պահպանի, փայփայի ու պաւանի իր այն-
քան բանգ գնով նւանած ազատութիւնն ու անկա-
խութիւնը:

«Թող հայ ժաշուրի բանակը սուրբ ուխտի երդու-
մը տայ կազմ ու պատրաս դիմագրաւ ելու համար
Հայաստանի անկախութեան բոլոր թշնամիներին —
ո'վ, ո'ր, կրդմից եւ ի'նչ տնւան տակ ուզում են բող
լինին նրանք:

«Իսկ դու, հայ ժօղովուրդ, մի սիրտ, մի նոզի
դարձած՝ պէտք է քո ո'ժն ու աջակյաւթիւնը չխնա-
յես մեր ժաշարի բանակին եւ մեր կառավարութեան
անտեղորէն ազատ ու անկախ Հայաստանը մարմնաց-
նելու գործում:

«Կեցցէ՛ ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանը:

«Կեցցէ՛ Հայաստանի դեմոկրատիկ նախապետու
թիւնը, (Ս. ՎՐԱ.ՑԵ.Ա.Ն - «Հայաստանը բոլ. մարդի
եւ թր. սալի միջեւ» էջ 99 - 101):

Այս հաւաքական թուոցիկին տակ սառաջբած
էին հետեալ կուսակցութիւնները. —

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱ-
ՆԻ ԿԵՆՏՐ. ԿՈՄԻՏԵ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑ.-ԴԵՄ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԵՐ-
ԻԱՆԻ ԿՈՄԻՏԵ:

ՀԱՅ ՌԱՄԿԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԽՈՐՀՈՒԹԵ:

ՀԱՅ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒ-
ԹԻՒՆ.

Այս հաւաքական թառցիկէն զատ, որոշ կուսակ-
ցութիւններ, որոնք հայրենի հողին մրայ գտնւելով՝
հայրենի երկրին ցաւը աւելի մօտէն կը զգային հը-
րապարակ եկան նաև անջատ թառցիկներով։

Ասոնցմէ էին Հայ Ռամկավարները. որոնց Հա-
յաստանեան Խօրհուրդը հետեւալ անջատ թառցիկը
կը հրապարակէր.

«Մեր աւերակ ու բանգած նայենիմի մէջ, նայ
ժողովուրդը բնաշնչող, մեզ կոտրող, մեր նայեն-
եաց լեռ ու ձոր, գետն ու վտակը նայ արիւնով ներ-
կող իրքինա կուսակցութիւնը, որ նուրի ու Խալի
փայտներու միջոցով փոխադրուած էր Ազրեջան,
գառան մորքը վրան առած՝ մի օր, յանկարծ, բա-
զուի մէջ յայտարակեց սովետական իշխանութիւն եւ
առաջին օրն իսկ իր նեանաւոր ուլտիմատումով պա-
հանջեց նայկական նաեւապետութենէն երեք օրէն
յանձնել Ղարաբաղն ու Զանգեզուրը եւ իր զօրա-
խրմբերն արդէն շարժման մէջ դրաւ Հայաստանի վը-
րայէն երթալ միանալու Մուսքամա Քեմալ փայտի
նետ, որ մինչեւ այժմ կը շարունակէ ջարդել տասն-
եակ նազարաւոր նայեր Կիլիկիոյ մէջ, նակառակ
մինչեւ իսկ Ֆրանսական բանակի ցոյց տած պատ-
պանութեան։

«Խելազար եւ երկու աշխերով կօյրը միայն կա-

րոդ էր չտեսնել այս կերպով Հայիական Հանրապետութեան բնդիան բնդիան պատճեան էր Թիւրքահանասանին մաս նաւորապէս սպառնացող նօր վտանգը էր, սակայն, գտնւեցան նայ անոն կրօդ մարդեր էր նայ իրականութեան մէջ գործող, բայց նայ ոգիին ու զգացումներուն խորք խմբակներ, որոնք փոխանակ Հայաստանի սահմանները պատճեան այդ վտանգին դէմ, կողմնակից յաւարարեցին զիւենք այդ նայադաւ շարժման էր Ալեքսանդրապոլի ու Կարսի մէջ դիմեցին եղբայրասպան կուիք:

«Այդ խելագարները ոչ միայն չմտածեցին, որ այդ կերպով վերցին անբաւմելի հարւածը կուտան յուծման օրերու մէջ գտնւող Հայկական Հարցին, այլ մինչեւ անգամ հոգ չրին, որ երկրի սահմանները կը բանան եր երաւիրեն տանիկ-ազրբէջանեան գառնազգես գայլեր, որպէսզի մնացեալ հայութեան դիակներու վրայէն երթան ու միանան մեր դարաւոր թշնամիին՝ կնվերի եր թալէարի հարազա յաջորդ Մուսքաֆա Քեմալին:

«Տարակոյս չկայ, որ ամեն նայ մարդ, որ իր երակներուն մէջ նայի արիւն կը կրէ եւ իր գլխուն մէջ փոքր ինչ խելք ունի, կը դատապարտէ այդպիսի խելագար շարժումը. եւս առաւել թիւրքահայերս, որ անոր անմիջական նետեանենքները կը կրենք: Այդ շարժումն ինչ տեսակ շարժան իրներ ու ունեցած լինի, չի կրնար արդարանալ, եւ մենք մասնաւորապէս պէտք է ծառանանի անոր դէմ եւ մեր բոլոր ուժերը ի սպաս դնենք կառավ արութեան՝ իր բնին մէջ խեղդելու զայն եւ ևեղեցնելու իր ոնեապարտ նպատակէն:

«Ճայ Ռամկավար կուսակցութիւնը մանաւանդ որ սոզորւած է եղած միօտ նայ ազգի կրած տառապաններով, որ կեցած է այն ուղիին վրայ, որ նա-

խորդ բազմահազար նահատակներն իրենց արիւթով գծած են նորա առաջ ամենէն աւելի իրավունք ունի զայրոյթով մերժելու այդ հայրենաղաւ սնիրը, դասա պարտելու տիոր հետինակները՝ միաժամանակ իր ուժերը տրամադրենով հ սյրենիքին սպառն սցող ներկայ վանակին նա նոյնէա:

«Բն ու չենք կասկածեր, որ այսպէս կը մատան նաեւ բոլոր մեր ընկերները եւ բոլոր անոնք, որ նայ ան և եւ նայ զգացում կը կրեն:

«Կորչի՛ եղայրադար եւ հ ոյ ենադաս սնիրը: Կեցցէ՛ նայ ոզին: Կեցցէ՛ Միացեալ եւ Անկախ Հայստանը» («Դ. 12 101—104»).

Նոյն ձեր այս մասու ցեկի թօքէ Հայաստանի Արքան: Բանւորական Կուսակցութիւնը, ի միջի այլրու: Կը յայտաբարեւուած նույնութեան ու մատան

«Դա մասակցած բոլցեւիզմն ու պանխալամիզը ծափ զարկեցին, որով նետեւ նրանց հօգեվանառ ակենսներին յաջողութեւ անգամ ծւատած երկիրը, արիւնաքամ ծողովուրդը ուրեմն ու գողթականների տիուր հայրենիքը Մոսկվայի եւ Երգումի Տաղաքաղէնների դեսային ծրադրին ենթակելու փորձեւ անե» (Ս.Վ.Ը.Ցենն «Հայաստանի Հանրապետութիւն» 1923, Փարիզ. Էջ 352):

Յ որութիւն մըն ու Հայ ժագովարդին ուզզեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Տէրոգ Եւ Վշտին:

«Նստ, որոնք վանգ չեն տեսնում արեւելքից եւ արեւմուտքից: — իր կո, ին թէց կը յայտաբարեւուած կաթողիկոսը, — նոխա, որոնք յտեսնողս են ձեւանում, որ մեր տան մէջ մեր դիմ դաւեւ են յարու մ՝ պայթեցնեւու անկախ Հայաստանի գաղափարը. նոխա, որոնք չեն տեսնում հայացինց ծրագիւների հայ առ հայ եւ նետնողական իրազործումը, զգս՞ւմ են, թէ ինչ պա-

տասխանաւութիւն է ծանրանում նոցա հանդեպ
պատ լութեան առաջ: Այս բոպէիս, երբ ամենին պար-
տականութիւնն է համախմբել ո՞չ մի ոյն հայե-
ների պահպանութեան եւ վերահենութեան գործի ուր-
ջը, այս Յամանաւանդ, հայ ժողով բայի Ֆիզիական
գորութիւնը պահպանելու դժւարեն աշխատանքի ուր-
ջը, ցուալի է տեսնել Եւրին Եւեառակութիւնները:

«Մենք, ինչպէս եւ մեր Երջանկալեատակ հայո-
նինենք, որ աշխատանք ենք բափեն Տ'սնիահայ Դո-
ւի համար յաւ օրերի յոյնի ակնկալութեամբ, չենք
կարող ահաւարեե մնաւ այս նեղ բոպէներին, եւ երբ
վստագուած ենք սեսնել հայրենիքի միութեան գա-
ծը, բայց, Յամանաւանդ, հայ ազգի Ֆիզիկական գո-
յութեան նգնածամային գործը, իբր բնգաներական
Հայրապետ, մեր սրբազն պարտեն ենք համարում առ
ձանց, կ'ասենք օրհասուան բապէներին հայրական
խրանով դիմել բոլորին եւ զգաստութեան կոյ անել
— Հայ' ժողովարդ, համախմբի՛ր նո հայրենիքի հան-
րապետութեան պահպանութեան գործի ուրջը. դա է
նո հայրենիքի փիկութեան միակ հանապարհը... Վր-
ասնզը եւ խիս ծաւու վստագը նո դուաննէ, հայ ժո-
ղովուրդ, զգոյս եղեր եւ պատմութեան առաջ ծանր
պատասխանաւութես ն բեռի տակ մի՛ ընկնիւ, (անգ,
էջ 362—363):

Եթի հայուննի երկիր յէջ 1920-ի Մայիսին այս
գուածը կը գտանաւին՝ գուածը Թիւրքիասու բանակ-
ները 1920 Յունիսին առեն գործի եին.

«ՆԱՅԻՄ Ճեիլս Պէջ Խճջ ԿՈՒԶԵ ԹԱՂ ԸՆԼ, ԲՈՂՅԵԿԻԱՆ
ԲԱԼԱԿԻ, ՆԱԽՈՂԵԿԻԱՆ ԹԱՂ ԲԵՐԵԼ, — ԹՐ.Բ. 15 ս. բանակի
Հուարանատաւ. Քեազի Գուրասեւին 1920 Յունիսին
կը հետագագեը, իսա առկան բանակի ժարիչնեւէն
Ճեւատգուել.

«ԱՊԱՀՈՎԵՑԻ, — Ե՞ԿԵԿԵՐԵՒ ուատարանին առջեն կը մեա, եռ ձեատ. — Որ ՕԴՈՍԱԾՈՍԻՆ, ԹՐԲՈՒԿԱՆ եի ԲՈԼՇԵՔԻԿԵ-
ԵՐԵՆ ԲԱՆԱԿԵՆԵՐԸ ԽԵԱՐՈՒ ՄԻԱՆԱՆ, ՅԵԶՈՅՅ, ԻՄ ԱՏԱՅԱՆ ՀՐԱ-
ՇՈՒԳԻՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՉՈՅՑՆ, ԽՈԼԼԻ ՓԱՇՈՅՑԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵՅԱՅՅ, ՈՐ
ԵՐԿԱԹՈՒՂԻՅՈՎ ԱԼ ԱՊԱՀՈՎԵԿԻ ԵՐԿՈՒ ԲԱՆԱԿԵՆԵՐՈՒ ՄԻԱՅՈՒՄԸ
ԵԻ ՀԱՅՈՍԱԾՈՆ ԶԱԱՐԵՆՅՅ ԱՆՈՐ ԲՆԴՐԵԿԱՌՈՎՈՎ ԵԻ ԱՅՍ ՆՊԱ-
ՏԱԿՈՎ ՄՈԾԿՈՒ ԳԱՅԻՆՔ, ԷՆՎԵՐ ՓԱՇՈ ԱՐԹԵՆ ՀՈՅ ԿԸ ԳԵՏ-
ՆԲԻԹ. («ՅԱՀՈ», 25 ՄԵԹՈ. 1926).»

Ու ճշգր նոյն օրերուն, 1920 և Յուլիսին, Ղր-
եայութեամբը «Մ. Խ. Հանրագիտարան»ի Խ. ՌՈՒ-
ՍԻՇ ԺԵՂՄԵ կը պահանչէր «ՂԱՐԱԲԱԴՐ, ՆԱԽԹԵՒԱՆԲ եի
ԱՅԼ ՀՈՂԵՐ» ոռոնք իբրև թէ ոռոշապէս կը հակին ե-
զեր գետե Խորհուրա, ին ՖԿԵՐԱՄԱՍԻՈՆ...

«Հանրագիտարան»ի ԹԷԳ այս առերոր կը «սո-
րագրեա այն նոյն Վ. ԿՈՒՐՔՈՅ ՔՐԵԱԺԻՆ, որ նոյն
«Հանրագիտարան»ի ուրիշ հատորի Թը ԹԷԳ. Աղբր-
ուեցանի մոսնն եսուելով և հան Մեծն Բրիտանիայ
կոմիսան ներկա ացուցեն, նեռու քազաքականութիւն
նը գննաբատելով ՂԱՐԴԱՎԱՀԻ հարցին ԹէԳ (1919 ին)
կը նկատեր.

«ԱՆԳԼԻԱՑԻԱՆԵՐՐ, ԻՐԱԿԱՐԱՐԻ ԳԵՐԻՆ ՄԻՋ ՀԱՆԴԻՍ ԳՈՒՅՎ,
ԴԻՑԱՆԻՈՐԵԱԱ, ԿԵՐՊՈՎ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐՈՒՆ ԿՈՒՏԱՇԵՆ ՀԱՅԿԱ-
ԿԱՆ ՀՈՂԵՐԻ, ՕՐԻՆԱԿ՝ ՂԱՐԱԲԱԴՐ» (Վ. ԿՈՒՐՔՈՅ-ՔՐԵԱԺԻՆ —
«Աղբայինանեան Խորհրդային ԸՆԿԵՐՎԱՐ Հանրապե-
տուրիւնը», «Մ. Խ. Հանրագիտարան», հ. Ա., 1926,
Մոսկա էջ 664).

Հայկական այս Ղարաբաղն է ահա, որ իբրև թէ
կը ձգաէր Մայր Եւկը էն պոկւելու և Ռուսիայ միանա-
լու...

Այս Ղարաբաղն է — ՀԱՅԿԱԿԱՆ — որ անգիտացի-
ներու մեկնումէն ետքն իսկ ՍՈՒՑԻ, ՆԵՆԳՈՒԹԵԱՆՑ,
ԴԱԼԻԵՐՈՒ և ԽԱԲԵԲԱՅՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ բոլոր ձեերով

Խորհրդային իշխանութիւնները իւեցին հայ ժողովուրդին և զայն աւին մօւսուրմաններուն և անոնց իշխանութեան առկ ալ, հակառակ բոլոր յանձնառութեանց, պահեցին ամբողջ 28 տարի, 1920 էն մինչեւ այսօր...

Հայաստանի գէմ յայտնագիտութեան կը պատրաստւէր զատերազմը թիւրքիոյ կողմէ՝ աղակցութեամբը Ռուսիոյ...

Ազգային Մեծ ժողովին մէջ արածանած իր պատմական ճաւին մէջ Մուսթաֆա Քեմալը կը վը-կայէր արդին, որ Արևելեան հրամանատարութեան կողմէ առաջարկ էղած է թրքական պատիրակութիւնը կարինէն անմիջապէս՝ կարսի և զարգացմի ճամ-բով՝ զոկել Մոսկա և առանց յապազարի գոտել Սարքամիջի և Սոզանյուի կիրճերը.

«Այս առաջարկութիւններից մանաւանդ վերջինը բնելով, — իր կողմէ կը յաւելուր Քեմալ, — զործադրութիւնը յարմար նկատւեց եւ ՅՈՒՆԻՍ 6-ին հրաման տրեց, որպէսզի յարձակողականի նամար պատրաստութիւն լինի» (Ս. ՎՐԱՅԵԱՆ — «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 413):

Իսկ Քեազմի՞ Գարագեցիր իր 1920 թ. ասուս 16 ի նարակավ կը գրէու.

«Մեր զանակից բոլեւիկները անընդհատ մասակարարում են մեզ զէնք ու ուզմամբերք: Կարող ենք վստան լինել, որ վատ օրերը մեզ նամար անցել են արդէն» (անդ. էջ 415).

Լոկ բազմա-քաղաքական նկատումներով, իբրև հետեւանք վերին հրամանատարութեան մէջ եղած որոշ առաջարձութեանց, զատերազմը տիչ մը ուշացաւ և սկսաւ աշնան:

Սակայն բայց իկները աշնան չսպասեցին, այլ

ամբան աթիսներուն իսկ արգեն անցած էին ապահական ռազմական առծովառթեանց Հայաստանի գէմ, մասնաւորաբար Ղարաբաղ—Զանգեղուր—Նախիջևան շրջաններու մէջ:

Մայիսեան թուժութիւններէն ակարացած Հայաստանը, այս կամաց առաջնորդութեանց վերջ առաջև համար գիմեց Մասկուայի միջնորդութեանը և 1920 օգոստ 10 ին (ճիշդ նոյն օրը, երբ Սկըր կը սարադրուէս...) թիֆլիսի մէջ Ռուսիոյ լիազօր պատիրակ Լըկրանի հետ, սառապրեցաւ հաջաւութեան ժամանակաւոր համաձայնութիւն մը՝ որո՞ւ Զանգեղուրը Ղարաբաղն ու Նախիջևանը կը մասյին բոլշևիկներու ձեռքը...

Մատուցած Մեծ Դաւի նախագայլերն էին ասոնք: Բանց պատերազմը սկսաւ 1920 Սեպտ. 23 ին: Առանց որեւէ նախազգարարութեան, Թրքական բանակները Սեպտ. 23-ի արշալյուին ակզաշարժեցան ու կոր Հայաստան:

1920 Սեպտ. 23-ին սկսաւ հայ-Թրքական պատերազմը.

Առանց նախազգարարութեան Մարտ ամբշի ուղղութեամբ թիւրքերը անցան լայնակման: Լուս էր աշխարհը, և արդ լուս աշխարհը էր հարականքներով թիւրքին հետ էր և ոչ Հայաստանի. իտակիա և Ֆանսա այտնապես կ'այսկցէին թիւրքերյ. Քրեմի գաւառէ իր ձևուրը հասուն էր մինչև կարսայատիի հայունիքը և իտալական բանակութիւննի իսկ սացի հանած նահասակ Հայաստանի գէմ: իտարացի համայնքարները թոյլ չեին տար զօրք բառնալ Հայաստանի և, ընդհանրապէս կազկան հանւորները ինայուղութիւն և զօրացրում կը պահանջէին. ամէնցը «յադնած» էին, և «յադնած» ները լարւած ճիգերով կը գաւեին իրալու

դէմ...

Մեզ հետ չէին մինչեւ իսկ մեր հարեւանները՝ սրոնցմէ մասնաւորաբար վրասանը Թահւան դոզի մէջ կը հետեւէո պատերազմին, սասյդ գիտնալով, որ «Եմալական օրթէրը, —ինչպէս ոռ կը ոռէր վըրացական կեռոսնական օրթանը՝ «Պորպա» (Պայտար)։ — կը ձգտին Հայաստանի վրայով միանալու բոլըեւիկներուն», եաքէն, առ ծրագրին մէջ յաջողած պառադային։ «Վրաստանը եւս Եմալական-բոլըեւիկեան ուժերով օդակելու նամար»։

Իրականին մէջ Թիւրքիա ձեւապէս պատերազմ կը յայտաբարէ՛ Համարյան աշխարհի, թէև այդ պատերազմը առայժմ և փաստօրէն միայն Հայաստանի գէմ ուզզւած էր։

Այս քան ծանրակշիռ բնոյթ ունէր Հայաստանի գէմ շղթայազերծւած պատերազմը, որովհետեւ այդ պատերազմը ուզզւած էր յետպատերազմեան աշխարհի իրաւական գլխաւորագոյն պատանկաններէն մէկուն։ Սեւրի դաշնութիւն դէմ։

«Այժմ ընդհանրապէս մոռցւած է, — պատերազմի աթենատաք օրերուն, 1944 ին, կը խօսառվանէր Սըր Էս. Կրիկ' Մեծն Թրիտանիոյ պատերազմական նախարար Մեծձաւոր և Միջին Պոենիթի մէջ։ — քէ առաջին երկիրը, որ խախտեց 1919 ի խաղաղութեան կազմակերպութիւնը (սեպտեմբեր), ձապոնր չէր, այլ՝ Թիւրքիան» (Սլր ԷՏ. Կրիկ' «Բնիքանական արտաքին բաղականութիւնը», 1944, Լոնդոն, էջ 112)։

Հայաստանի գէմ պատերազմիւնվ՝ 1919-ի այս «սեպտեմբեր» վիճելու նպատակը կը հետապնդէին թէ՛ Ռուսիա և Թէ Թիւրքիա։

Անցողակի նկատենք, որ ոչ միայն մինչեւ պատերազմը, այլ և պատերազմի բավանդակ ահազաւ-

թեան, անօր առաջին վայրկեանէն մինչև վերջին վայրկեանը, մինչև Սլեքսանդրապոյի գաշնադրին կնքումը, Ռուսիա ամէն կերպ—զէնքով, սոկիով, գիւանագիտութեամբ, աազմական շարժումներով Հայաստանի հիւսիսէն և խռովութիւններով՝ երկրի ներսէն կաջակցէր իր զինտկցին։

— Երբ մեր նաւը պահ մը կանգ առաւ Տրապիզոնի աազնի աազնի, մենք իսկ ականատես վկաները եղանք, թէ ինչպէս ուուսական նաւերէ ուազմամբերէ կը կուտակէին ծովափը։ Այս ցամաքանանումը սկսած էր մինչեւ մեր նաւուն ժամանումը, որովհետեւ ծովափը մենք մբերւած տեսանք հոկայ հանակութեամբ ուուսական զիներ...։

Այսպէս յայտաբարեց, իր աիկնոյզը ներկայութեան, Համբարձում Մելիքեանի ապարանքին մէջ, Թիֆլիս, զինք Հայաստան հրաւիրելու գացած հայ զատւիրակութեան, մեծանուն Քարլ Բատցկիյ, նախագահը հանրածանօթ ընկերվարներէ բազկացած այն շքախումբին—անդամակցութեամբը Ռամզէյ Մաքտոնալտի, Հիւս Թանսի, Ռենըտուի և ուրիշներուուր Թիւրքենայ զատերազմի օրերուն, վրացական կառավարութեան հրաւերով այցի եկած էր Վրաստան։

Մեծ նենդը կը զինէր Թիւրքիան, զինակցաբար թիւրքին հետ կը կաւէր մեր գէմ, ներսէն գաւերով և ըմբուտացումներով, կ'ուժագամէէր մեր հայրենիքը ճիշտ այն օրերուն, երբ իր համաձայնութեամբը Մոսկու մեկնած էր Հայաստանի զատւիրակութիւնը—գլխաւորութեամբ Լէօն Շանթի—մեր հայրենիքի անկախութեան շուրջ իրեն հետ իրաւաթօհութեան դաւու համար...։

Պատւիրակութիւնը Մոսկուա հաստ Մայիսի առաջին օրերուն։

Սակայն գաւերը շաբանակւեցան նաև այս պատճենակութեան չաւրջ, թէ՛ Մօսկայէն դուրս և թէ բուն իսկ Մօսկայի մէջ, ուրկէ լ. Շանթ և իր ընկերները հարկադրւեցան վերագանակ Հայաստան բանակցութիւնները, Զիշերինի առաջարկով. երեանի մէջ շաբանակելու համար...

Պատճիրակութիւնը Երեան հասաւ Սեպտ. 4 ին, երբ երկու շաբաթ վերջ, մէկէն և անակնկալաբարձրագատերազը պատճերազը պիտի սկսէր...

1920 Հոկտ. 11. ին Թիֆլիսէն երեան հասաւ Ռուսական իշխանութիւնը բանագործութիւնը կազմակերպութիւնը և անակնկալաբարձրագատերազը պատճերազը մը 47 հոգիներէ բազկացած պատճիրակութիւնը մը և քարոզչական գրականութեամբ լիցուն առաջական երեւան ամբողջ վական մը.

Հետեւեալ օրն իսկ Լըկրան յանուն Ռուսիայ հետակերպ երեւք պահանջները դրաւ Հայաստանի կառավարութեան:

1. — Հրաժարիլ Սեւրի դաշնագրէն:

2. — Հայաստանի մէջէն անց տալ խորհրդային գօրքերուն, որոնք իրենց ռազմամթերքավ պիտի երթան միանալու Մուսքածածակ Քեմալին՝ Դաշնակիցներու դէմ կրւելու համար:

3. — Հայաստանի եւ իր հարեւաններու միջեւ եղած սահմանային վէները կարգադրել Ռուսիոյ միջնորդութեամբ:

Եօթը կէտերէ բազկացած համաձայնութիւնը մը սարագրւեցաւ (այս եօթը կէտերը մէջ չկար Սեւրէն հրաժարումը, զար Հայաստանի կառավարութիւնը վճարաբար մերժած եր ընդունիլ), Լըկրան առայս հարաձայնութիւնը, մեկնեցաւ Պաքու և այլեւ հոնկէ չգարձաւ, մինչև ո՞ր պատճերազը իր վայր հանին շհասաւ...

Համաձայնագրի 3-րդ կէտօվ, ի Թիջի այլոց,
Ռուսիա կը պարտաւորւէր անմիջօրէն քայլեր առնել
լնկիւրիի մէջ՝ պատերազմը կասեցնելու համար։

Ի հարկէ. Ռուսիա որևէ քայլ չըրաւ, և կա՞ք
բաւ. բայց թիւրքիա առօսական միջնօրդութեանը
որևէ արժէք այլես չաւաւ...»

«Թիւրքերը բնականօրէն, կը ձգտէին օգտագործել
բարենպաստ վայրեանը. — ինչ ուս ոք տիտի բաւ
«Մեծ լոռիրդային Հանրապետարան, ը. — նողային զը-
րաւումներ կատարելու համար» (հ. Գ., էջ 487)։

Հետագայ գեղաեւոր ծանօթ են արդէն։

Ընդհանուր համակրանքի և փառաբանանքի մէջ
Քեթա՛ կը արթէր Հայաստանը, որուն շուրջ, համայ-
նավար քառզչութեան ազգեցութեանը տակ, ընդ-
հանուր քենամանք և ատելութիւն ստեղծւած էր...»

Պատրիք «Կամու Յիս» պաշտօնաթերթը իր 1920
Հոկտ. 8 ի թիւսվ Հայաստանի և Հ. Յ. Դաշնակցու-
թեան գէմ կը հրատարակէր իո անբարոյսութեանը
մէջ սահմանակեցուցիչ վաւերագիր Թը, զոր անդրկոմի-
կասեան համայնավար կազմակերպութիւնները սւզ-
դած էին «համայն աշխարհ»ի. «Կոչչը կը վերջանոր
հետեւայ բացագանցաւթիւններով».

— Ման Հայաստանի բանւորներու եւ գիւղացի-
ներու վրայ բոնութիւն կատարողներուն։

— Կեցցէ՛ յեղափոխական Աւելելքը...»

Թանութի՛ւն կատարողը... նայ կառավարութիւ-
նըն էր, իսկ յեղափոխական Առևելքը... Քեմալը».

«Մնում է միայն ուրախանալ. — Քեմալի յաղ-
թական յառաջիւղաղացումին առիթով կը գրէր Թիֆ-
ոխի «Կոմունիստաց» իո Հոկտ. 24-ի թիւին մէջ. — որ
դաշնակցական Հայաստանը գտնում է պօզանարող
կովկանութեան մէջ,որին Աստած եղջիւններ չի տիել»:

Պարուի «Կոմունիստ»ը «Անբանքի ներմակ ըուն» կ'անւանէր Հայաստանը՝ ֆառաբանական յօդւածներ զետեղելով Քեմալի հասցէին։

Իսկ Մասկաւյի համայնավարքը՝ ակարներ, ծրպանեա, վիճակի մէջ, թէ՛ հայ բանակէն նէր, և թէ ժաղամատութի մէջ, «Հիայն բնուացի, այս և ողպագիր թասուցիկնեռով ամէն կեռոց կը ցատէին արնանաքս Հայաստանի դիմադրական կորովը՝ Քեմալի յաղթանակը լրիւ և արբազջական դպրձնելու հարաբ։

Լի էր անսահ ան թայնով պայջարը մանաւանդ Սեւրի գա, նադրի չէ՞։

«Սեւրի դաշնագրի ցինիկուրեանը առջեւ բոյորովին կը սմզունին թէ՝ չարաբասիկ Պեսրի դաշնագիրը եւ թէ անզամ Վերսոյի դաշնագիրը» — Կը յայտարարէին համայնացար Մ. Փալովիչները («Ելրասնաւան» նոմ)։ Մոսկվա 1921, թիւ 1. էջ 218)։

«Աշխարհակալ լուծեն ազատագրող հասարական Թիւրիոյ նետ ենի մենի Սեւրի դաշնագրի դէմ»...՝ Թիւրիոյ ուղղած իր 1920 նոյ. 29-ի զայնի չէջ կը գիտէր Հայաստանի անգրանիկ Յեղամը (Բ. ԲՈՐՅԱՆ — Արմենիա, հ. Բ., էջ 151)։

«Թիւրիայի վզին կապեցին Սեւրի դաշնագիրը, այդ երկրող ասիսկան Վերսայը, որի տակ կայ դաշնակցական Հայաստանի ներկայացուցիչ ստուգուրինը» — «Նորքի էջորին ցաւոք ու ցաւոմուզ կ'արձագանքէր Հայաստանի համայնակար վարչութեանեւէն Ալ. Մետոնիկեան»։

Անգամ 1939 օգոստի 10 ին, արձագանգելով միջնաժամկետ 1939 ՄԱԹԻՄ 15 ի խորսականներ, «Իշխանական» կը դուռը։

«Թիւրիայի գիւղացիք ԲԱԺԱՆՈՒՄՆ (ընդգծու-

Ժը մեղմէ. — «Յ.») սկսեց Մուդրոսի զինադադարից անմիջապէս յետոյ. (1918 թ.) Սեւրի պայմանների համաձայն (1920 թ.)»։

Ուրեմն դեռ երեկ իսկ, 1939-ին, Սկը ԳիշԱ-ՑԻՉ էր այն «Խ. Հայաստան» ներու և «Իզվեստիա» ներու համար, որոնք այսօր իբրև թէ Սեր կը պաշտպանեն եզեր...

Սեւրի գէմ այս թունաւոր մթնոլորտի մէջ էր ահա, որ կը մզւէր թիւրքէնայ պատերազմը...

Ռուսիա եւ Թիւրքիա ձեռք-նեռքի կը սարսէին հիմերը այն վաստակի, զար գաշնակիցները ձեռք ձգած էին առաջին համաշխարհային պատերազմի վախճանին...

Սեւրէն ետք, հերթը պիտի դար... Վերսային...

Աւելի ուշ Լենինի և Բէթալի օրինակին պիտի հետեւին Մուսուլինի, Հիթլեր և ուրիշներ...

Աշխարհին օրիր կարդալով՝ պարտածները — Ռուսիա, Թիւրքիա, Գերմանիա և Խոտիա — երկրորդ համաշխարհային պատերազմը կը նախապատրաստէին...

1920 Սեպտ. 23 ին սկսւած պատերազմը վերջացաւ Երկնի դաշնանքներով, կնքւած գրեթէ միաժամանակ, ձեւապէս նոյն օրն իսկ, 1930 Դեկտ. 2-ին զենակցարար տեր գէմ կաւող երկու պետութիւններու՝ Ռուսիոյ և Թիւրքիոյ հետ, — Ռուսիոյ հետ երեսնի մէջ, իսկ Թիւրքիոյ հետ՝ Ակեցսանդրադուի մէջ։

Այս դաշնանքներով Հայաստան կը բաժնէր երկու յազթականներու միջև, և երկու առանձին պատրաստութիւններու՝ գուէր — առաստական և Թրքական — Միացեալ, Անկախ և Աղաս Հայաստանի գերեզմանին վրայ...

Տակաւին Դեկտ. 2-ը չեկած, արդ էն 1920 Նոյ. 29-ին, Հայաստանի անդրսնիկ Յեղիսմը Պաքստէն Դիլիջան հասած և յատուկ յայտարարութիւնը մը հաշ-

կած էր Հայաստանի «Թու՛մը պայնացու՞թ»ը...

Օր մը վերջ, նոյ. 30 ին, կառավարութեան ուղղած վերջնագրով մը, Հայաստանի «Թու՛մը պայնացու՞թ» ճանաչումը կը պահանջէր Լըկրան, Երևանի քէջ։

Եւ Հայաստանի Հանրապետութեան վեցին կառավարութիւնը, որ Ս.Վ. Պատեանի վարչապետութեամբ իշխանութեան եկաւ նոյ. 25-ին, քնդամենը եօթք որ իշխանութեան վրայ մնալով, 1920-ի Դեկտ. Զ. ին իր հրաժարականը կուտար՝ կանխադէս ռաւուեհայ դաշնագիրը կնքելով։

Դա, ինքը կը սարադրէին, մէկ կողմէ՝ Դըոյ և Հայքարձութ Տէրության (Հայաստանի լիազօր պատմուակները)։ իսկ միւս կողմէ՝ Լըկրան (Ռուսիայ լիազօր-բանագնացք)։

Երեանի գաշնագոսվ ոչ միայն իշխանութիւն մը կը փախւէր (Կ'երթար գահին մը և կուգար նոր մը) այլ և կը փախւէր ամբողջ պետական կառոյց մը։

Հայաստանը կը գուրեն գոյութիւն ունենալէ իր և անկախ և զերիշխան երկիր մը և կը գունառ խորհրդային հոգամաս մը բաժնեակ Խորհրդային Ազգարդին մէջ՝ իր և անկէ անքան անքան երկիր մը։

Թէ՛ ձեւառն եւ թէ փաստօնէն մեր երկրի զերիշխան իշաւունեները ուստա երկրի մը հետ խաղաղութիւն կնքեւու գաշնագ ստորագրելու և այլն՝ կը փախանցւէին Խորհրդային Աշխարհի կեդրոնին։ Մոսկվայի։

Եոր երեւանի մէջ ասուեւհայ դաշնագիրը կը կնքւէր, Հայաստանի Պատմական թիւնը Ալեքսանդրապոլի մէջ ատկաւին բանակցութեանց մէջ էր։

Զայդ գաշնագիրներէն նախ կնքւեցաւ Երեւանինը (առևս հայկականը) եւ ապա Ալեքսանդրապոլինը

(Թիւրք-Հայկանը):

Երեւանինը կնքւեցաւ Դեկտ. 2-ի ցերեկը, իսկ
Ա, Ե քսանգուագուինը Դեկտ. 2-էն լոյս Դեկտ. 3 ի զի-
շերւան ժամը 2 ին:

Թիւրքը հետ բանակցելու հարար Հայաստա-
նի Պատրիարքինը երեւանէն մեկնած էր 1920
նոյ. 23ին, գլ'աւարութեա բ Ա. Խատիսեանի:

Այս պատրիարքինը կող ւած էր վաշչողեա
Հ. Օհանջանեանի գահին կօզմէ:

Բանակցութիւնները Ա, Ե քսանգուագուի մէջ սկսու-
ած էին նոյ. 25 ին եւ վեճացած Դեկտ. 3 ի երկ-
րարդ ժամուն:

Այս ինը օրերու ժէջ Հայաստան երեխ դահլիճ
փոխած էր.

Պատրիարքիս Ա, Ե քսանգուագու մեկնած էր
Հ. Օջոնջնեանի դահլիճին կօզմէ, առակցութեանց
անցան Ա. Վրացինի կարճատեւ վարչապետաւթեան
շրջանին. եւ պաշինք ստորագրած՝ ԴրՈՅ-Սիլին
(դաշնակցական բոլշևիկ) խան դահլիճին հրահան-
գով:

Լիկ. Դասն, անզուգական զաւակը հայ ժագուըր-
դի, իւսկանին ժէջ պատահ դ բան է, բոլշևիկներու
ձեռքը և ոչ իշխանաւոր մը:

Բաւն իշխանաւորը բ լւէ իկ Սիլինն էր՝ Ռուսիոյ
կօզմէ խօրհ դայնացած Հայաստանի զօ ահրաժանս-
տածութեանց կից կարգւած քա՞նոսը (պարծավար).
որ իւսկանին ժէջ, Մասկուսի հրահանգներով. կը
վարէր մեր դաւած և համայն աշխարհի կօզմէ ու-
րացւած հայրենիքի ճակատագիրը.

Ա, Ե քսանգուագուի ժէջ Դեկտ. 3 ի եւ կրորդ ժա-
մուն թիւրքեայ դաշնագիրը ճի, դ է, կը սաս ա-
զըրէին դաշնակցական պատրիարքինը. սակայն կը

ստորագրեին Ըրուհանգամբ արգելն իսկ խորհրդայնացած Հայաստանի խառն է, Խանութեան, պրաւն բուն տեղը այլիս ԹՈՂԵԵԼԻԵՆԵՐՆ էին.

Կութիր Քրիստ կը դուր Հայաստանի գեմ ոչ միայն Երևանէն. այլ և բան իսկ Աւելս սնդրագոլի մէջ.

Հօն Է՛՛ Աւետանդը սպաի Թէջ՝ թիւ Զ Լոկրանը՝ Բա դու Մդեւանի (վրացէ)՝ որ հան եկած էր բանակցութեանց Թէջ իբրև թէ Ծոսուհան ներկայացնելու և Տեղ օգնելու հաջոր.

Թիւութերը արտօնած էին Մդեւանիի քուտքը... Աւետանդը սպալ. սակայն մերժած անոր մասնակցութիւնը... բանակցութեանց մէջ.

Անկասկան դաւ մըն էր նաև այս խաղը... Խասելով Հարաւանազ այս «ասպետ»ի մասին՝ Ա. Խատիսեան կը դու.

«Հարկ կը համարեմ վճռականապէս յատարարել, թէ Խուզու Մդեւանի աւելի շոս խանդարեց մեզ բան թէ օգնեց: Խանգործեց այն բանավ, որ ինչպէս Ալեքսանդրապոլի մէս, այն զես եւ Կարս կը կազմե Միտինիներ. և ուեր կարս սասիկէ մեր դէմ, կը պահառակէ Հայաստանի կառավ արութիւնը եւ Պատիքա. կորթիւնը. կը բարոզէր բոյեւիկեան ծրագիրներ եւ այսպիսով ցոյց կուտար թիւթեաւն, թէ ան իրօֆ մեր գէմ է եւ ոչ թէ մեզ նետ. (Ա. ԽԱՏԻՍԵԱՆ — «Հայաստանի Հանապետութեան ծագումն ու զարգացումը, 12 262):

Թիւսիօյ ներկայացուցի, ներ Համախօրհաւող կը դաւ. ին Հայաստանի գեմ, Լուր ոն ու Սիմին՝ երեանի մէջ, իսկ թուզութեանի Աւետանդը տասի մէջ...

Պատրիառթեան նախագահը՝ Ա. Խատիսեան իր գիրին մէջ հետեւալ ձեզ կը այս դաշտագըն

սպարացր՝ ան մանրաթասնութիւնները.

«Վաղ առաջօտեան, Դեկտ. 2 ին, մենք իմացանք,
որ բոլցենիկ հրամանատարը Քարտանսարայէն ուղար-
կած է Կարարեմիր փառակին հետեւեալ ընդոհաւորա-
կան հեռագիրը. «ՈՌԻՍԱՌՈՒՆԻ ՊՐՈԼԵՏԱՐԻԱՆՏԻՑ ՈՂՋՈՅՆ
ԹԻՒՐԲԱԿԱՆ ՊՐՈԼԵՏԱՐԻԱՆՏԻՑ»:

«Մենք կը սպասէինք հեռագրի, Հայաստանի նոր
կառավարութենեն:

«Եւեկոյեան ժամը 6ին ինձ հրաւիրեց ուղղակի
հեռագրաբեկ մօս Դրոն. ու բար հետեւեալր.

«ՅեղիկօխԱԿԱՆ, ԿԱՌՈՎՎԱՐՈՒԹԵԱՆ, ԱՆՈՒՆԻՑ ՅԱՅՑՆՈԽՄ
ԵՄ ՁԵԶ, ՈՐ ԴՈՒՔ ԱՉԱՍ ԷՔ ՍՏՈՐԱԳԻՐԵԼ ԴԱՇՆԱԳԻՐԸ ԿԱՄ ՈՉ»:

«Լու զիտանցելով դաշնագիր ստորագրելու կամ
մերժելու ամբողջ պատասխանատւութիւնը, ես եւկ-
րոգ անգամ հարցուցի.

«ԱՐԴԵՅՔ ԿԱՌՈՎՎԱՐՈՒԹԵԱՆԸ ՍՏՈՐԱԳԻՐԵԱՌԻ ԿԱՐԱՄՆ է
Թէ ՄԵՐԺԵԼՈՒ. ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՈՐՈՇ ԵԻ ՊԱՐԶ ՀՐԱՀԱՆԴ-
ՆԵՐԻ:

«Դրոն պատասխանեց.
«ԵՍ ՁԵԶ Ա.Ա.ՅԻ ԱՐԿԱՆ, ԳՈՐԾԵՑԼՔ ՀԱՄԱՋԱՅՆ ՁԵՐ ՀԱՍԿԱՑՈ-
ՂՈՒԹԵԱՆ, ԵՍ ԽՈՍԽԻՄ ԵՄ ԸՆԿ. ՍՊԻԻՆԻ ԵՒ ԻՄ ԱՆՈՒՆԻՑ»:

«Սիլինը բոլցեւ իկների Եերկայացուցիչն էր» (անդ,
էջ 270):

Եւ Սիլինն ալ Մի՛կ հրաւատերն էր Ճեր երկոք-
թուսիա եթէ կամենար՝ եւ ուժ ունէր, եւ իրա-
ւական հիմ։ Ալն քսանդրապոլի Դաշնագիրը Հոտորա-
գը ըլլեւու։

Սակայն Ծուսիա Հոտորագը ելու համար ո՛չ իր
ուժը գործածեց և ոչ ալ իր իրաւունքը։

Ընդհանկառակն. Քու Դիր այս երկութեն թէ՛ Ճե-
ր գործածեց և թէ միւսը՝ Ալն քսանդրապոլի դաշնա-
գիրը թիւքիոյ միջոցով ճեղ պարագը ելու հա՞ար։

Ուշագրաւ մանրա բասինը թիւն.

Ճեղդ այն պահուն, եռք Ար. Խասիսեան յանուն
հայ կառավարութեան կը յայտառաւէո թիւրք Պատ-
լիրակութեան, որ Հայաստան կը իրածարի Ուրի գաշ-
նագուէն, այդ նոյն պահուն Թիւրք զինւարական նր-
ւագախութեալը, որ Թիւրքերու կանխահաջ կոր և դո-
րութեամբ անզարած էր Խորհրդաժողովի շենքի
պատուհաններուն առջե, եը սկսի նւազել — ի նշան
ցնծութեան — «Ենթերնասինալ. ը՝ համայնավար կու-
սակցութեան օրէներգը...»

Թիւրքիա և Ռուսիա միասնորսը կը հրճէին,
որովհետեւ զինակցարաց գերեզման կը դնէին արգար
ժաղավրութ քը վեց գարերու երազը...»

Միշտ յիշենք և եռքե՞զ, Թունանք.

Գեկ. Տին Արդին Խոկ ԽՈՐԴԻՆԱՅԱԿՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՄԱՅՆԱՎՈՐ ԽԵԽԱՆՈՒԹԻՒՆՅ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԴԱՇԱԿՅԱԿԱՆ Ա-
ՆԻՐԱՒԱՍՈՒ ՊՈՑԽԻՐԱԿԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅԼԻՍ ՈՉ ԶԻԹԵՆՔ ԿԱՐ-
ԳՈՂ ԽԵԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՈՉ ԱԼ ԱՆԿԱՆ ՀՈՅ ՀԱՅԵՆԻՔԸ կը
ՆԵՐԿԱՅԱՅՆԵԼԻՆ (ԵՐԿՈՒՔՆ ԱԼ ԱՆԳՈՅ ԴԵԿ. 2-ԷՆ ի ՎԵՐ,
ԽՍԿ, ԸՍ ԲՈԼՇԵԽԻԿԱՆԵՐՈՒ, ԱՆԳՈՅ ՆՈՅ. 29-ԷՆ ի ՎԵՐ), ԴԵԿ.
3-ԻՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ Մէջ կը ՍՏՈՐԱԳԻՒԻՆ ԹԻՒՐՖԵՒՀՈՅ
ԴԱՇԱԿԻՐԸ:

Այս պարագան սասոյդ գիտէին թէ երեւանը
(Մոսկուան) և թէ էնկիւրէին.

Անոնք գիտէին, որ Ալեքսանդրապոլի գաշնակ.
ցական պատիրակները իսենց ետին երեւանի մէջ ոչ
մէկ կաւան ունէին, ոչ չիրաւական և ոչ ալ փաս-
տական:

Գիտէին, որ հոն, ԵՐԵՎԱՆԻ մէջ այդ երկուքն
ալ — թէ իրաւանելը և թէ ոյզը — չաշինքը սառա.
գրելէն օր մը առաջ գաշինքը սառարարա, պանուն
եւ գաշինքը ստորագրելէն ետք, թէ ձեւապէս եւ

թէ փասօրէն, արդէն իսկ փախանցւած էին բուշեւիներուն:

Ահա մեռ «լիազօ՞» պատիռակները դաշինքը սասաւալուն է ետքը.

«Գիշերւայ ժամը 2-ին (Դեկտ. 2-էն լուս 3ը). — Կը պատմէ Ալ. Խոտեսեան, — դաշնագիրը սորագրւեցաւ երկու պատիրանութիւնը Երեւան գալ եւ կարգ է արդեօֆ Պատիրակութիւնը Երեւան գալ եւ կարգ է արդեօֆ իր ազատութեան մասին եւաշխաւութիւն սանալ:

«Ժամ մը ես Դրոն պատասխանեց.

«— Խ ու Շ ու Պ ո յ ի ի ի հ ե լ ա ն ո ւ թ ե ա ն ն ե ր ե կ ա լ ո ց ո ւ ց ի չ ը խ ո ս տ ա ն ո ւ մ է ա զ ա տ ո ւ թ ի ւ ն Պ ա տ ի ր ա կ ո ւ թ ե ա ն ա ն դ ա մ ն ե ր ի հ ա մ ա ր, բ ա յ զ ջ ի կ լ լ ո ր ը լ լ Ե ր Ա ն վ Ա ն ը ր ե լ, Ա Յ Ն (ը ն դ ա մ ո ւ թ ը՝ Խ ա տ ի ս ե ա ն է. — «Յ.»):

Ու հ ա կ ա ւ ա կ ո ւ ս ե ր ա յ ս ի ք մ ե ր ժ ա ւ մ ի ն ե ս կ, 16 Հ ո դ հ ն ե ր է բ ա զ ե ա ց ա ծ Պ ա տ ի ր ա կ ո ւ թ ի ւ ն ը Ժ ի ա ձ ա յ ն ա ւ թ ե ա մ ր կ ա ր ա շ է ժ ե ր ա դ ա ւ ն ո ւ լ Ե ր ե ա ն.

Հ ա յ ա տ ա ն ի պ ա տ ի ր ա կ ն ե ր ո ւ ա ն պ ա շ ա պ ա ն վ ի մ ա ս ի ն լ ո ւ թ ու ր ու ն ո ւ ն թ ի ւ ր ց ը.

Պ ա տ ի ր ա կ ո ւ թ ե ա ն մ ե կ ն ո ւ մ է ն ք ա ն ի մ ը ժ ա մ ա ւ ա ջ Ա լ. Խ ո տ ի օ ւ ա ն ի կ ը ն ե կ ա յ ա ն ա յ ժ ո ր ա պ ե ք ի ր ի ն ե ր ի ա յ ա ց ու ց ի լ ը՝ թ ի ւ ր ք ս պ ա յ ա կ ո յ ա ք ս պ ա ն ե ր է ն Պ է ն ա է ա տ ի ն Շ ա յ ի ր Հ ե տ ա դ ա յ ի ն թ ի ւ ր ք ի ո յ ժ ի ւ ա ն ա գ ի ա կ ս ն ն ե կ ա յ ա ց ու ց ի լ ը ե ր ե ւ ա ն ի մ է ջ և կ ա վ ա լ ա ն ո ւ ն է ն կ ա ս ա ծ ա ռ է ե ա ն ո ր:

«Կ ա ր ա բ ե ի ր փ ա տ ա ն ա յ ի ի ա ռ ա ջ ու ն ե ն ա յ ա լ ո վ ձ ե զ ի բ ա յ ա ն գ ն ա լ ո ւ վ ե ա ն գ ը, կ ա ռ ա ջ ա ր է կ ա ն ա լ կ ա ր ս, ի ս կ ա յ ն ե ղ է ն կ ր գ ր ու մ ի վ ր ա յ ո վ Տ ր ա

ափզօն եամ Արգուինի Վայով Բարում՝ անցնելու
համար Պոլիս կամ Թիֆլիս՝ ըստ ձեր ընթառութեան:
Յայտնեց նաեւ, որ նանապահուղարքեան բոլոր յար-
մարութիւնները ինձ եւ ի մ ընկերներու համար ա-
պահովւած կը լինին: Անձնութիւն կողմէն ես Շնոր-
հակալութիւն յայտնեցի եւ ըսի, որ պիտի երթան
Եւեւան, (Ա.Լ. ԽՍ.ՏԻՄԵԱՆ - Հ. Հանր. ծագումն ու
զարգացմանը, էջ 271-272):

Մասկաւ և Էնկիւրի Ալեքսանդրապոլի գաշնագրի
առկ գնեւ, կուտան սասւադրութիւնները աճա՛ այս
պատրիարքակներու ՀԱՂԱԾԱԿԱՆ և ԻՐԱՒԱԶՈՒԻՐԿ. թէ
քերմատական թիւրքի և թէ ուսու Բայչեմիկի աչքեն.
Պատրիարքակութիւնը ամբողջ կազ բազ Դեկա. Յին
(Երեկ. Ժամը 9-ին) գնացք կառնէ գեղե երեան և
հոն կը հասնի Հետեւել առաւօտ:
«Ժամը տասին առաւաօտեան հասանք Եւեւան:
Հեռւէն նկատեցի կայարանի կարմիր դրօւակը: Այն-
ուղի մեզ կը սպասէր քաղաքապետի օգն սկան Շա-
հումեանը ինձնաւում:

«Տան գալով՝ ես հեռախոսավ կանչեցի Դրոն եւ
ինցրեցի անկէ նանակել կառավարութեան նիս՝
Պատրիարքակութեան զեկուցումը լսելու համա՛: Զեկու-
ցումը նանակել եցաւ նայն օրը ցերեկայ ժամը 12ին:
Մենք ամբողջ կազմով զնացինք կառավարութեան
ուներ: Մեզ ընդունեցին Դրոն եւ Սիլինը: Մենք ման-
րաման զեկուցում սիինք: Դրոն մեզ ըստ, թէ գոր-
ծած ենք առ նիւզ. Ասորագրելով դաշնագիրը, եւ թէ
իր խուսափաղական պատասխանը ինձ դաշնագիրը
Ասորագրելու մասին (Երբ Ալեքսանդրապոլէն անու-
նես կը խոսէի մեռագրով), պէտք եր հասկեալ այն-
պէս, ինչպէս որ մենք հասկցած էինք: Պարզ էր, որ
յեղափոխութեան նոր իշխանութիւնը չէր ուզեր իր վը-

րայ վերցնել պատասխանաւութիւնը դաշնագիրը ստորագրելու համար ո՞չ թիւթերու եւ ոչ ալ հայ ժողովրդի առաջ: Երեւանի նոր իշխանութիւնը կ'ուղեւ դաշնագիրը ստորագրւէր, բայց մեր եւ ոչ իք ձեռքով» (անդ. էջ 272-273):

Նևազ ուշադրու չէ նաև այն խօսակցութիւնը, որ 1920 նեկա. 7 ին. վարչապետարանի շենքին մէջ Ալ. Խատիսեան պաշտօնապէս Կ'ունենայ Հայաստանի անդրանիկ Յեղկամի նախադահին՝ կասկանի հետ:

«Դուք օրինաւոր վարեցաք. — Կը յայտարարէս Կառանք Ար. Խատիսեանի, — այն ռօպէին անկարելի էր վարւել ուրիշ կերպ: Բայց դուք նասկանաւմ էք, որ մենք խորհրդային իշխանութիւն ենք, մենք չենք կարող վերցնել մեր Վրայ պատասխանաւութիւնը այս դաշնագրի համար: Եւ այդ պատճառով մեր մամուլի մէջ այս խիստ կերպով կը բնեադատենք եւ կը պախարակենք ձեզ: Բայց դա տաքրիքական հարց է: Մեր նպատակն է չնանաչել այդ դաշնագիրը եւ կազմել նոր համաձայնութիւն: Բայց երեւ երբեւիցէ դուք հետապրակ հանէք մեր կարծիքը, քէ դուք հարկադրւած էք ստորագրել դաշնագիրը, — մենք կը ներփակենք մեր այսօւայ խօսակցութիւնը:» (անդ. էջ 281)

Ու «կը հերքե՞ն, . . . մինչեւ այսօր» Ալեքսանդրապոլի գաշնադիրը հետադային Ռուսակարգին 1921 Մարտ 16-ի և Կարսի 1921 Հոկտ. 18-ի գաշինքներով:

Այս նոր սէխտերով Ռուսիա ոչ թէ մեղմացուց, այլ զգալազէս շատ աւելի ծանրացուց Հայաստանի վիճակը:

«ՀՊԾ ԽՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԾՆԴՑՈՒՄ ՅԱՆ ՅԵՍՈՅ ԹԻՒՐԻ Բ. ԹԱՐԳԵԱՆ. — ՀՈՂԱՑԻՆ ՍՈԶԻԵԼԱԳՈՅՆ ԶԻՉՈՒՄՆԵՐԸ ԿԱՑԱՐԻԵՑԱՆ ԹԻՒՐԻ ԲԻՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ-

իին հԱՐՄԻ ՄԷջ:

Եւ Ռուսիա այս զի՞ւմները կը կատարէր ոչ այն
պատճառավ. որ Թիւրքիա չափալանց զօրաւոր էր,
իսկ ինք՝ յայտնապէս տկար.

Բնաւ եւ երբեց:

«Հասկնալի է. — Կը մկայէ մէշտնոյն թորեան —
որ խորհրդային դիւնագիտութիւնը այս զիջումը կա-
տարելով (այսինքն՝ Կառու գաշտութեալ սասուագրե-
րագ. — «Յ»), Եկատի ունէր բացառաբար այն բաղա-
ժական կտիռը, որ կը Եերկայոցնէր Թիւրքիան Արե-
ւելիք մէջ ընդդէմ արեւմտեան աշխարհակալութեան
եւ ոչ թէ այն ԻրԱԿԱՆ ՈՒիմլ (ըսեւ կ'ազէ՝ շատ հա-
մեսաւ ոյժ որ Ռուսիա, բազգառաբարբ. — «Յ.».). Ո-
րու ԴԱՇՆԱԳԵՂԵՆՆ ԿՂՈԱՎՈՐՈՒԹԵԱՆ ԱՏԵՆ ԹԻՒՐ-
ՔԻԱ ԵԿԴԻ ԵՒ ՏԻՐԱՑԻ ՀՊԵՂՈՑՈՆԻ ՀՈՂԵՐՈՒ ՄԷԿ
ՄՊՈՒՆ ՊԵԼԱՎԱՐԵԼՈՎ Միջազգային յեղափոխու-
թեան շահերով ընդդէմ աշխարհակալութեան՝ Ռու-
սիա նիւրագածեց թիւրքերու կատարած բռնագրա-
սումը («ԽՐՄԵՆԻԱ» հ. Բ., էջ 285):

Ընդդումները՝ մենք կատարեցինք:

Հեղինակը պարզօրէն կը հսկցնէ. որ բացառա-
բար պազարական նկատումներով — և «Ծիյազգային
յեղափոխութեան», շահերը ելակետ ունելով — Ռուսիա
զարգիգ հանդիսացաւ Թիւրքիայ՝ թոյլ տալով անօր
Ալեքսանդրապոլի դաշնագրի ծանր պայմանները
պարագելու Հայաստանի:

Նոյն նկատումներով Թիւրքիա աւելի ուշ Ալեք-
սանդրապոլի պաշինցը փախափնեց ինչպէս ըսինք.
Մոսկվայի և Կառու աւելի ծանր ուխտերոց:

Ու նուն նկատումներով. — իսուազանութեաբը
Բոռեանի. — Ռուսիա ԶՅՆԻՆԵՑ նաև այն դաշնագիրը.
որ 1920 գեկա. Զին Երկանի մէջ սարադրած էր

Հայաստանի հետ (անս «ԱՐԴԵՆԻԱ», Հ. Ա., էջ 299 300)։

Ուստի խաեաց երկու գաշինքներն ալ-թէ՛
Ալեքսանդրապոլինը և թէ երեանինը—եւ կուքն ալ
ի վնաս Հայաստանի և ի նՊԱՍ Թիւրքիոյ։

Զեւք ձեռքի թիւրքիոյ հետ՝ հետեւ փոշիացոց
Սերի աշշագիրը։

Ահա թէ ինչո՞ւ մենք այսօր Դանարացիներ կը
տեսնենք բոլշևիկներու մէջ։ Եռք անոնք Ուլիսնեան
սահմանագոմ Սերի դաշնագիր կը պահանջեն...

Նիւերքի հա բայնակար պաշտօնաթերթը՝ «Հե-
րաբեր» իւ 1948 Յունիսի մէկ ի՞րագրականով կը
դրէր։

«Երեւ նայե՛ մենի կտեսնեն, որ Թրումընեան
վարդ սպիտ թիւնը եր ճխսէ նախագուն Վունոյ Ու-
խիսի արձակած իրաւարակուն վներու հայ ժա-
զովլրի ց սնկու թենց մասին, որոնի բիւրուն նրգու-
ւեցան թիւրք տիւրականերու կողմէ, զու այժմ Թրու-
մընեան վարդապետութիւնը կը զինէ։ Այդ վարդա-
պետութեան ուզիւր նախապայման է մեր նախնեաց
դաւերով սնուցոծ յօյսերու իւականացման համար»
«Յ.Ա.» 13 Յունիս 1948)։

Ա ՚էն ոք իրաւանք ունի թրումընեան վարդա-
պետութեան գէմ բողոքելու սոկայն թու և կիները
— երբե՛ք»։

Որովհեակ թրումընեան վարդ սպետութիւնը ճշշտ-
նոյն գիծը կը տանի թիւրքիս, նկատմամբ, ինչ ո՞ր
տարա. Բուրեիզ իո իշխանութեան ամբողջ շրջ-
ջանին. 1947 ի Հակեմբերեան օրերէն սկսելով։

Թրումընեան վարդապետութեան հետեւոք-
ները միայն հեգնանք ունին թուշեւիզ թի հա-
գետ. եօք ան այսօր իրրև թէ Սեւր կը պաշտպանէ-
ըլով հետև անոնք գիտեն, որ եզեկ Սկ ի բուն գի-

ըեղ Մանափորները բաւշեւիկները եղան։

Թը ւմբնեան Վաղդոպեաւթեան քարոզիչները
ծիծա՛ղ ունին միտյն բայց եւեղմի համառ, երբ ան
այսօր «նալութեան ցանկութիւնները բիրտօէն» ճրգ-
մող թիւրք տիրակալաներ ու գէմ կը խօսի. որովհե-
աւ անսնք գիտեն. որ այս զգետնւած «ափուակացնե-
րը ոտքի կեցան Բայշեւիլ ՞ի՛ օժանդակութեամբ եւ
Հայաստանը առորեցին Մոսկաւյի՛ ներ, նշաւմով։

Թրումբնեան Վարդապեաւթեան պաշտպանները
միա, ն անյաղ Ցահարեկի տարակո՛յս ունին անկեզ-
ծութեանը մասին Բայշեւիլ ՞ի, երբ ան «նախնեաց
դարերով սնուցած յայսերու մասին կը խօսի» ամե-
րիկեան քաղաքականութեան «Երջիւը պլ սհանջերով».
որովհեն անսնք գիտեն. որ ուրիշ «յուրաերու գէմ
արարւորէն գաւոզը Բայշեւիլ մէ եղաւ, զինակցարար
թւուցին հետ։

Եւ ո՛մ գիտէ. ո՛մ կրնայ ըսեր, թէ Թրումբն-
եան Վարդապեաւթիւնը այնքան ոզդուօրէն այսօն
պաշտպան պիսի կենա՛ս տրդեօք թիւրեփայ. եթէ
երեւե Բայշեւիլ մը երեկ կոսձանած չըլլառ մեռ Տռ-
նը, եթէ երբեւ կանուն մնացած ըլլառ մեց դարե-
րու արինաւի մարտեռէ ծնուն մեր Մանուկ Հանլ ո-
պեաւթիւնը՝ ՄիԱՅնԱլ, Անկնիւ և ԱԶՈՑ Հայաստանը։

Չենք կարծեռ, եթէ մարայս Հանուապեաւթիւ-
նը. Թրումբնեան Վարդապեաւթիւնը այսօր բնելիք
գործ պիսի չունենար մեր աշխարհամասին մէջ։

Ո՛չ, երբեւ գիտած չէ այն քաղաքականութիւ-
նը, զոր Հայկական Հարցի մեջ երեկ Բայշեւիլ ՞ը կը
առնէր։

Նաև այսօր Բայշեւիլ թէ Թիւրքիան կ'ընէ՝ զայն
իւնեն Հետ ունենալու համար։
Նաև այսօր ան, թիւրքեալու յարաբերութեանց

հարցին մէջ. Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կորսի
օրեր կ'երազգի...

Ու ճեղու այս նկատումներ՝ ալ անայսօր թիւռ-
քեայ կը սպառնայ Սկրով. կը սպառնայ ետ առնել
այն պար եր, որով օր մը սիւշանած էր զայն...
Եղափակենք.

Փոքրձեցինք շատ սեզր և ամփոփ ձեսք տա, հա-
մաւոտ պատրութիւնը մեր մօսաւոր անցեալի մեկ
կարեսառաջն էցին.

Փստերը դէպէելու և իրագութիւններ կուգան
անառարկե, ի կեռած հետեւայը մկայելու.

1. — 1917 Հոկտ. ին Ռուսիոյ մէջ իշխանութեան
տիրանայով՝ Բոյչե իզմը առաջին մէկ ու էն ամէն
զոհողութեան զնաց. իր հետագայ պայքարին մէջ
Թիւրքիան իւեն հետ ունենալու համար:

2. — Այս ացակցութեանու սնխախս, ազգու և
տեւական դաշտենելու համար՝ Մօսկվա որուեց իշնել
նորաւ և սահմանակեց դառն ոլ Թիւրքիոյ:

3. — Թէ՛ այս նախատակին հասնելու եւ թէ Թիւր-
քիան ամրարէն իւեն կապելու համար, Մօսկվա յա-
տուի պայքար բացաւ Սեւրի դաւնոգրի դէմ՝ անօր
ոչնչացումը պահանջելով:

4. — Սեւրի դաւնոգրի ոչնչացումը հետապնդե-
լով՝ Մօսկվա եւ Էնկիւրի, համախօնուրդ եւ զի-
նակցաբար, ծրագրեցին 1920 Սեպտ. 23.ի պատերազ-
մը Հայաստանի դէմ:

5. — Եթէ Ռուսիոյ համամտութիւնը եւ զինակ-
ցութիւնը չըլլար՝ Թիւրքիա երեք պիտի չյանդգներ
պատերազմի մտնել Հայաստանի հետ և խուժել Ան-
դրշկով կաս:

6. Ալեքսանդրապոլի առաջնորդի ԲՈՒՆ Հեղինակը ՌՈՒ-
ՍԻԱՆ ԵՊԱԿ, ԵՒ ԱՅՏ ԴԱՅԱՄԱՐԻ ԴԻԿՈՒՅՆ ՄԻՋՈՅՎ ՌՈՒ-

Սիսն ԹԵԼԱԴՐԵՑ ՄԵԶ:

7. ԴԱՇՆԱԳԻՒՐԸ ԶԵԽԱՊԼՍ ՃԵՏ է, ԱՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԴԱՇՆԱԿ
ՑԱԿՈՒ, ՊԱՏԻՐԱԿՆԵՐԸ, ՍԱԿԱՅՆ ԱՅՍ ՊՈՎԵԿԱԿՆԵՐԸ ԿԲ ՆԵՐ-
ՎՈՅԵՊԱՆԵՐՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՆ ՄԸ, ՈՐ ԸՆՍ ԲՈԼՇԵԿԻԿՆԵՐՈՒ ՆՈՅ.
29 ԷՆ Ի ՎԵՐ ԱՆԳՈՅ ԷՐ ԵՒ ԵՐԿԻՐ ՄՐ, ՈՐ ԱՐԴԻՆ ԶՐԿԻԱԾ ԷՐ ԻՐ
ԱՆԿԱԽՈՒԹԵՆԵՆ ԵՒ ԲԱԺՆԱԱԾ ԵՐԿՈՒ ՅԱՂԹԱԿԱՆ ԶԻՆԱՎԻՑ-
ՆԵՐՈՒ ՌՈՒԽՈՅ ԵՒ ԹԻՒԲԻՈՅ ՄԻՋԵՒ:

8. ԽՈՐՀՄԱՑՆԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԵՇԱՆՈՒԹԻՒՆԸ, ՈՐՈՒՆ
ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՀՐԱՀԱՆԳՈՎ, ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԻՐԱԿՆԵՐԸ ԿԲ
ԱՏՈՐԱԳՐԵՐՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԴԱՇՆԱԳԻՒՐԸ, ԿԲ ԳՏՆԻՔ ՈՉ ԹԷ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ, ԱՅՍ ԲՈԼՇԵԿԻԿՆԵՐՈՒ ԶԵՆԻՔԸ:

9. ՆԱԵՒ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԴԱՇՆԱԿՐԵՆ ԵՏՔ ՌՈՒԽՈՅ
ՄՆԱՅ ՀՈՒԱՏԱՐԻՄ ԱՅՆ ՔԱԼԱԲԿԱՆՈՒԹԵԱՆ, ԶՈՐ ՎԱՐԱԾ ԷՐ
ՄԻՆՉԵՒ ԱՅԻ ԴԱՇՆԱԿԻՐ, ԵՒ ԱՐ ԱՅԴ. ԱՅԻ ՔԱԼԱԲԿԱՆՈՒԹ-
ԹԵԱՆ ՀՈՒԱՏԱՐԻՄ ՄՆԱՎՈՎ, ՆՈՐ ԴԱՇԻՆԲՆԵՐՈՎ — ՄՈՍԴԻԱՅԻ
ԵՒ ԿԱՐՄԻ - ԱԼ ԱԽԵԼԻ ՀԱՆՐԱՑՈՒՅ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԴԱՇՆԱ-
ԳԻՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ:

10. ՆԱԵՒ ԱՅՍՈՐ ՌՈՒԽՈՅ ՄԻԵՏ ՆՈՅՆ ԹԻՒԲԵՅՈՅ ԲԱՐԵ-
ԿԱՄՈՒԹԻՒՆՆ ԿԲ ՈՐՈՇԵ, ՊԱՏՐԱՍ, Ի ԽՆԴԻՐ ԱՅԻ ԲԱՐԵԿԱ-
ՄՈՒԹԵԱՆ, ԿՈՇՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐ ԸՆԵԼՈՒ ԱՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱ-
ՅԻՆ ՄԵԶ:

(Վ Ե Բ Զ)

ԽՄՐԱԳՐԱԿԱՆՆԵՐ «ՅԱՆԱՐԵՐ» - Ի № 109 110,
111, 112, 113 և 114. (2, 3, 4, 5, 9 10 ՕԳՈՎԱՐԱ-
1-48 թ.)



